



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

L57

~~1621~~

1999



ՄԻՆԱՍ ԶԵՐԱԶ

ԱԶԳԱՅԻՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ ՃՈՂՈՎԻ ՄԷԶ
ԽՕՍՈՒԱԾ
ՃԱՌԵՐ.



329.



Հ Օ Ւ

Ա. Ա.

Ի Ս Կ Ո Ւ Հ Ի Ք Ի Զ Ե Ր Ա Զ .

Ո՛ մայր , փոխան օրհնեալ ասեղիդ , որով
գաստիարակել տուիր 'զիս , տկար գրիչո կը ձօ-
նեմքեղ այսօր : -

Մ. Զ .

41621. ԱՅ

ՏԸ. 1697

ՆԱՄԱԿ

ԱՐ ՀԵՂԻՆԱԿՆ

Ազնիւ Զերադ,

Զի՞ է զի յիս կը տեղաս այնքան թախանձանօք, յիս սրոց մարած են աշխայժն ու խանդ : Բու դեռ նոր սկսած էր լեզուդ շարժիւ բերնիդ մէջ, եւ ես առաջին անգամ գրիչ կը շարժէի ներկայացնելու համար ազգիս առաջարկութիւն մը որ օգտակար կը թուէր այն առեն ինձի եւ զոր օգտակար կը դատեմ դեռ այսօր քառորդ դարէ մ'ըզկնի : Շատ նախապաշտումներ փառատեցան անկէ ի վեր, գրաբառի նախապաշտումներ կը կենայ, եւ դեռ երէկ Պօլսոյ վարժապետները բոլոր ժողով կազմելով՝ դու միայն գտնուեցար որ պաշտպանեցիր աշխարհաբառը : Հարիւր էին որ խօսեցան քեզի դէմ : Երօղութիւնը քու կողմդ էր, քու կողմդ ձգեցիր նաեւ տաղմանդն ու խանդը . եւ անոնք որ չամողվեցան խօսքերուդ՝ սակայն զարմացան քու վրադ : Վէճը կը շարունակես տակաւին մի եւ նոյն անյոզգողդ արիութեամբ, ուր էր թէ

ՊՊԱՅԻՐ Եւ կանուխ թէ չափաւորութիւնը՝ քան
զայլ ամենայն՝ հաւաստի է գրաւական՝ ամեն
բարոյական յաղթութեան :

Այլ թէ ինչ ալ ըլլաց, աշխատեցէք, ո՞լ դուք
որ աշխարհաբառի էք կողմանկից եւ դուք որ
գրաբառի, յուսալից երիտասարդներ որ թերեւս
լուագոյն օրերու՝ պիտի տեսնէք նշցյն հե-
ռուանց՝ մեր հայրենեաց, տարածեցէք հայ լե-
զուն ընկերութեան ամեն խաւերուն մէջ, ամեն
դաւառ ու հիւզակ, զի «որ մայրենի լեզուն կը
խօսի, հայրենի երկիրն ունի շըրթանցը վրայ» :

Հ սեպ. 1876

Գ. Ս. ՕՏԵԱՆ

ԸՆՏՐՈՂԱԿԱՆ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒԻ.

Գ Ո Յ Ա Կ Ա Ն .

ԹԻԻ. — Միավանկներն եք, միեւկիսավանկներն
եւ բազմավանկներն ուր մասնիկներով յոքնակի
կը լինին. քարեր, գլուխներ, չղթոյներ :

ՀՈԼՈՎ. — Դերանուններէն զատ, ամեն հո-
լովելի բառ սապէս կը հոլովաւի. Ռւզղական,
հայցական. հաց, հացեր. սեռական, տրական. հացի,
հացերէ. բացառական. հացէ, հացերէ. գործիական.
հացով, հացերով :

Յ Ո Ւ .

Որոշիչ յօդն է և. հայրն, քահանայն, նաման :
Վայելուչ է զեղջել յատկացուցիչ յօդն, երբ
յատկացուցիչ եւ յատկացեալ որոշ իմաստով
գործածուած են. բաշտի ցորեան, պարտէով ձա-
ռէին համար :

Ա Ծ Ա Կ Ա Ն .

ԹՈՒԱԿՈՒՆ. — Բացարձակներին մէջ դիտելի
են չ, եօն, ուն, ին, ասս, պասչ եւ այլն, երեսուն,
տասնամսուն, եօնամսուն, ինսուն. Դասականն կը շնուրի
բացարձակին վրայ երրրդ յաւելելով. տասմիւրրր,
եօթսուներրրդ. բացառիկ են առաջին, երեսուն,
երրրրդ, առրրրդ: Բաշխականն կը շնուրի բացար-
ձակին վրայ առաջ յաւելելով. միւնքան, Հանեսուն.

ԱՍՈՅԱԿԱՆ, ՅՈՒՅՈՎԱԿԱՆ, ԱՆՈՐՈՇ. — Պէտք
է ասել ուստի կամ ի՞մ պահ, այլդ կամ ո՞ւ այլ,
որդին կամ ի՞ւր ո՞րդէ, մէր չենուո՞րծէք, յեր ծառ, ի-
շեաց արբեան, նորս հրացան, առա բաժէնն, դոցս վլըոր-
դն. այս մէլան, պէտ քէն, այս լուսովն, սա նամակ.
Ի ծագ:

¶ B E L U N H .

Պէտք է զբարարէն առնուլ դերանուններն :
Ուր նա միէ աւելի ձեւ ունի որով մի միակ գա-
ղափար արտայայտէ, ընտրութականութիւն հարկ
է. այն ձեւ է նախաընտիր որ աւելի օրինաւոր է
եւ կոկ :

ԱՆԳԻԱԿԱՆ. — Ես, նոքա. 'պայն, 'պայն. Նորմ,
նորմ. Նմա, նորմ. ինտանե, ինտանե. Դուշա, նոքու:
Այսպէս կը հոգափռուին առ, առ:

6113.

ԵԱԿԱՆ.—ԱՀա այս բայի հակիրճ պատկերն .
Սահմանական ներկայ. Եմ, Ես, Է, Եմ, Է, Եմ.

Անկատար . Ե՞ , Ե՞ր , Ե՞ր , Ե՞նտ , Ե՞տ , Ե՞ն . Կատարեալ .
Եղայ , Եղար , Եղաւ , Եղանտ , Եղատ , Եղան . Ստորադասա-
կան ներկայ . Լինէմ , Լինէն , Լինէ , Լինէնտ , Լինէն ,
Լինէն . Անկատար . Լինէտ , Լինէր , Լինէր , Լինէնտ ,
Լինէտ , Լինէն . Ապառնի . պէտք լինէմ (ստորադա-
սականին վրայ պէտք յաւելելով կը շինուի ապառ-
նին . Քիրառամ , պէտք քիրառամ . հարցնայտ , պէտք հարց-
նայտ) եւ այլն . Անկատար . պէտք լինէտ եւ այլն .
Հրամայական . Է՞ր , Ե՞նէտ (կատարեալի է , այ յան-
դերն է+ի կը փոխուին հաստատական հրամայա-
կանի յօքնակիլին մէջ . Բո՞չի , Բո՞նէտ+) . Աներեւոյթ .
Լինէլ (ստորադաստկան ներկայէն կը շինուի
աներեւոյթն , նորա եզակի առաջին գէմքի ժվեր-
ջատառն լի փոխելով . «անէնամ , «անէնառ») . Բնդու-
նելութիւն ներկայ . Եղայ . Անցեալ . Եղած , Եղէր .
Ապառնի . հիմ , իտ :

ՊԱՐԳ. ԿՈՆԲԻՆԱՏՈՒԹՅՈՒՆ.—Առաջին լծորդութիւն.
Է սերեմ. Է սերեմն. սերեցիր, սերեց, սերեցն. սեր.
ամս կը հետեւեին յգէլ, հաւատել, աշավէլ, վախել,
բաղչել, ապաւել, խցել, զննել, արքել, ինչել, յաւե-
լ, հինել, ապացել, թիւել, ասել, եւ այլն. Երկրորդ
լծորդութիւն. Է հասքի. Է հասքի. հասքեցայ. հասք.
ամս կը հետեւեին սիսէլ, իրինէլ, պրէնէլ, զբանէլ,
պաշտէլ, երեւել, իսրայէլ, աղաւել, պրենէլ, զեւել,
թաւնէլ, պահնէլ, սասնէլ, եւ այլն: Երրորդ լծոր-
դութիւն. Է հաղպատ. Է հաղպատն. հաղպատն. հաղպ.
ամս կը հետեւեին խաղալ, հաւատալ, եւ այլն: Չոր-
րորդ լծորդութիւն. Է նորոշ-ն. Է նորոշ, Է նո-
րոշն. Բաղէ, նորէք, նորա-, նորէն, նորչ, նորդ,
նոր. ամս կը հետեւեին հեղուալ, եւ այլն:

ԲԱՂԱԳԻՐԵԱԼ ԿԱՆՈՆՆԵՐԻՐ.— Առաջին Ծոր-
դութիւն. կը պետածէ՞՛. կը պետակի՞ն. պէսայ, պետոր,
պետու, պէսանտ, պէսուտ, պէսուն. պէս. ոմա կը հե-
տեւին զբինել, պարնել, եղել, խօնել, հարցնել,
քոյնել, քոյ, օրնել, օսուր, իշել, եջ, ցուցնել, սոյ,
հարուցնել, հարուց, եւ այլն. երկրորդ Ծորդու-
թիւն. կ'ուսնէմ. կ'ուսնէմ. ուսայ. ուսէր. ոմա կը հե-
տեւին հեշտիլ, հասնիլ, անցնիլ, անինիլ, անիլ, անայ,
ձնիլ, ձնայ, եւ այլն. իսկ նուշել, գուշել, գուշել,
որչել, կուշել, փուշել, երշել, իրշել եւ այլն
բայերին մէջ, ոփ տեղ գրուած է և ուստի կ'ա-
սուի և նուշ, և նուշեն, նույ, նուեր. երրորդ
Ծորդութիւն. կ'օճառաւ. կ'օճառայի. իժայայ. իժաքեր.
ոմա կը հետեւին կարենալ, դառնալ, դարյայ, բառ-
նալ, բառներ. Չորրորդ Ծորդութիւն. և զբօնուած.
և զբօնուած. զբօնայ. զբօնիք. ոմա կը հետեւին
կանոնալ, սանոնալ, սանեայ, սինոնալ, չփեցայ, չփեցիք,
ընթեռանուալ, ընթեռայ, ընթեռչիք, յանուալ, յեսայ, յեցիք,
ըսուալ, ըսայ, ըսիք, երբուալ, երբուայ, երբուաիք, եւ այլն

ԱՆԿՈՆՈՒՆ.—Սոքա ևն անկանան բայերն. եւ,
եղայ, լիր. կամ, կեցոյ, կեցեր. ունիմ, ունեցայ, ունե-
ցե. գետեմ, գետոյ, գերովեր. իրամ, իրոյ, իրու. իր
բնելեմ, բներ, բեր. իր ընելեմ, բեր, բեր. կ'սահմաս, առի,
առ. իր պանիմ, պարի, պար. իր բանամ, բացի, բաց. իր
լամ, լացի, լաց. իր պամ, պամի, պամ. իր քամ, եկայ, եկ.
կ'անեմ, արի, արի. կ'ուտեմ, կերոյ, կեր. կ'երթամ, քանցի,
քան: Սոցա մէջ կը դաստիմ անցօղական բայերն,
որք սապէս կը խոնարհուին. իր ճողովուեմ, իր

ԿՐՈՒԹՈՒԿՈՒՆ. — Կատարեալի է, այ , Եցէ , Եցաց

յանդերն սէւլի փոխելով կը կազմուի կրաւորա-
կանի աներեւոցթին. նողի, նոտել. հերայ, հերուել.
սէւցէ, սէրուել. Խօսեայ, Խօսուել. և աւսուել, պիտ
լացուել, կերուեցաւ. բացափիլ է բառուել:

0.6301.0.40.6. — Կատարեալի է, այ, ցէ, սոյ
յանգերն շահնելի փոխելով կը կազմուի անցօ-
ղականի աներեւոյթն. Բայէ, Բայցանել. Առայ,
Առայնել. Աբեցէ, Աբեցանել. Հրացայ, Հրացանել.
Դաբայնել, Խեցանել, Գրեցանել, Հրացանել:

ԺԽՏՈՎԱՆ. — Ահա օրինակ ժխտականի . վեց
տեսներ (աներեւոյթի և վերջառառն ը կը փո-
խուի), վեց տեսներ, վեց տեսներ, վեց տեսներ, վեց
տեսներ, վեց տեսներ. վեց տեսներ. վեց տեսայ. վեց տես-
ներ. վեց տեսներ. վեց պետք տեսներ. վեց պետք տեսներ.
մ' տեսներ, մ' տեսներ (աներեւոյթի և վերջա-
ռառն ը եւ իր փոխելով կը շնուի ժխտական
հրամացականն . մ' լինէր, մ' լինէ+ . մ' ինդար, մ'
ինդա+. մ' երդաստ, մ' երդաստ+). վեց տեսներ. վեց տե-
սներ. վեց տբութիւն : Բացառիկ են եւ, կա՞, առնե՞ն,
չեռնե՞ն, կինա՞ն, որք պարզ առնին ժխտական :

ԲՈՂՈՔԻ ԱՐԵՎՈԼ. — Ահա օրինակ բաղադրեալի .
Դոքան է և, խօսած էն, լսած եղաց, տեսեր էն, հասկացեր
էն, վայսիւն եղաց: Այսուհետեւ լուսագոյն է քան միքը էն:
ԿՐԿՆԱԿ. — Ահա մի քանի օրինակ. իւ վայլ,
իւ վայել. իւ հասենի, իւ հասանենի. համբեցի, համարեցի.
անզու, անզու. ժաղալ, ժաղալ:

ԿՊ. — 'Զայս կ'առնու ամեն տահմանական
ներկայ եւ անկատար, թէ ժխտական չէ. իւ դա՞,
իւ լա՞դ, իւ բայցէր, իւ կաբծե՞ն Բացառիկ են Եօ, իսա,
ունից, չէ որդե՞ս, ինապէ:

Digitized by srujanika@gmail.com

Կատարեալի է, այ, եցէ, եցայ յանգերն ող, աշ,
երի փոխելով կը կազմուին դերբայներն . նորի,
նորող, նորոշ, նորուր . զբօսայ, անօսայ, զբօսած, զբօ-
սեր . ժործեցէ, ժործող, ժործած, ժործեր . հարեցայ,
հարոց, հարոշ, հարեր . անեցօղ, մարող, ժախօղ, լաց-
օղ, լացացած, լացացեր . Ապառնի դերբայն կը
չինուի աներեւոյթին վրայ է+ յաւելելով . գալ,
դալւ+ յանիւլ, յանիւլ+ կարբելւ+ կարբելւ+ կարբելւ+ կարբելւ+

ՄԱԿԵՋՅ

Պէտք է գրաբարէն ալ, աշխարհաբարէն ալ
մակրայ առնուլ, ընարօղական սգիսպ.

Ուստի, եր, որպես, այնուան, որուահ, բուցե, Երևար,
ասու, անդ, ասուի, անուի, այսովուա, այժմ, զաշ, յեւանդ,
հերու, հարիսւ, ուեւրու, բարիսւ, նորին, ՛լ, ուեւի,
միտուն, կարծւ:

ტ უ. ს ი ტ ხ ე .

Պէտք է զբարարէն ալ, աշխարհաբարէն ալ նախդիր առնուլ, ընարօղական ոգիսդ:

Ի, յ, շՆի կիրառումն անսանք տրդէն գերա-
նունների մէջ: Իբր, ան ամեն հոլովէ խնդիր
կ'առնուն: Ցը, առ, բէզ, մնչւ կ'առնուն հայցա-
կան, գերանունների մէջ աննախողիր: Համար, ճեպ,
Տար, բէմ, ափ, հակառակ, ըստ, պէս, առանց, նկարածը
կ'առնուն արական: Առջեւ, եպեւ, վրայ, ոտի, եղջ,
տու, բէմաց, պէզ, շորջ, քիմա, մեջուեղ, շնորհէ-
կ'առնուն սեռական: Զար, է լըր, ները, բորբոք, դար,

Գլուխ, յարազ, յախոյ, հետեւ, դաստի, մէկուսէ, ասպէ, անդէ
կ'առնուն բացառական:

ԵԱՀԿԱՊ.

Պէտք է գրաբարէն ալ, աշխարհաբարէն ալ
չաղկապ առնուլ, ընտրօջական ոդիով! :

Եւ, Աէ, զի, մինչ, երբ, նկատ, ալ, այլ, իսօվ, որ,
էսկ, քընդութ, այսպիս, ուշ օքնիսակ, սակայն, քելի, սակայն,
սաստի, սպասում, սրբ:

ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ .

Պէտք է գրաբարէն ալ, աշխարհաբարէն ալ
ձայնարկութիւն առնուլ, ընտրողական ոգիսվ։

Օ՞հ, օ՞ւթէ, ա՞, ասո՞ղ, օ՞ն, ըստէկ, ը՞հ, ե՞հ, ա՞հ, ե՞հ,
ա՞լլո՞յդ, օ՞ւցուկ:

ՅԱՒԵԼՈՒԱԾ.

Պէտք է բաւանալ աշխարհաբարի մէջ + յան-
գուող բառերի վերջատառն, թէ գրաբարն չ'ու-
նի այդ զիր եւ թէ չը կայ համանուն բառ. օքան,
ընթաց, խօս, միտ, ժաշ, պարոր, ուիք, կըծն, հաւասար, յոր-
յան, բորբժի, ծնուղ, սրբան, մուսոր, անելուսող, անարդան,
կիբ+, բանասած+, կործ+, աւէ, յեւս+, որտ+, հերոս+, ալէտ+,
զնոտ+, յիբ+. նաեւ և յանգուող բառերի վերջա-
տառն, թէ սովորոյթն կը ներէ եւ թէ չը կայ
համանուն բառ. օդ, դաշ, նոր, եղանէ, նիք, իլրու,
եղէդու.

Վայելուչ է կարճ բառերն երկարներին նա-

Խընտիր համարել . ճառանշ , ճողիլ , թարք , սդուկ ,
սպառանում , վեղջ , առաջնել , յանց , սեմ , մազն , հարց , լուել ,
նախառ , նօնի , յարի , էրանալ , արշառ , բեկ , բախել .

Ներդաշնակութիւնն արժան է գրագէտի ուշն
գրաւել , իրր էական պայման . +աջապէս լուագոյն
է +աջապէս , հոնաւ խոնաց :

Պէտք է մեր հին եւ նոր լեզուներէ ոճեր առ-
նուլ , ընտրօղական ոգիով . նէն ածել , ի յուշ ա-
ծել , յաճէն ճադինել , յօշու ջնդել , բողոք բարանալ ,
իրախոյս իրարալ , հոդ դանիլ , սուշ առնուլ , զնց
առնուլ , կանչ առնուլ , նունչ հանել , վրէչ հանել ,
դուն դալ , երդում դալ , մու դնել , ալ դնել , ժանի+
անել , սիր անել , դիբերոքար անել :

Տառագարձի օրէնն է հին բառերն անփափուս
գրել , նորերն անձնիւր ազգի ճիշդ հնչումին
համեմատ . Պէտքու առաքեալ , Բիկու վէռոն :

Ուզգրութիւնն ալ կը պահանջէ ընտրօղա-
կան ողի . Անդոն , Կընէքէս , պուտալ , նօնգէլ , քար-
ուել , կարօւ , կըրանէ , պարուեարէ , աջու , յախու , իրու-
նեա , հոդէլց բարեբար , ոտքեւոր (ի յանդով բառերն
կը բարդուին եխ փոխելով իւրեանց վերջատառ) ,
կէու (նիշ) , կէու (ձուկ) , ամեն (բոլոր) , ամին (լինի) .

Շարագրական յատկութիւններն գրագէտի
տաղանուն եւ ճաշակէն կախում ունին . —Մի
հեղինակ պարտաւոր է յիշել անդադար թէ
պայծառութիւնն է ամի առաջին ընդհանուր
յատկութիւնն : « Երբ չը կայ յատակութիւն ,
կ'ասէ Պ. Էմիլ Լըֆուան , ճոխագոյն զարդերն
իսկ չ'են հաճոյանար ընթերցողին եւ կը յոդնե-
ցունին՝ զայն : »

Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

Ա

«ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ ՀԱՅՈՑ

ԿՈՍՏԱԽՆՈՒՊՈՂՈԼԻԿՈՒՄ .

ԳԻՒԱՆ

ԱԶՅ. ՎԱՐԶ. ՈՒՍՈՒՄՆ. ԽՈՇՀՐԴՈՅ

ԹԻՒ 73

ՄԵՃԱՊԱՏԻՒ ԷՓԻՆՈԹԻ

Ազգային վարչութեան Աւսումնական Խոր-
հուրդը հարկ տեսնելով Մայրաքաղաքիս Ազգա-
յին վարժարանաց մէջ Գաստիարակութեան ,
Գասատուռնիւթեան եւ Մանկավարժութեան պաշ-
տօնը վարով անձանց ցուցակը Յանձնաժողովի
մը միջցաւ պատրաստել եւ հրատարակել , կը
հրաւիրէ զջեզ որ Զեր Աւսումնական պաշտօնին
հանգամանքները պարտանակով տեղեկագրով մը
հանդերձ բարեհամիք անձամբ անդամ մի ներ-
կացանալ Պալաթիոյ Խորհրդարանը ժամ 6էն
10ը յառաջիկաց կիւրակէն սկսեալ մինչեւ ՚ի
նոր կիւրակէ , ՚ի բաց առեալ Ո. Զատկի կիւ-
րակէն .

Որոշեալ պայմանաժամկէն յետոյ անվիճակէն
պիտի հրատարակի պատրաստուած ցուցակը :

15 Մարտ 1875 Մնամք յարգանօք
Խորհրդարան Ղալաթիս Ազգ. վարչ.

Ուսումնական Խորհրդոյ
ԱՏԵՎԱԳՊԻՔ ԱՏԵՎԱՊԵՏ

Յ. Բէիսեան Յ. Խանտանեան»

Երբ կարգացի այս հրաւիրագիր, որ պաշտօնական կնիք կը կրէր, վասթացի Ուսումնական խորհրդին ներկայացունել հետագայ ակզեկագիրն.

«Հասգիւղի Ներսիսեան եւ Շահնազարեան վարժարաններին մէջ ուսում տռած, կը դասախոսեմ գրէթէ եօթ տարիէ ի վեր : Շահնազարեան վարժարանին մէջ զանազան ուսումներ աւանդելէ յետոյ, այժմ Հասգիւղի Ներսիսեան վարժարանին մէջ ֆաւանսերէն եւ Սամաթիսի Սահակեան եւ Նուռնեան վարժարաններին մէջ պատմութիւն կ'աւանդեմ: Լեզուագիտութիւն, պատմութիւն, գրականութիւն, սոցա աշխատած եմ գլխաւորագիւս: »

Մեծապատիւ պաշտօնակիցներս, ինձ պէս, ներկայացուցին խրեանց անվեկագիրներ. «որոշական պայմանաժամկէն լրացաւ, եւ Ուսումնական խորհրդին իւր խստամ չը կատարեց:

Մի սմիռէ յետոյ, հետագայ պաշտօնագիրն ստացայ.

«Մեծապատիւ է ֆէնտի

Բայս սրոշման վարժապետական Յանձնաժողովը կը հրաւիրեմք զզեզ որ բարեհաճիք տե-

զեկագրել առ մեզ թէ՝ Զեր դաս տուած իւրաքանչիւր Ուսումնենք՝ ՚ի սկզբան ինչ եղանակաւ (մէթսոսով) կ'աւանդէք, եւ հետզհետէ ինչպէս յառաջ կը տանիք տարուէ տարի, եւ թէ աւսուցման համար ինչ յատուկ եղանակներ եւ դասագրքէր կը գործածէք: Այս տեղեկութիւնները մանրաման եւ պարզ կերպով մինչեւ ՚ի 29 ապրիլ կիւրակէ օրը պատրաստելով՝ ՚ի Ղալաթիս զրկելնիդ կը խնդրեմք:

16 ապրիլ 1875 Մնամք յարգանօք
Խորհրդարան Ղալաթիս ի գիւմաց
Ուսումնական Խորհրդոյ
ԱՏԵՎԱԳՊԻՔ ԱՏԵՎԱՊԵՏ

Յ. Բէիսեան Յ. Խանտանեան»

Մասմէլով թէ Ուսումնական խորհրդին կը զարթի վերջապէս եւ կը սկսի գործել, հրճուեցայ, եւ Պ. ատենապետին հետագայ նամակն ուղղեցի իսկոյն,

«Պարոն ատենապետ,

Ուսումնական խորհրդի հրաւիրին անսալով, կը վաթամ տեղեկագրել դասախոսական դրաւթիւնս. եւ զի այժմ կը պահանջուի յինչն ֆաւանսերէն եւ պատմութիւն աւանդել այն դարպանների մէջ ուր կը յաճախեմ, պիսի յայտնեմ հակիրճ այն եղանակներ որովք կը դասախում այդ երկու ուսումներ միացն:

Կը հարցնէք թէ « ՚ինչ դասագրքէր » կը գործածեմ. — Բայս ինձ, դասագիրքն առաջնորդ է դասատուին. ուսափի, հարի չէ յանձնել՝ զայն դասատուին: Պէտք է որ աշակերտն արձանա-

զրէ անձնիւր դաս . ոյս դրութիւնն մեծ օգուտ-ներ կ'ընծայէ ուսանողին, թէեւ ոչ դասազիրքի հեղինակներին :

Երեք տարիի մէջ կ'ուսցունեմ ֆռանսական լեզուն . աւելորդ է ասել թէ ուշիմ եւ աշխատահր աշակերտաներ՝ աւելի կարճ միջնցի մէջ կրնան ուսնիվլ 'զայն, մինչ նուազ սրամիսներ եւ նուազ ջանասէրներ աւելի երկար ժամանակի պէտք ունին : Ասածին տարիին մէջ կ'աւանդեմ գործնական համառօտ քերտկանութիւն, բառագիտական մաս . տեսական համառօտ քերտկանութիւն, բառագիտական մաս : Երկրորդին մէջ կ'աւանդեմ թարգմանութիւնն ֆռանսերէնէ, գործնական եւ տեսական համառօտ քերտկանութիւն, համաձայնական մաս . թարգմանութիւն հայերէնէ : Երրորդին մէջ կ'աւանդեմ գործնական եւ տեսական ընդարձակ քերտկանութիւն . շարագրութիւն : Գուլով այնպիսի ուսանողների, որք, այս ընթաց աւարտելէ յետոյ, դեռ կը շարունակեն իւրեանց դպրոցական կետնք, ֆռանսական ծովածառալ դրականութիւնով կը գրավեցունեմ 'զայն :

Չորս տարիի մէջ կ'ուսցունեմ պատմութիւնն, 'զր դասախրակութիւնի գլխաւոր խորիսի կը նկատեմ : Ասածին տարիին մէջ կ'աւանդեմ աղջային պատմութիւն, երկրորդին մէջ չին, երրորդին մէջ միջնադարի, չորրորդին մէջ նոր : Անձնիւր դասի ամիսափումն աշխաբատին կը յանձնեմ, պահանջելով որ օրինակէ 'զայն եւ շարագրէ ընդարձակ ինչ որ պատմեմ :

Մեր ազգի պատմութիւնն յատուկ խնամով եւ մանրամասն կ'աւանդեմ, եւ կը հիանամ տեսնելով թէ ինչ աշոգին ներգործութիւն կ'ունենայ պատանիի խանդավառ հոգիին վրայ : Աղջային պատմութիւնն, գուցէ ազգային լեզուէն եւ ազգային կրտսէն աւելի, ազգային կեանքի Ծակին է : Հայ պատմութիւնն պիտի կազմէ հայ ժողովուրդի փրկութիւնն : Եւ սակայն, ախուր է տեսնել թէ որքոն անարգուած է մեր մէջ այդ հրաշտործ գիտութիւնն : Իւրեանց վարժարանների յայտագիրէն աքսորած են 'զայն շատ թուղեր, ոյց, աւազ, վիճակակից են այսօր Հասդիւզ, Սամոթիւա, երեքմն ազգային մատոր զարգացումի կեղբաններն : Հազիւ երկու շաբաթէ յառաջ, մի երեսփախան հարուածեց 'զայն մի լրարտնի մէջ . Ո՞վ է առաջնորդ մի այսպիսի յետախաղաց շարժումի . մթին է դա. այլ, ինչ որ պայծառ է, սա է թէ Ռւսումնական խորհուրդի գերագոյն պարտն է հզօր միջնոցներ ձեռք տռնուլ այս աղջապաւ ընթացի գէմ : Եւ հարազատ Հայերն կը յուսան թէ գուք, պարոն ատենապետ, եւ ձեր պատուարժան պաշտօնակիցներ ազգային նախանձայուզութիւնով պիտի կատարէք ինչ որ կը պահանջուի ի ձէնջ :

Հաճեցէք ընդունիլ, պարոն ատենապետ, խորին մեծարանքս եւ անկեղծ անձնութիւնութիւնս :

Յ. Գ. Թէ Ռւսումնական խորհուրդն հարկ տեսնէ, պատրաստ եմ ներկայանալ նմա, եւ դասախոսական դրութիւնս բացատրել եւ պաշտպանել ընդարձակ փաստերավլ : »

Երկու ամիսէ յետոյ , հետագայ նամակն ստացաց.

«Մեծապատիւ էֆէնտի
Բառ որոշման վարժապետական Յանձնաժո-
ղով կը հրաւիրեմք զՁեզ որ բարեհաճիք ներ-
կաց գանուիլ յառաջիկաց կիւրակէ օր ժամը 6ին
ի Դալմթիա, ուր պատրաստ է վարժապետա-
կան Յանձնաժողովն Զեզ հետ ուսուցման ընդ-
հանուր եղանակին վրայ խորհրդակցելու :

11 Յունիս 1875 Մնամք յարդանօք
Խորհրդարան Դալմթիայ ՚ի Դիմաց

Ուսումն. Խորհրդոյ

Փ. ԱՏԵՆԱԴՊԻՐ Գ.Ս. ԱՏԵՆԱՊԵՏԻ

Տ. Էքսերձեան Ս. Միքայէլեան »

Տեսնելով թէ առիթ կը գտնէի վերջապէս ,
որպէս խնդրած էի նամակիս մէջ , ի լոյս հանել
այն համազւմներ զորս գոյացուցած էր իմ մէջ
մի եօթնամեաց փորձառութիւն , փութացի Ա.
Լուսաւորիչ եկեղեցի խորհրդարանին մէջ ներ-
կաց գտուիլ յունիս 17ին . Անդ հաւաքուեցան
նաեւ Կոստանդնուպոլիսի բարձրագոյն գասա-
տուներէն բաւական բազմաթիւ անձեր , եւ աչա-
պալէս տեղի ունեցաւ առաջին նիստն այն կա-
ձառի որ կոչուեցաւ Վարժապետական ժողով .

Բ

Վարժապետական ժողովի կարեւորաթիւնն
զգացաւած էր երկար ժամանակէ ի վեր Անձ-
նիւր Հայ կը սովորէր անհսմբեր այդ ժողովի
գումարումն , ուր գասափարակներն եւ դասու-

տուներն , իւրեանց յաւէտ կամ նուազ ընդար-
ձակ փորձառութիւնն եւ յաւէտ կամ նուազ կա-
րեւոր դիասպութիւններ պարզեցվ , իրար պիտի
լուսաւորէին փոխագարձ , եւ ուր , այնքան հա-
կոտնեաց դրամթիւնների մէջէ , լաւագոյն դրու-
թիւնն երեւան պիտի գար : Եւ զի ժողովարդն
իւր յոյս դարպանների վրայ դրած է , մեծ ուրա-
խութիւն զգաց լսելով Վարժապետական ժողո-
վի ծնունդն , որ կոչուած էր մի եւ հզօր խա-
րիստի վրայ հաստատել ազգացին գասափարա-
կութիւնն :

Իմ ուրախութիւն աւելի մեծ եղաւ , զի այդ
ժողովի վրայ աւելի չքեզ յոյսեր տածեցի : Նոր
էի կեանքի մէջ եւ կը կարծէի թէ յաւալն
ստանալ է :

Ուսումնական խորհուրդն ամսւլ էր յայնժամ .
ազգացին թերթերն սկսած էին Յովլանի քունին
հետ բազդատել նորա վիճակ . ես իսկ , մի նա-
մակի մէջ զգր կ'ուզզէի մի աղնիւ երիտասար-
դի , նորա անդամներ այնպիսի մարդերի հետ
կը բազդատէի որք մի հրաբուխի վրայ կը պա-
րեն : Մտածեցի թէ Վարժապետական ժողովն
պիտի կարենար կատարել այն փրկառէտ պաշ-
տօն ոյր առջեւ կը տկարանար Ուսումնական
խորհուրդն . մտածեցի թէ աւելի բանաւոր էր
որ գասափարակներն յուզէին եւ լուծէին կր-
թական խնդիրն , որ ծանօթ է նոցա իւր բոլոր
կնձիւներավ . մտածեցի թէ Վարժապետական
ժողովն , կոստանդնուպոլիսի մէջ արմատ ձգե-
լով եւ հայտնակ երկիրների մէջ ճիւղեր ար-

ձակելով, պիտի կարենար մի սկայ ծառ ձեւանալ ոյր սառուերին տակ ծէլին եւ ծաղկէին մեր բալոր ծաղկոցներ եւ վարժոցներ ուսափ, ժողովի առաջին նիստերին մէջ, մեծ ձիգեր թափեցի մի քանի հեռատես սլաշտոնակիցներին հետ, որպէս զի Վարժապետական ժողովն անկախ եւ տեւական կազմակերպութիւն ստանար, հակառակ Ռւսումնական խորհուրդին որ իւր հրամանի տակ մի առօրեայ գումարում կը նկատէր՝ զայն:

Պ

Ժողովն որոշեց որ իւր նիստեր, երրորդէն սկսիլով, հրապարակային պիտի լինէին եւ Ս. Լուսաւորիչ եկեղեցին մէջ տեղի պիտի ունենային:

Երրորդ նիստն հանդիսաւոր եղաւ ուրեմն : Երեսփոխանական ժողովի փայլն եւ շուքն ունէր լիլին . եւ արգէն Վարժապետական ժողովն երեսփոխանականին վրայ մի անհամեմատ տռաւ և լութիւն ունէր իբր խօսարան, զի ամեն Երեսփոխան ատենաբան չէ, այլ ամեն վարժապետ ատենաբան է գրէթէ :

Ժողովուրդն, հետաքրքիր տեսնել մի ացսպի- սի տկումի որ նոր էր Արեւելքի համար, դրաւած էր աղոգէն այն սրբավայր ուր Վարժապետական ժողովն պիտի բազմէր : Ունկնդիրներին մէջ կը նշմարուէին ականառոր եւ հանրածանօթանձեր, Օտեան, Պալեան, Ռուսինեան, Խւթիւննեան, Խօճասարեան, Տէմիրձիալաշեան, Միսա-

քեան, Շաշեան, Այվատեան, Այվազեան, գրադէտներ, խմբագիրներ, կղերականներ, ուստոնզներ: Ժողովականներին մէջ, որք բազմաթիւ էին, զի Վարժապետական ժողովն մինչեւ ութուուներկու անդամ ունեցաւ, կը նշմարուէին երիտասարդ դասատուներ, բոցոսիրտ եւ բոցակեզու, ծերունի դաստիարակներ, մի քանի սերունդ կրթած եւ անթիւ աշակերտներ սիստմ ազգին մէջ, բանաստեղծներ, արուեստագէտներ, գիտուններ, օրէնալիիրներ, հաւասարապէս ժողովրդական, հաւասարապէս մեծարելի :

Այս չքեղ հանդէս կարօղ էր ներշնչել մի հրաբորք երեւակայութիւն . ուստի, իւր առաջարան նիստին, մի բացումի ճառ խօսեցոց՝ զոր ընթերցօղն աւելի հեռին պիտի գտնէ :

Նիստէն յետոյ, ամեն ոք մեկնեցաւ, իւր հետ տանիով քաղցր յիշատակներ եւ գեղածիծաղ յոյսեր :

Աւաղ, ացդ յցուեր ի գերեւ պիտի ելնէին, զի Վարժապետական ժողովն յոյժ սակաւակեաց պիտի լինէր, ատավեց նիստ միայն պիտի ունենար:

Ինչ որ ացնքան ցաւալի է որքան հետաքրքրաւարժ, սա է թէ Վարժապետական մասնաժողովին մէջ, ում անդամակից ընտրեցին՝ զիս ալ, երկար վէճեր տեղի ունեցան որոշելի համար թէ արակէս պէտք էր տօնել այն Վարժապետական ժողովի տարի գարձն որ հազիւ ին ամիս պիտի առլրէր . . . Ոհա մեր ազգացին նկարագիրի հայելին :

Վարժապետական ժողովն երկու պատճառի համար կործանեցաւ : Առաջին, զի Ռւսութեական խորհուրդն, որպէս գրացուցի նախարդ հատուածին մէջ, վարժապետական ժողովի ազատ ձկտութեաներէն խրտու , աւելի անձնասէր քան ազգասէր եղաւ, որով ժողովի դիւանն, ընդհանրապէս Ռւսութեական խորհուրդի անդամներէ բաղկացած, տատլեցերսրդ նիստէն յետոյ ալ հրաւէր չը կարդաց ժողովականներին : Երկրորդ, զի վարժապետներն, որպէս գոնդառեցաց իներորդ նիստին մէջ, իւրեանց եռանդ ցրտացուցին հետըզէետէ , չ'ոնեցան յարատեւթիւն, որով, յետին նիստերին մէջ, ութուներկու ժողովականներէն հազիւ տասի շափ անձեր ներկաց գտաւեցան, որք, 1875ի սիզերական ձմեռին հակառակ, սաստկասառց փառքերի եւ դէղագէղ ճիւների դէմ կուրծք առաջ, դեռ կը յանուէին հաւատարիմ մնալ իւրեանց ուխտի . . . :

Պ

Ամենամեծ խնդիրն, որ յուզուեցաւ վարժապետական ժողովի մէջ, ազգային լեզուի խնդիրն է :

Այս խնդիր, որ հայ գրադէտներն երկու հակընդդէմ բանակների բաժնած է, գրադարեան եւ աշխարհաբարեան, իւր բազրու բանաթիւնով պիտի պայման անջռու ոյզ ժողովի մէջ, որ շատեր կացին որք գրադարի գասագիրքներ հրա-

տարակած եւ գրադարն ապրուստի միջոց ընտրած էին, եւ ուր այնքան սակաւաթիւ էին անկեղծ եւ անշահախմնդիր գրադարեաններ, աղնիւ նախասլուշարեալներ , Հայաստանի երբեմն մեծէնական, այժմ եկեղեցական լեզուին սիրահար իրը մի վեհ եւ նույիրական լեզուի : Կը հերքեմ նախասպաշաբումն, կը յարգեմ նախասպաշարեալն :

Ժողովին մէջ եւ ժողովին գուրս , ամեն ոք գիտէր թէ աշխարհաբարեան եմ ես, Երբ լեզուի խնդիրն ծագեցաւ, մի ժաղսվական խօսաւաւ եւ ասեց, « Կը լսեմ թէ մի քանի պարոններ կը պատրաստուին խօսիլ այն գրադար լեզուի դէմ՝ 'զոր Աստուած Ադամի սովորեցուց, Սդամ Նոյի եւ Նոյ Հայկի, ուրիշ ազգերն կը նախանձին մեզ որ մի այսպիսի լեզու ժառանգած եմք , եւ մեք ջնջեմք 'զայն : Թէ մեր մէջ գտաւի ոք զբարարին դէմ խօսի, Հայաստանի լուսաւորչական սուրբ եկեղեցիի թշնամին է նա, զի գրադարն է մեր կրօնական լեզու : » Այս ծիծալաշաբժ պառաստիոսութիւններով ժողովի ինձ դէմ գրգռել փորձեց այդ կեղծ ազգութեւ կեղծ կրօնական , ոյր անունն պիտի լսեմ , զի հաւատասապէս սրացած եմ այս գիրքի մէջ ոչ չարերն անուաննեւ ոչ բարիներն : Թէ հակառակութիւններու բանադատեն զիս, կարօղ եմ մի ոռ մի թուել այն անձեր որք ճշմարտութիւնն հարուածեցին վարժապետական ժողովի մէջ, յիշօղութիւնն փթացած չ' գոյց համար :

Պ. Դառնդիւթի այս սաստիաբանէ յետոյ , անձնիւր անդամ սկսեցաւ իւր քար արձակել աշ-

իւարհաբարին դէմ։ Գտուեցան նաեւ ջերմեանդ գրաբարեաններ որք, մի ճառավ չը շատանալով, երկու, երեք անգամ խօս առին եւ հարուածեցին ժողովրդային լեզուն։

Ես, ասանձին բոլոր ժողովականներին դէմ, ելայ պաշտպաննել աշխարհաբարին։ «Անօգուտ է մարտնչիլ, պիտի ասէր Փակին, մեք անշուշտ պիտի յաղթուիմք.» այլ ես որոշեցի ճակատիլ Անըւը ճիգեր թափեցին եւ աննկարագրելի բռնութիւններ ի գործ գրին որպէս զի չը կարենայի խօս ասնաւ. «Քուէ» կ'աղաղակէին միաբերան, քուէի դնել կ'ուզէին գրաբարի եւ աշխարհաբարի իննդիրն, չը նկատելով թէ գրաբարի փաստերն միայն լսուած էին գեռ։ Եղական արդարութիւն, զի ամբաստաննելին կը զացուէր զինք պաշտպաննել։ Կախաղան եւ լսութիւն. ահա գրաբարեանների վճիռն աշխարհաբարին դէմ։

«Պարոններ, գոչեցի վերջապէս, թէ չը լսուք որ խօսիմ, մեր ունկնդիրներ պիտի ասեն. Վարժապետական ժողովի մէջ գրաբարեաններն աշխարհաբարն քարիոծեցին աղատապէս, եւ, երբ մի աշխարհաբարեան ելաւ խօսիլ նոցա դէմ, վախելով նորա փաստերէ, խեղդեցին նորա ձայն։ Այս ամօթ ոչ միայն ճեր անձեր պիտի ծածկէ, այլ նաեւ այն լեզու զոր կը պաշտպանէք.»

Այս խօսերս համովեցին մի քանի արդարատէր ժողովականներ, եւ չնորհուեցաւ ինձ խօսիլ խօսիլ. — սխալեցայ. Անամբորէ պէտք էր

ասել, զի երբ մի մարդ, մի ժողովի մէջ ուր կարծէկից չ'անի, ինւը աձնիւր բառի համար բիւր ընդմիջումներ կը կրէ, եւ, այդ բուռն ընդմիջումներ հերքելով, կը շարունակէ իւր խօսի թեհն անխուսավ եւ անյոզգողդ, այդ մարդ մի ասենաբան չ'է, մի ըմբիշ է.

Որպէս զի ազգն իմանայ թէ ինչ գաստիարակներ ունի իւր մէջ, պիտի յիշատակեմ ասս մի քանին այդ ընդմիջումներէ։

Վարժապետական ժողովի մի նիստին մէջ, գրաբարին դէմ խօսիլով, Հ. Արտէն Բաղրատունիէն մի վկայութիւն բերի. Երիտասարդ ժողովականներէն մին, ընդմիջելով՝ զիս, աղաղակեց. «Ի՞նչ կ'արժէ Բաղրատունիի վկայութիւնն. աւելի քաջ գրաբարագէտներ կան ասս։» Այս կրացոյզ ամպարհաւաճութիւն տեսնելով, պատասխանեցի. «Պարսն, երբ իննդիրն գրաբարի վրայ է, հազար անգամ կը նախընտրեմ Հ. Արտէնի հետ սխալիլ քան ձեզ հետ իրաւունք ունենալ.»

Մի աւրիշ նիստի մէջ, գրաբարի թերութիւններն եւ իւր արտադրութիւնների աղքատութիւնն ի յայտ ածելէ յետոյ, փութացի յաւելել. «Այս դասն ճշմարտութիւններ մերկացունելով ձեր առջեւ, չ'ունիմ նպատակ ատելութիւն քարոզել աղգային հիմ լեզուին դէմ. մեք պարտաւոր եմք սիրել՝ զայն, ոչ զի աշխարհի ընտրագոյն լեզուն է, այլ զի մեր է. մեք պարտաւոր եմք յարգել մեր հիմ գրականութիւն, ոչ իրը ճոխագոյնն, այլ իրը հոյ ազգի յասուեկ։ Եւ արդէն, ուզելով

ազգային զգացում ծաւալել աշակերտներիս հոգին մէջ, կը յօրդորիմ՝ 'զայնս սիրելով սիրել հայութիւնն եւ կ'ասեմ. Մեր ազգ չէ առաջինն հողագունափ վրայ, այլ մեք պարտաւոր եմք նախ զայն սիրել, զի նա է որ կեանք տուաւ մեզ. անմիտ չ' նա որ իւր հայր կ'ատէ, զի աղքատ է, եւ կը սիրէ մի օտար հայր, որ հարուստ է. յիմար չ' նա որ, մի պալատի շացուցիչ չքեզութիւնն տեսնելով, կը սիրի արհամարհել իւր տնակ, քանի որ սա միայն կը պատուարէ 'զայն. Այսպէս կը խօսիմ. հայ ուսանողին, ուզելով տալ նմա մի գաստիարակութիւն որ ազգային եւ ճշմարիտ լինի. Զի, ոլէտք է յիշել 'զայն, պիտի գայ մի օր ուք պատունին երտասաւրդ սիտի լինի, պիտի սկսի իւր ուզելով խորհրդածել, պիտի տեսնէ թէ հայ լեզուին լաւագայն, հայ գրականութիւնին ճոխադայն, հայ ազգէն փառաւորագայն լեզուներ, գրականութիւններ եւ ազգեր կան, պիտի ասէ. Դաստիարակներս, ուզելիս խակութիւնէն օգուտ քաղելով, խաբած են 'զիս. Եւ պիտի թօթատիէ ազգային զգացումն իրը ստութիւն. » Մի անդամ, ժողովրդական գաֆնիի սիրահար, ընդմիջեց 'զիս եւ գոչեց. « Վնասուկար է այն զրութիւն 'զոր կը քարտղես. պէտք է ասել ուսանողին. Քո լեզուի պէս ընափր լեզու չը կայ, քո գրականութիւնի պէս ընդարձակ գրականութիւն չը կայ, քո ազգի պէս նշանաւոր ազգ չը կայ. — Ի՞նչ, աղաղակեցի, պէտք է ուրեմն քարտղել. թէ հայն երեք աչք ունի, մինչ օտար-

ներն երկու միայն, եւ թէ վարդան Մամիկոնեան հնարած է երկաթուղին, եւ ոչ Ճօրծ Աղիքընուրն. Զեր խիղճ կը ներէ այդպէս վարուիլ. — Այս, պատասխանեց, ազգասիրութիւնն այսպէս կը պահանջէ. — Պարոն, յարեցի, մի պոռնկացունէք, կ'աղաւեմ, աղեակբանին բառն. անհնամը է միթէ ազգասէք եւ ճշմարտախօս լինի միանգամայն. Ինչ որ ձեր աշակերտների կ'աւանդէք դուք, գաստիարակութիւն չէ, խարէութիւն է: »

Այս ընդմիջումէ յետոյ, շարունակեցի խօսիլ գրաբարին գէմ. Մի ծերանի գաստիօս կ'ընդմիջէր 'զիս անդադար. « Պարոն, պատասխանեցի նմա վերջապէս, հանգարանեցէք, կ'աղաւեմ. կրնաք հերքել ձառս երբ տարատէմ 'զայն. Կը ցաւիմ որ ես, երիտասաւրդ, ստիպուած եմ համբերութիւն քարտղել ձեզ, որ ծերունի էք: »

Սակայն, յարձակումներն աեղի կ'ունենային անընդհատ. Մի քանի ժողովականների զրութիւնն եր ընդմիջումներով վհասեցունել 'զիս, որպէս զի գագրէի ընդզիմախօսելէ. սոցա մէջ կային որք աթոռ ունի իրեսիսանական ժողովի մէջ. Զաւք կ'ասէի նոցոյ. « Ուսումնական խորհուրդն այս ժողովի անդամ կարգեց 'զիս, ոչ որպէս զի լուեմ, այլ որպէս զի յայտնեմ գաղափարներս, ուստի, ես պարտաւոր եմ խօսիլ, դուք պարտաւոր էք լուել. Ինչ իրաւունքով կ'ընդմիջէք 'զի արեմն եւ կը չանաք խեղդել ձայնս. Երբ դուք կը ձառէք, ես կ'ունկներեմ ձեզ լոին. Էր արեմն կը բզիս դուք

Հառերս անթիւ ընդմիջումներով։ Ի՞նչ կը շահիմ փաստաբան կանգնիլով աշխարհաբարի դատին։ — Դիտէք թէ ոչինչ։ Ազգի սէրն է միայն որ կը հրամայէ ինձ պաշտպանել ինչ որ օգտակար կը կարծեմ նմա։ անկեղծ համոզումներն յարգելի են միշտ, երբ սիալ խակ լինին։» Ոչ ոք կ'ուզէր համոզումիլ, եւ ընդմիջումների փոթորիկն կ'ունար միշտ գլուխիս վրայ։ « Թէ Երեսփոխանական ժողովի մէջ ալ ընդդիմախսօսի ազատութիւնն այսպէս կը բռնաբարէք, դոչեցի վերջապէս, վայ այն ազգի որ ձեզ պէս երեսփոխաններ ունի։ »

Սյսպիսի հալածանքներ կրելով, սկսեցայ Վարժապետական ժողովն « Վարժապետական դժոխւք » անուանել եւ ստանալ սա տիտը համոզում թէ մեր գաստիարակներ գաստիարակի պէտք ունին գեռ։

Սատ կանդ կ'ասնում, ալ չ'ուզելով շարունակել այդ յարձակումների պատմութիւնն, որ, դեռ այսօր, վիշտ կը պատճառէ ինձ։ սակայն, որպէս զի սիրելի ընթերցօղներս մի լիակատար գաղափար ստանան այս ցաւալի գործի վրայ, պիտի յաւելիմ թէ, արդէն դասախոսութիւններէ տկարացած թոքերովս հարկադրութիւնվ մաքսուիլ այդքան ճիշերի դէմ, ստացայ մի տաժան հիւանդութիւն որով, առանց Սերվիչնի — ընտիր բժիշկիս եւ ազնիւ բարէկամիս — խնամներին, զահ պիտի երթայի աշխարհաբարին, եւ պիտի հրատարակեմ աստ « Արեւելեան փող »ի մէջ տպուած մի նամակ, որով ինձ անծանօթ մի

ունկնդիր, խիզձի եւ սիրով տէր, բողոք կը բառնար այն բռնութիւնների դէմ ոյց նշաւակ էի։

« 1875 Հոկտ. 23 յ՛ըթազիւզ։

... Խմբագիր,

կը խնդրեմ որ հետեւեալը ի սէր ճշմարտութեան հրատարակել հաճիք եւ կանխաւ ձեզ կը մատուցանեմ չնորհակալեաց հաւաստին։

Հոկտ. 24 կիւրակէ օրը Վարժապետական ժողովայն ներկայ գտնուելու պատեհն ունեցայ. խնդիրը Գրաբարի եւ Սշխարհաբարի վրայ էր, եւ ատենաբանութեան կորզը զիտուն եւ հայրենասէր Պ. Զերազին էր։ վեեմ եւ խոհուն կերպով բացատրեց գրաբարին անկանոնութիւնները, բազմադիմի դժոխարութիւնները եւ անկարելի դատեց զայն ընդհանրացնելը, եւ շատ մը քննադատական ճշմարտութիւններ յայտնեց. յետոյ աշխարհիկ լեզուն առաջ բերաւ եւ օրինաւոր փաստերով յայտարարելով թէ տղայոց խիստ դիւրին է զայն աւանդելը, արժան գատեց աշխարհաբարով մեր գրականութիւնը բարդաւաճելը։ Ճիտակ ըսելով սիրեցի այս ազնիւ պատանին, այս դեռահաս հասարակալեատականը եւ իր ազատ գաղափարները, թէ եւ ինձ յաւէտ սիրելի է եղնկայ եւ եղուարդայ լեզուն։

Զարմացայ երբ տեսայ միջնադարեան Քրիստոսութիւն եւ Փափաղեան Պարոնացք, որք ստէպ ստէպ ընդհատեցին Ատենաբանը եւ ուղեցին անոր զօրաւոր խօսքերը ձնշել։ Բայց երբ տեսան թէ երիտասարդն անվեհուր է եւ ժայռի մը

պէս անսասան, քանիցս բաղխեցին եւ յետո
ընդ կրունկ գարձան ակնկոր եւ զայրացեալ:

ԱՌ աղատական Քրիստոստոր եւ Փափա-
ղեան Պարոնայք, երբ ժողովուրդն լովի մնջիկ
ունկնդիր էր, դուք ՏԱԵՐԴ ի հրապարակ վազե-
ցիք եւ ճնշում աղաղակեցիք եւ ազգին երջան-
կաբեր բարեկարգութիւնն ու խաղաղութիւնը
վեր ի վայր տապալեցիք. դուք կ'ուզէք նաև
ճնշել ազգային մանկուոյն բարօրութեան նուի-
րեալ կաճառը, կ'ուզէք լուեցնել Պ. Զերազը եւ
անոր նմանիքն. զիտցէք որ բռնութեան դարը,
միջին դարը անցած է եւ երիտասարդութիւնը,
որ միշտ կը վերածնի աշխայժ եւ զիտուն, զձեզ
միշտ պիտի տապալէ եւ իւր յառաջադիմութեան
անդունդներուն մէջ պիտի դահումիմէ:

Ստուգիւ ասուուչ կրթեցաց երբ տեսայ միւս
գասատուք լոին կեցած եւ ոչ սանձահարեցին
այդ ճնշողները. միթէ ներելի է ատենաբանին
խօսքին աւարտը չ'առած ընդհատել, անոր կո-
րովն ու աշխայժը սպառել եւ տապալել:

ԵՌ օրէնսդէտ եւ սահմանագրատէր Պարո-
նայք, մը օրինաց մէջ գրուած տեսաք ատենա-
բան մը անզօր ընել՝ աղմուկ եւ ժխոր յարու-
ցանելով:

Ա.յդ բարբարոսութիւնէ, այդ ճնշում է, որոյ
դէմ ես ունկնդիրս կը բողոքեմ:

ՄԵՍԻՈՊ»

Աւանդամոլների զայրոյթին գէմ նոր լեզուի
խաչակրութիւնն ստանձնելով, « անվեհեր եւ
ժայռի մը պէս անսասան », որպէս կը գրէ ազ-

նիւ բողոքարկուն, մի ճառ խօսեցայ որ հինգ
նիստ գրաւեց եւ տասէինդ ժամ տեւեց. Ոչ ոք
ելաւ պատասխանել ինձ: Աշխարհաբարի յաղ-
թանակն կատարեալ էր :

Ինձ այնպէս կը թուի թէ անաշառ ընթեր-
ցողն, այդ ճառ կարգալէ յետոյ, իրաւունք
պիտի առաջ ինձ որ, « Գրական փորձեր»իս ԾԱ
Էջին մէջ, արդի լեզուն բարեկարգելի ձեռնար-
կելս յացմնելով, կը գրէի. «Պ. գրաբարեան-
ներն, գիտեմ՝ զայն արդէն, գոհ չը պիտի լինին
այս ձեռնարկէ : Մի խաւարամած անցեալի սի-
րահար, նոքա չ'են ուզեր հաւատուալ ապագային,
որ կը ներկայանաց լցուով ողաղուած . նոքա,
ծերերին պէս,

ՄԵՅԱ ՆԵՐԿԱԿՅԵՆ կը գանգատին

եւ անցեալին կը տան գովեստ,
որպէս կը գրէ Տէրոէո. նոքա, հետաքրքրական
իրողութիւն, կ'ուզէն յարութիւն տալ մի լեզուի
'զր չ'են իսկ ճանաչեր, եւ ուղանել մի լեզու
'զր ամեն վայրկեան կը գործածեն : Անյօս եմ
ես ի դոյցանէ . նոր հայութիւնին, որ կը խլրաի
տէա, ինչ օգուտ կը նան անել այդ մարդեր ոյց
համար յետազիմութիւնն է տառաջդիմութիւն .
Հայն շարժիլի պէտք ունի, եւ դոքա, Միմէսն
ճգնաւորին պէս, 'զայն փաեցունել կ'ուզեն մի
սիւնի վրայ, 'զր սակէգարեան փառքի իոթող
կ'անուանեն : Հայն լցուի պէտք ունի, եւ դոքա
եղնիկն ցոյց կը տան նման, այն վարդապետ որ
արեւի շարժականութիւնն եւ երկիրի անշար-
ժութիւնն կը փաստաբանէ : Այլ ուրախ եմ որ,

Վարժապետական ժողովի մէջ, դոցա դէմ
սպազմականեցի աշխարհաբարն, 'զոր տիզմի մէջ
կը թաթաւեն, եւ վերջին հարուածն տուի դրա-
բարին, 'զոր մինչեւ աստղներն կը հանեն, Տե-
սաց որ դոցա գաղափարների գործադրումն
կրնար աղիտաբեր լինիլ իմ ազգի, եւ, դիմա-
գրեցի, այն զգացում, որ երեքտասանաւեց
գիւղացին ժօղէֆ Պառուի փոխեց, այդ վան-
տէցիների դէմ արիացուց 'զիս, որ այնքան
տիար եմ եւ այնքան անկարող : »

Ե

Վարժապետական ժողովը ունէր իւր ատենա-
գրութիւններ : Երբ որոշեցի գրել այս գիրք,
ուղեցի ստանալ 'զայնս, որպէս զի մի ապահով
յուշարար ունենայի : Ժողովի դիւանագալիրներին
գիմեցի յաճախ . փորձերս անգոտուղ եղան.
ուստի, հետագայ նամակն ուղեցի Պ. Տ. Էք-
ուբանին :

«Հասդիւղ, 49 հոկտեմբեր, 1875.

Պարոն,

Վարժապետական ժողովի ատենագրութիւն-
ներին ալէտք ունենալով, հազար անգամ խնդ-
րեցի 'զայնս դիւանագալիրներին, եւ չը կրցաց
ստանալ : Այժմ կը գիմեմ ձեզ, որ այդ ժողովի
վերջին ատենագալիրն եղաք, խնդրելով որ հա-
ճիք ինձ յանձնել ամբողջ ատենագրութիւններն
եւ խոստանալով որ ձեզ վերադարձուեմ 'զայնս
անվժար եւ անյապաղ :

Ընդունեցէք, պարոն, մեծարանքս եւ բարէ-
կամութիւնս : »

Այս նամակ անպատճապիսան մնաց . ուստի,
հետագայ նամակն ուղղեցի Պ. Ա. Միքայէլեա-
նին .

«Հասդիւղ, 20 նոյեմբեր, 1875.

Պարոն,

Վարժապետական ժողովի ատենագրութիւն-
ներին ալէտք ունենալով, չը կրցայ ստանալ
'զայնս դիւանագալիրներին եւ ատենագալիրէն .
ուստի ձեզ որ այդ ժողովի ատենապետն եղաք,
կը գիմեմ այժմ եւ կը խնդրեմ որ բարէ հաճիք
մի ուեւ միջոցով յանձնել ինձ տասվեց նիստե-
րի ատենագրութիւններն, 'զորս կը խոստանամ
ձեզ վերադարձուելով մի ամիսէ յետոյ այնպէս
որպէս հասնին ինձ :

Հաճեցէք ընդունիլ, պարոն, խորին մեծա-
րանքս եւ անձնութիւններն : »

Այս նամակս ալ մնաց անպատճապիսան : Յայն-
ժամ ստիպուեցայ գրել ինչ որ յիշովութիւնս
առն կը տար ինձ :

Տարակոյս չը կայ թէ այս գիրք շատ աւելի
ընդարձակ պիտի լինէր թէ ատենագրութիւն-
ներն հաղորդուէին ինձ, զի կարօղ չ'եմ յիշել
բոլը ինչ որ Վարժապետական ժողովի մէջ խօ-
սած եմ գրէթէ երեք տարիէ յառաջ : Նիստեր
կան ուր տաս անգամ խօս առած եմ զանազան
խնդիրների նկատմամբ, թէեւ ներկայ գիրքին
մէջ, որպէս պիտի տեսնէ ընթերցողն, մի ան-
գամ միայն խօս կ'առնուեմ անձնիւր նիստի մէջ :

Ի՞նչ փոյթ։ Կը սիրեմ անյիշաչար լինիլ։



«Գրական փորձեր»իս կԱ. էջին մէջ, սա մարդարէութիւն կ'արձանագրէի։ «Ո՛ գիրք, կը գուշակեմ թէ գու ծշմարտութիւնի թշնամիներն քեզ դէմ պիտի հանես, անմիաների ատելութիւնն, անօրէնների զայրայթն քեզ դէմ պիտի գրգռես, բուռն յարձակումներ պիտի կրես, շատ պատերազմների պիտի բանուիս։ այլ, ինչ փոյթ։ Ինչ կրնայ անել քեզ խաւարն. քանի միսայ այն սիրտ որ ծնաւ ըզ քեզ, դու անպարտելի պիտի լինիս։»

Այս գուշակում կատարուեցաւ ամբողջապէս։ Եւ ես, հաւատարիմ խոստումիս, «Գրիչ եւ սուր» տիտղոսավ՝ յօդուածներ հրատարակեցի Փորձագալւանի «Սոխացին եւ Պարսնեանի «Թաշարսն» »ին մէջ, եւ գիրքս պաշտպանեցի ամեն յարձակումի դէմ, լոեցունելով բոլոր հակառակորդներս։

Սյժմ, կը գուշակեմ թէ ներկայ գիրքն աւելի կատաղի յարձակումներ պիտի կրէ, բոլոր գրադարեան լեդիսնն իւր դէմ պիտի հանէ, ամուսիրիշ գրիշներէ նախատակոծ պիտի լինի, եւ սիրտի նմանի մի սուրբի կոր կը նահատակեն։

Ես պատրաստ եմ պատերազմի։

Ոնձնիւր մարդ մի կոչում ունի, յաւէտ կամ նուագ ընդարձակէ։ Արակէս պէ, անթիւ խոշերէ։

Հրջալատուած, կարենամ կատարել կոչումն, երկու բան միայն կը խնդրեմ։
— Աստուածէս կեանք, ազգէս խրախոյս։

Հասղիւղ, 1 յանվար, 1876.

ՄԻՆԱՍ ԶԵՐՈԶ

Ա.ԶԳԱՅԻՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ՄԷջ
ԽՕՍՈՒԱԾ
ՃԱՌԵՐ.

Ա. Ա. Զ. Ի. Ն. Ն. Ի. Ս. Յ.

1873, ՅՈՒՆԻՍ 17.

Պարոններ,
Ուսումնական խորհուրդն այսօր կը հրաւիրէ
ըզ մեղ խորհրդակցիլ ազգային գաստիարակու-
թիւնի մեծ եւ կարեւոր խնդիրին նկատմամբ :
Մեք, որ դիմած եմք ասա որպէս զի բացա-
տրեմք եւ փաստարանեմք ոյն գասաթօսական
եղանակներ՝ զորս ի գործ կը դնեմք ազգային
վարժարանների մէջ, կը զարմանամք տեսնելով
թէ ընտելարանի վրայ խօսակցիլ կ'առաջարկուի
մեզ քանի որ ուսումնասիրած չ'եմք այս իշն-

դիր այնպէս որպէս հարկ է : Ուսումնական խորհուրդն պարտաւոր էր աւելի բացարշ խօսիլ իւր հրաւիրագիրի մէջ եւ իմաց տալ թէ վիճաբանութիւնն ընտելարանի խնդիրին վրայ պիտի հոլովուէր : Ցաւ է տեսնել այսքան զանցառութիւն մի այսքան կարեւոր խնդիրի նկատմամբ : Սակայն, քանի որ մեծապատիւ պաշտօնակիցներէս մի քանին իւրեանց խորհուրդներ տուին ներկայ խնդիրին վրայ , ես ալ կը փութամ խոհերս արտայացածել :

Ոտք կոխած չ'եմ այն գալոցական յարկի մէջ՝ զոր գուք ընտելարան պիտի անուանէք այսուհետեւ եւ որ ց'արդ ծաղկոց կը կոչուէր . այլ գիտեմ թէ կրթական ընթացի այդ առաջին կայան յօյժ կարեւոր է եւ մեր մէջ յօյժ անխնամ : Թէ այսպէս պիտի մնոյ բարձի թողի, կ'առաջարկեմ որ յապաւուի, եօթ տարէկանէ վար տղայ չընդունուի մեր գալոցների մէջ , եւ եօթնումեայն ուղղակի նախակրթաբանի մէջիւրընկալուի : Թող մանուկն շարունակէ իւր սիրակաթ մայրի ծոցին մէջ անցունել կետնքի խաղաղոցին եւ երջանկագոյն տարիներն . հազար անգամ աւելի նախընարելի է որ անմեղ հրեշտակին իւր տունի մէջ ժամուի , խալայ , վաղվազէ , քան մի բրազէն դահճի լուծն կրէ այն ժաղդից կոչուած նկուղի մէջ՝ զոր աւելի արդար է նորդոց անուանել : Իսկ թէ , ընդ հակառակն , որուէք փարատել այն քասս որ մեր վարժարանների մէջ կը թագաւորէ , բարէկարդել զայն ընտելարանէ մինչեւ ուսումնարան , շատ լաւ .

դուք մի նախնական քայլ միայն պիտի առնուք , որ առաջարան պիտի լինի ապագայ բարւոքում ների :

Հաստ ինձ, պէտք է նկատել ընտելարանն իբր մի վայր ուր մանուկն աւելի պիտի զուսնու քան ուսնի , ուր մինչեւ մի աստիճան պիտի շարունակէ տնական կեանքն : Ընտելարանն առնին եւ գալրոցին մէջ այնպէս է որպէս մի բարէխառն գոտի , միջավայր տնական մեղմ եւ գալրոցական խիստ կենցաղների : Պէտք է որ մանուկն ուրախ դիմէս անդ եւ ոչ դժկամ : Ուստի , լաւագոյն է աղնիւ եւ հմուտ մայրեր պաշտօնեայ կարգել ընտելարանի մէջ :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին առաջարկեց հինգ տղայ միայն յանձնել մի մանկածուի . բանաւոր եւ օգտակար է դա , այլ ոչ գործադրելի : Երբ մի օրէնադիր ուզէ մի օրէն հաստատել , սարտաւոր է նկատել որ գործադրելի լինի եւ ոչ արգար միայն . մեք ալ , որ կոչուած եմք օրէնադրել աղջացին գաստիարակութիւնն , պարտաւոր եմք այնպիսի օրէններ միայն առաջարկել որք գործադրելի լինին , թէ չ'եմք ուզեր որ աննշն աւելազրութիւն համարուին նոքա : Կարելի է մոռնալ թէ եկած եմք խորհրդածել մի ժողովուրդի գալրոցներին վրայ որ աղքատ է :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին ալ առաջարկեց գաստիասական եղանակի ընտրութիւնն անձնիւր մանուկի ճաշակին թողուլ . վտանգաւոր է դա եւ անիմաստ : Ես ալ , այդ պաշտօնա-

կիցիս պէս , չեմ նկատեր մանուկն իբր մեքենայ .
մի խոհուն էակ է նա , մի անհատ որ կամք
ունի , մի փոքր մարդ վերջապէս . սակայն , պէտք
է նաև գիտնալ թէ ոչինչ այնքան փոփոխական
է որքան մի մանուկի կամքն , այնքան այլան-
գակ որքան նորա ճաշակ : Երբ մանուկն ասէ .
«Ես ոչ գիրք կընտրեմ , ոչ թուղթ եւ ոչ տախ-
ասկ . ճաշակ չ'ունիմ ուսումնի . խաղալ կ'ուզեմ
միշտ » Բնչ պիտի անեմք : Ընտելարանի մանուկն
մեքենայ չ'է . լաւ . նախակրթաբանին մեքենայ
է ուսումնարանին . ուրեմն , պէտք է սոցա ալ
յանձնել գասախօսական եղանակի ընտրութիւնն ,
որպէս զի բարելական խառնակումն կատարեալ
լինի : Ի՞նչ հարկ ուրեմն վարժապետական ժո-
ղովի : Ոչ ոչ . ծայրացեղ միջոցների չը դիմեմք .
մեք ընտրեմք , որոցնեմք եւ գործադրեմք դասա-
խօսական լաւոգոյն եղանակն :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին ալ տուա-
ջարկեց մի ժամ դաս , մի ժամ զրոսանք յատ-
կացունել ընտելարանի մանուկին . ես կ'առա-
ջարկեմ որ սա կէս ժամ դաս առնու եւ մի
ժամ դադար . զրոսանքն մարմնամարդական լինի
եւ դասն լուրջ զրոսանք : Եռամեայ մանկին
կարծղ է մի ժամ դաս տանուլ . մեղ իսկ ան-
հնար է մի ժամ մտադրութիւն նուիրել մի անձի
որ կը խօսի . կրնայ մանուկն ուսուցիչին մի ժամ
ուշ դնել անընդհատ , քանի որ իսր խաղալիկով
իսկ կարօղ չ'զ զրադիւ այդքան ժամանակ :

Թէ ինչ պէտք է դաս տալ այդ կէս ժամի մէջ .
ահա մտաք ուժն . Գաստիարակն - իւր շուրջ կը

հաւաքէ ընտելարանի մանուկներն մի օրի մէջ
վեց անգամ , նոցա հասկանալի լեզուով եւ հրա-
պուրիչ կերպով կը ճառէ զանազան նիւթերի
վրայ , կը հավիտ որպէս զի մաքուր խօսին իւ-
րեանց մայրենի լեզու , մեր կրօնի սէրն կը ներ-
շնչէ նոցա , կը պատմէ նոցա մեր պատմութիւննի
մեծ գէպերն , տռաքինի եւ հայտկալ անձերն ,
կը բարյալխօսէ , նոցա հետաքրքրութիւն կը
շարժէ անձնիւր գիտական ճիւղի վրայ , եւ մի
նախաճաշակն կ'առանդէ նոցա այն ուսումների
սրավք պիտի զրադին նախակրթարանի եւ ու-
սումնարանի մէջ . թէ հաւանիք առաջարկիս ,
որ զուտ ազգացին կրթութիւնն խարիսխ ունի ,
մեր ընտելարաններ ծաղկոց պիտի լինին արդա-
րեւ . մանուկն պիտի քաղէ անդ դաստիարակու-
թիւնի ծաղիկն որ մի օր տռատ պատւղ պիտի
բերէ :

ԵՐԿՐՈՒԹԻ ՆԻՍՏ.

1873, ՅՈՒԼԻՍ 8.

Պարոններ,

Նախորդ նիստին մէջ ցաւ զգացի տեսնելով թէ, Ուսումնական խորհուրդի աննախատես ընթացին զոհ երթալով, հարկադրուած էինք ափ յափոյ խօսիլ եւ հապճեալ վճիռ արձակել ընտեւրանի կարեւոր խնդիրին վրայ : Ուրախ եմ որ նախարթարանի խնդիրին նկատմամբ աւելի բախտաւոր եղանք : Կանխաւ խմացանք թէ ինչ նիւթի վրայ պիտի դառնար վիճն եւ ժամանակ ունեցո՞ւք պատրաստուիլ, սրով գաղափարներն աւելի հասուն երեւան պիտի գան եւ ըլ պիտի աճապարուի որոշում յափշտակել ի մէնջ :

Վարժապետական ժողովի ներփայ գիււանն, զոր մեք չընտրեցինք եւ որ ըզ մեզ կը վարէ, մի նախարթական յայտագիր կը ներկայացունէ մեզ, Ուսումնական խորհուրդի հրատարակութիւն, կը պահանջէ որ ընդունիմք՝ զայն իբր պատգամ, եւ կը յարգորէ ըզ մեզ գուրս չ'ելնել բնաւ այդ պաշտօնական շրջանակէ՝ զոր վարչական նախախնամութիւնն գծած է արդէն : Նախորդ նիստին մէջ կ'առեր մեզ . « Դուք էք Կոստանդնուպոլիսի լուսաւորչական դասասուներին մէջ առաջիններն եւ բարձրագոյններն : » ներկայ նիստին մէջ ես ալ կ'առեմ դիւանին . « Քանի որ

այդպէս է, մանկավարժական խնդիրների մէջ մէծապատիւ պաշտօնակիցներիս հեղինակութիւնն շատ վեր է Ուսումնական խորհուրդի հեղինակութիւնէն . Էր ուրեմն այդ յայտագիրի առջեւ խոնարհիմք իբր հլու հպատակ . թէ այդ շրջանակի մէջ կծկուիմք, մեր ժողով մի ստուեր կը լինի եւ ոչ ուրիշ բան : » Այսպէս մտածելով է որ գիււանի յայտագիրն կ'ըմբռնեմ իբր մի պարզ առաջարկ, կատարելապէս հաւասար այն առաջարկների վզրո պիտի անեն ուրիշ ժալովականներ ալ, հաւասարապէս ենթակայ մերժումի կամ ընդունումի, վերջապէս գերի մեր ժողովի սրոշումներին եւ ոչ բանաւոր նոցա վրայ : Այս բացատրութիւն տալէ յետոյ, կ'անցնիմ հերքել վզյն եւ առաջորկել իմ յասուկ յայտագիր :

Մարդկային ազգին համար ըլ կոյ խնդիր ու այնքան աւագ կարեւորութիւն ունենայ որքան կրթական խնդիրն : Մարդկութիւնն դաստիարակութիւնը բակաւութիւնով փրկուեցաւ վայրենութիւնն, դաստիարակութիւնով զերծ կը մնայ ադիս թիւնի թշուառութիւններէն, դաստիարակութիւնով պիտի ազատի նախապաշտօնմերէն . Դաստիարակութիւնն է որ պիտի գաղրեցունէ այն բանութիւններ որք մարդ էակի մարմնն, միան եւ հոգին կը մնչեն : Դաստիարակութիւնն է որ պիտի փարատէ յեղափոխութիւնի այն սկայ եւ սրացաւ ամպեր որք յաձախ կը խափանեն արեւն եւ արիւն կ'անձրեւեն : Դաստիարակութիւնն է որ պիտի վերջացանէ պատերազմներն,



որք եղբայր եղբայրի դէմ կը զինեն գազանապէս : Դասախրակութիւնն է որ պիտի աստուածացունէ մարդկային սեռն : Միջնադարի մէջ կը փնտուեէր մի գեղ որ ամեն ախտի գարման լինէր եւ մարդն անմահացունէր . այն երեւակայուն էակներ , որք մի գրական գիտութիւն պիտի հիմնէին , այն համբերատար եւ անխոնջ գիտուններ մեռան յուսահատ , չը կարենալով գտնել իմաստասիրային վլիմ . այլ այժմ գրտուած է ձևարիտ պանտկան . դաստիարակութիւնն է դա , որ դարման պիտի հայթայթէ ամեն աղէտի եւ պիտի անմահացունէ : առաքինի էակների յիշատակն : Ուստի , զարմանալի չ' որ քաղաքակիրթ ազգերն անհուն կարեւորութիւն կը տան դմա : Հին եւ նոր աշխարհների յոյժմէ անուն եւ յոյժ պատկառելի հանճարներն այդ խնդիրավլ զբաղած են : Երոսվախ լուսամիտ ազգերն , այդ դասակից են նաեւ Ամերիկաի Միացեալ—Նահանգների ժողովուրդներն , մեծամեծ զահօղութիւններ արտած եւ դիցազնական ձիգեր թափած են որպէս զի արգասաւորեն այս խնդիր . նոքա անթիւ ուսումնարաններ ունին , բիւր գիրքեր եւ թերթեր կը հրատարակեն կրթական խնդիրին նկատմամբ , գանձեր եւ կետներ կը սպառեն այս նիւթի վրայ փորձեր անելով : Այս փորձեր զանազան եղբակացութիւնների յանդած են , եւ այս եղբակացութիւններէ ծնունդ առած են զանազան դրութիւններ , ամերիկան գրութիւն , ալէմանական դրութիւն , ֆրանսական գրութիւն , եւ այլն :

Այժմ բազդատեմք ըզ մեզ այդերի հետ , եւ պիտի տեսնեմք թէ շատ խակ եմք գեռ այս խնդիրի մէջ , դեռ նոր կը ձեռնարկեմք փորձի : Իմաստուն լինիմք ուրեմն , օգուտ քաղեմք այն ժողովուրդների փորձերէն որք բախտ ունեցուն լուսաւորուիլ հայ ժողովուրդէն յառաջ . գիտութիւնի եղբակացութիւններն մարդկային միտի երկրակալումներն են , բոլոր ազգերի ստացուածքն : Ուստի կ'առաջարկեմ որ քաղաքակիրթ աշխարհի գրութիւններէն լաւագցնն ընտրեմք եւ գործադրեմք մեր վարժոցների մէջ , կատարելով այն բարէփոխումներ՝ զորս կը պահանջնեն ազգային եւ տեղական հանգամանքները :

Սակայն , քանի որ չ' ուզեր այսպէս վարուիլ , քանի որ մոտավեր էք մի տարբեր գրութիւն նորակերտել , քանի որ կը խորչիք օտարէն մինչեւ խակ երբ մի լու բան ունի մեզ փոխտալի , որպէս Վիրդիլի քրմապետն կը խորչիք Յաններէն մինչեւ խակ երբ ընծայ բերէին , քանի որ կը փափագիք քայլ առ քայլ հասնիլ օտար ազգերի բարգաւաճանքին , գէթ խոհական եղէք , ողջմատ կերպով վարուեցէք , ազգամիտութիւնէ ներշնչուեցէք : Մերժեցէք այդ յայտագիր , զոր ձեզ կը ներկայացունեն եւ որ լի է թերութիւններով :

Մեր առաջին նիստի մէջ , զոհ եղայ տեսնելով թէ ոչ ոք կ'ուզեր ճնշել ընտելարանի մանուկներն ուսումնի բեռլին տակ . մեր մէջ կային այնպիսիներ ոց հոգատարութիւնն այս կետի վրայ մինչեւ խանդաղատանք կը հասնէր . որ-

պէս պէտք է ուսցունել ա տառն, որպէս զի մանուկի մատաղ ուղեղն չը նեղուի. մի մեծ խնդիրի երեւյթն առաւ դա մեր մէջ։ Այս երկրորդ նիստի մէջ, փոխուած կը տեսնեմ ամեն բան. մւր է այն երկիւլած խնամատարու, թիւն։ Ի՞նչ, միթէ նախակըթարանի ուղանօղն ընտելարանէն փոխադրուած մանուկն չ'է նորէն. Բ՞նչ, միթէ այս տղայ, որ երէկ ընտելորանի մէջ այնքան տկար էր, այնքան մտատալ եւ խակամիս, այսօր նախակըթարանի մէջ մտնել. Ըլ փոխուեցաւ յանկարծ, չափահան եղաւ, հանձնար ստացաւ. Բ՞նչ, միթէ այնքան մեծ անգնդնդ կայ երկու օրմիրի, երկու աստիճանների մէջ։ Ուրեմն եօթնամեռայ երախայն մրալէս կրնայ ուռնիլ «Յիշատոնէական վարդապետութիւն բատ դաւանութեան չայսատանեայց ուղղափառ Ա. Եկեղեցւց. Եւ Սրբազն պատմութիւն հին եւ նոր կտակարանաց. Բարրցական՝ ազգային եւ ընտանեկան կրթութիւն. Ազգային գրաբառ լեզու, կամ Հայկաբանութիւն, ցթարդմանութիւն Ա. Աւետարանի. Ազգային պատմութիւն՝ հոնդերձ Հայսատանի աշխարհագրութեամբ. Տարերք թուագիտութեան. Տարերք Աշխարհագրութեան. Եկեղեցական երգեցողութիւն. Գծագրութիւն. Հողագործական գիտելիք. Պարզ Տոմարակալութիւն, Մարմեամարզութիւն եւ Աղգային երգք», որպէս կը արամազրէ Ուսումնական խորհուրդի պաշտօնական յայտագիրն, առաջաբանութիւն, բնագիտութիւն, բնալուծութիւն, տիեզերագրութիւն, տիեզերական պատ-

մութիւն, Գուանսերէն, թուրքերէն, եւ այն, որպէս կ'առաջարկեն ուրիշ ժողովականներ. Զարմանք է ինձ մեսնել այս ժողովի մէջ այսքան տարօրինակ գաղափարներ մի ութամեաց էակի մտաւոր կարօղութիւններին վրայ ութամեաց աղայն կը նկատուի աստ իր մի հրաշալի արարած. այս եղական գրութիւնով, ամենագէտ մանուկներ պիտի ունենամք։ Ոչ, ոչ. Այնուամենա թէ մարդկային ուղեղն այդ հասակի մէջ մի խակ պտուղ է գեռ, թէ նա սատիճանապէս կը զարգանայ անկախ մեր կամքէ, թէ մտաւոր կարօղութիւնների տկարութիւնն անհաշտելի է այդքան բազմաթիւ եւ բազմաճիւղ ուսումների հետ, որք յաւէտ տեսականապէս կ'առանդուին մեր զպլոցների մէջ, թէ անիմաստ է մի այդքան խճողուած նախակրթական յայտագիր, թէ այսպիսի յայտագիրներ անգործադրելի են դեռ մինչեւ իսկ կոստանդնուպոլիսի մէջ եւ անպէտ թուղթ կը մնան հայրանակ գաւառների անհուն շրջանակին մէջ։ Երբ մի ուրիշ տեսակետով նկատուի այս խնդիր, պիտի դիտուի թէ նախակըթարանի ուսումնազն անհան քայլեր պիտի առնու գրէթէ այն այնքան գիտութիւնների մէջ որք պիտի տեանդուին նմա, այդ ուսումների այրն միայն պիտի ուսնի մի քառամեայ շրջանի մէջ, ոսղանելով որ մի օր, ուսումնարանի հասակին մէջ թեւակոխելով, կարենայ շարաւնակել՝ կցնու եւ աւարտել։ Միթէ լաւագոյն չ'է որ ուսումնարանի հասակին մէջ սկսի այդ գիտութիւններ, քանի որ ակնե-

թեւ է թէ , այն աւելի զարգացուն ուղեղով ,
պիտի կարենայ մի ամիս աշխատիլով ուսնիլ ինչ
որ մի տարի ձգձգելով պիտի ուսնէր նախակր-
թարանի մէջ :

Ուրեմն ինչ դաստիառել պէտք է նախակր-
թարանի մէջ , պիտի հարցնէք : Ահա ձեզ պա-
տասխան :

Նախորդ նիստին մէջ , երբ զուտ ազգային
դաստիարակութիւնն յիշատակեցի , ըդ ձեզ կար-
ծէկից գտայ ինձ , եւ , իբր յետին ազգառէր ,
հրճուեցայ յուսախայտ : Սակայն , ուր պէտք է
տալ յատկապէս այդ դաստիարակութիւն . ուր
պէտք է հայ ուսումներն աւանդել հայ ուսանօ-
ղին . ընտելսրանի մէջ . — կանուխ է գեռ . ու-
սումնարանի մէջ . — ուշ է արդէն . կը մնայ
ուրեմն նախակրթարանն , այսինք կրթական
տաճարի նախագաւիթն , գլուխական կեանքի
առաւօտն : Ուստի , կ'առաջարկեմ որ հայ նախա-
կրթարանների մէջ հայ մանուկին աւանդուի ինչ
որ կը զանազանէ հայ ազգն օտար ազգերէն .
իւր կրօն , իւր լեզու , իւր պատմութիւն : Փո-
խան պատմուեակների որք թերի եւ տարասմ
ծանօթութիւններ միայն ստացած են զանազան
գիտութիւնների վրայ , ես գոհ կը լինիմ տես-
նել այնպիսի պատանեակներ որք քաջ գիտան
իւրեանց մայրենի լեզու , իւրեանց հայրենի կրօն ,
իւրեանց ազգային պատմութիւն :

Ամիովելով ճառս , կ'ասեմ . Ազգային կրօն ,
ազգային արդի լեզու , ազգային պատմութիւն ,
իւրեանց պարագայներով . ահա յայտադիրս ազ-

գային նախակրթարանների համար : Ձեզ կ'են-
թարկեմ 'զայն . ձեր հեռատես ազգասիրութիւն
կ'ապահովէ 'զիս թէ , այս յայտագիր ընդունի-
լով , ազգային նախակրթական յայտագիր պիտի
հրատարակէք 'զայն :

Մի մասնաւոր դիտողութիւն պիտի անեմ
այժմ , եւ , ապա , պիտի լսեմ : Վարժապետա-
կան ժողովի ընթացն ապարդիւն եւ ապօրինա-
ւոր կը ակեսնեմ , քանի որ անձնիւր ժողովական
խօս կ'առնու որպէս զի մի նոր խնդիր յուզէ .
այսպէս , զանազան առաջարկներ իրար կը խո-
չածեւեն անընդհատ , եւ ժողովն անկարօղ կը
լինի շունչ առնուլ որպէս զի վճիռ տայ : Պէտք
է թողուլ այս շաւիդ որ անել է . պէտք է փո-
խել այս ընթաց որ աննապատկ է : Մինչեւ որ
մի խնդիր չ'առնու լուծում , պէտք չ'է անցնիլ
մի տարրեւ խնդիրի : Հետեւապէս , ձեզ կը յանձ-
նեմ քննել անմիջապէս նախակրթական յայ-
տագիրս , խնդրելով որ ուրիշ խնդիրով չը զա-
ղիք մինչեւ որ չը մերժէք կամ չ'ընդունիք 'զայն .

Դեռ հազիւ մի քառորդ դարէ յառաջ, մի դաս մարդեր կային կոստանդնուպօլիսի մէջ։ Ինչ որ են բարիաներն Հնդկաստանի մէջ, ինչ որ են շանտալաներն Գանգէսի եղբներին մօտ, գրէթէ նոյնն էին նոքա մեր ընկերութիւնների մէջ։ Տգէտ եւ բանաէր ժամանակակիցներէ արհամարհուած եւ տառւած, այդ եղկելիներ կորուսափ վիճին չուրջ կը գեգերէին յուսահաս։ Ազատ արուեստների պաշտօնեայ, ամենէն աւելի ծուացական պայմանին մէջ էին նոքա. ստրուկ լինիլ բռնագտառուած էին, որպէս զի կարենացին մի պատու հաց ճարել, Մինչեւ իւկ նոցա մարդկացին տիտղոս վիճի տակ էր. մի աւսակ կէս—այր, կէս—կին արարածներ կը նկատուէին նոքա։ Այդ անարգուած, հալածուած, թշուառ, նօթի էակներ ազգոցին վարժապետներն էին, այսինք հաց ազգի ճշմարիտ լուսաւորիչներն։

Պաշտօնական տեղերի մէջ զրօ կը նկատուէին նոքա. դատարանի մէջ կարօղ չ'էին ձայն ունենալ. օրէնն կը ժխտէր նոցա գոյութիւն, որպէս ընկերութիւնն կը վանէր զայն իւր ծոցէ։ Երբ վարժապետն երթար վկացութիւն տալ մի ատեանի առջեւ, կ'ասէին. «Այս մարդ աղայամիս է, զի աղայների մէջ կ'անցունէ իւր կեանք. արա վկացութիւն չ'ունի կը իւր կ'անձարան, որ աղնքան իմաստաւն էր մինչ զի իմաստութիւն կ'ուսցունէր ուրիշներին. այսպէս, կը մերժուէր այս անհատի վկացութիւնն,

ԵՐԻՌՈՒԴԻ ՆԻՍՏ.

1873, ՅՈՒԼԻՍ 22.

Պարուններ,

Իրաւունք չ'ունիմ խօս առնուլ, այլ կը զգամ թէ պարտաւոր եմ, զի խիզճս կը ստիպէ 'զիս ձայն բարձրացունել. եւ երբ խիզճն է որ կը հրամացէ, սրբազդութիւն է չ'անսալ նմա։

Դեմոսթենի արուեստին մէջ շատ փորձառու չ'եմ գեռ, որպէս պիտի տեսնէք. սակայն, քանի որ խորին համոզումների թարգման պիտի հանդիսանամ, կը յուսամ թէ չը պիտի զլանաք ինձ այն աւշադրամթիւն որով պատուեցիք 'զիս ց'արդ։

Երբ կը տեսնեմ այս պատկառելի ժողով, որ իւր առաջին համբային նիստ կ'անէ այսօր բազմաթիւ նշանաւոր ազգայինների առջեւ, մի յանհարծական եւ ինքնածին զգացում կը գրդէ 'զիս մի ակնարկ նետել անցեալին, ներկային եւ ապագային վրայ։

Երբ կը տեսնեմ արդի ազգային դաստիարակների մարմինն, որ, Վարժապետական ժողովի հաստատումովս, մի այնպիսի բարձր եւ կարեւոր գիր կը սասանայ որ ց'արդ անձանօթ էր նմա եւ անմասոյց, չ'եմ կարօղ մասնալ մեր նախօրդներ, որք կրթական լեզէնի առաջապահներն եղան, գրէթէ նահատակներն։

որ, թեմիսի նժարին մէջ, կընար հազարաւորների վկայութիւնն հակալշաւել, զի մի գիտունի քուէն հարիւր տղէտի քուէէն աւելի հեղինակութիւն ունի: Ազգի աղքատ մասն, վարժապետին վրայ խօսիլով, կ'ասէր: « Կախարդ է: » այս մոտածում, որպէս կը տեսնէք, շատ նպաստաւոր չէ, սակայն կը յայտնէ թէ ժողովուրդն, իւր տղէտ օրերի մէջ իսկ, կը հաւատար թէ մի գերագոյն բան կար այդ մարդի վրայ: այս, կար անդ մի գերագոյն բան, այդ մարդի հոգիին մէջ կը վասէր մի խորհրդաւոր բաց որ կը քաղլուքակրթէ: Ազգի հարուստ մասն կ'անարդէր վարժապետն, զի աղքատ էր սա, մեր աֆրաներ, որք մի բարիքի փաստն տաս չարիք կը գործէին, որպէս կը պատմէ աւանդութիւնն, իւրեանց գանձերավ եւ ազգեցութիւնով փրացած, այնպէս կը վարուէին վարժապետին հետ որպէս թագաւորներն իւրեանց խեղկատակների հետ: Մի օր, մի աֆրահ գութին կը հայցուէր մի վարժապետի նկատմամբ, որ, բազմաթիւ զաւակներէ պաշտուած, հացի սառակ չ'ունէր: « Ի՞նչ, պատասխանէց գոտով եւ անափրա աֆրան, այդքան աղքա՞տ է. հարիւր քսա՞կ ալ չ'ունի! » Մի ուրիշ օր, աֆրաների ակումբին մէջ, վիճ ծագեցաւ մի այլանդակ խնդիրի նկատմամբ. կ'ուղէին գիտնալ թէ ինչ կ'ուտեն ենովք եւ Եղիսա իւրեանց երկնացին օթեվանի մէջ. մի վարժապետ բերաւեցաւ հապճեալ, որպէս զի լուծում տար այս կարեւոր խնդիրի. երբ խեղն խմացաւ գործն, ժպտեցաւ դառնապէս եւ պատաս-

խանեց. « Աֆրաներ, դուք, որ երկնաբնակ մարդերի սնունդին հոգ կը տանիք այդքան, Քը կը մոռնաք թէ, հազիւ հարիւր քայլ հետի ի ձէնջ, մի ողորմելի խրձիթի մէջ մի ողորմելի վարժապետ կայ որ ուտելի հաց չ'ունի: » Գալով կլերին, վարժապետներէն կը կասկածէր նա. կը վախէր թէ մի գուցէ ազգային ներքին կեանքին մէջ, ուր բացարձակ կը տիրապետէր, իւր դէմ մի զօրութիւն կազմէին նոքտ, միապետական մական իւր ափի մէջ փշրելով. « Անսատուած են» կ'ասէր նոցա համար, զի կը յանդգնէին քարոզել թէ պէտք չ'է գիտութիւնն մենաշնորհել կրօնաւորին:

Երբ ազգի զաւակների դաստիարակն, որ ազգի անժառանգ զաւակն էր, կ'անցնէր փողոցէն, ցնցուիներ հագած, ձեռքերն քամակին վրայ միացուցած, զլուին հակած իր մի ծանր բեռի տակ, հարուստն իւր կտորի բարձրէն մի քմծիծաղ կ'արձակէր տեսնելով՝ զայն, կիներն վանդակների ետեւ կը խնդային նորա վրայ, ռամիկներն աչքով իրարի կը ցուցնէին՝ զայն « Վեցհազարեակ կը կարգայ » փափալով, մանուկներն ահարեեկ կը փախչէին ի նմանէ, եւ շուներն կը հաջէին նմա դէմ: Եւ սակայն, այս լըսուած էակ մի խորին սէր ունէր, իւր աղքի սէլն, մի խորին հաւատ ունիր, լցոնի հաւատն, մի խորին յոյս ունէր, հայ երիտասարդագութիւնն. ահա իւր յաղթանակի գաղտնիքն, զի, պէտք չ'է ծածկել՝ զայն, յաղթեց անցեալին եւ աշխարհակալեց առագացն:

վարժապետն, այս եղկելի կենցաղ ձգձգելէ յետոյ, կը մեռնէր մի օր: Այն բիւրաւոր անձերի մէջէ, ոյց համար մաշած էր իւր կեանքի թելն, հազիւ մի քանի երախտագէտ հոգիներ կ'ընկերանային նմա մինչեւ իւր յետին բնակութիւն: Աւազ, անսյութիւնն էր որ կը սրատէր նորա դադաղ, երբ փոսին մէջ կ'իջնէր նորա դիակ, անդ կ'իջնէր նաեւ նորա յիշատակ. ամա կ'ասեն ամբողջապէս մեռնիլ: Յաջորդ օրն, ալ ոչ կը խօսէր նորա վրայ, իրր թէ մի փրկիչ պակած չը լինէր ազգէն: Այն սցրի եւ այն որբեր միայն կը լսցին ՝Պայն որք նորա արտօրով թրուած հացին մասնակցուծ էին:

Ահա հայ վարժապետն այնպէս որպէս էր հազիւ մի քասորդ գարէ յասած, մի տեսակ Բիէս Կոէնկօսու, ՝Պոր Վիգգոս իւկօ կը նկարադրէ իւր մի անմահ վէսի մէջ, ազգի սասրին անդամն համարուած, նու որ արժան է բարձրագոյնն լինիլ:

Սակայն, աշխարհ կը քայլէ, որպէս կ'ասէ Բէլըգան. յետինն առաջին կը լինի, օրսէս կ'ասէ Յիսուս: Բաղդատեցէք արդի վարժապետութիւնն հինին հետ, եւ ահազին տարբերութիւն պիտի նշմարէք: « Վարժապետ » բառն կորցուցած է այժմ իւր անպատուիչ նշանակութիւն. Վարժապետի վառքն կ'աճի օրէ օր: Հայն դգաց վերջապէս թէ ուսուցիչներն են իւր ձևամբիւ բարէկամներ, ինչ կ'ասեմ, բարէրարներ: Չը կայ ազգային ժողով ուր մանկավարժներն մուտ գտած եւ մի պատկառելի թիւ կազ-

մած չը լինին. ժողովուրդի քուէն կ'երթայ գտնել՝ զայնս խրեանց համեստ զրասեղանների վրայ, եւ ազգային վերագոյն պաշտօններին կը կոչէ ՝Պայն»:

Այլ, քանի որ հարկ է ճշմարտութիւնն անգլար խօսիլ, պէտք է յայնել թէ զրամի գեղեցիկ երեսն է դա. չընկցէք դրամն, որպէս զի կորենաք տգել կոլցին ալ դիտել: Վարժապետների ներկայ վիճակին վրայ մի կորովարիթ ակնարկ նետելով, պիտի տեսնէք թէ մի մեծքայլ առուած է արզարեւ, այլ շատ փոքր է զայն քայլերի առջեւ որք առուած չ'են դեռ եւ ոյց կարեւորութիւնն անսահման է:

Թողումք գաւտաներն, ուր մանկավարժի թը շուտութիւնն կը շարունակուի մի աննշան փոփոխումով, եւ մեր շուրջ դիտեմք: Կոստանդնուպօլիսի հայ դաստիարակների վիճակն հեռի է գոհացուցիչ լինիլ: Տիսուր արհեստ է մեր արհեստ: Հայերէնն հարուստ լեզու է, այլ հայերէնի գասաստուներն ազգատ են. ահա ճշմարտութիւնն : Կ'ասեն թէ չորս հարիւր հայ ուսուցիչն կան աստ. ես չորս ուսուցիչ տեսած եմ որք գէր լինին: Վարժէների ապագայն ապահով չէ: Նոքան չարատանջ տաժ անքով հազիւ իւրեանց օրապահիկ կը ճարին: Մի օր մի վարժապետ կ'արտաքսուի իւր վարժարանէ. այս մարդ առանց գործի կը մնաց մի քանի ամիս, երբեմն մի քանի տարի. ալ կը հոգայ ՝Պայն: Յաճախ պատահած է ինձ տեսնել մի խումբ մարդեր, սոքի վրայ, մի ցուրտ պատի տակ շարուած:

կը կարծէք թէ դատասպարակալներ են նոքա .
— ոչ . վարժապետներ են որք ամբողջ ժամեր
կը սպասեն անդ , ժողովուրդի եւ իւրեանց
աշակերտների աչքին առջեւ , մինչեւ որ « Թագա-
կան խորհուրդի գանձապետ » կոչուած գերմարդ-
կային էալին խոնարհի վճարել իւրեանց քիրուերի
արփառւրն , սովորապէս խոժոռ զէմքով , եր-
բեմն ալ հայՀոյանքներով եւ անէծքներով , խո-
նարհի , կ'ասեմ , ազգի պարտն վճարել ազգի
օգտակարագոյն պաշտօնեային , մի քանի զրուշ
նետելով նորա առջեւ , որսէս թուք յանցաւորի
ճակատին : Պատահած է ինձ սարսուալով տես-
նել մի դաստիարակ , զոր մի անխիղճ գանձա-
պետ առանց ստակի թողած էր մի աւագ շո-
րաթ , իւր ընտանիքի մէջ կտնդուն , աչքն մոլո-
րած , մազերն ցցուած , որ , իւր զաւակների առ-
ջեւ որք հաց կ'ուզէին ի նմանէ , ձեռքերն զէպ
երկին բարձրացուցած կ'անիծէր այն վայրկեան
ուր ոսք կոխած էր վարժապետական բաւիլին
մէջ , կ'անիծէր այն ազգ որ զինք այսպէս անձ-
նասպանումի կը մզէր . . . : Այս աչքեր շատ
աղքաներ տեսոն , եւ այս գլուխ այն գլուխներէ
չէ որք շուա կը մոռնան :

Կրնայ արդարանալ այսքան զանցառութիւն
նոցա նկատմամբ որք մարդկային ազգի ալիսաւ-
գոյն անդամներն են : « Դաստիարակի պաշտօնն
ինձ վաեմ երեւած է միշտ , » կ'առէ Սիլվիս Բէլ-
լիգո : Արդարեւ , ծնողների աշխատանքն մեքե ,
իական է . նոքա մի անասուն կ'արտաղբեն .
դաստիարակն է որ իւր մոգական ձեռքի տակ

կ'առնու այդ անասոնիկ , կը վերածնէ ՝ զայն ,
մարդ կը ստեղծէ ՝ զայն , կորովի կ'անէ նորա
մարմին , առաքինի զգացումներով կը պարարե-
նորա սիրա , կը վերացունէ նորա հոգի , հանճա-
րի ջան կը բարբոքէ նորա գանկի տակ , վերջա-
պէս կ'աստուած ացունէ ՝ զայն : Ահա դաստիա-
րակի կոչումն , ահա դաստիարակի առաքե-
լութիւնն : Պատմական գործերի մէջ , հին եւ
նոր դարերի հայակապ զօրավարներն կը հիացու-
նեն ըդ մեզ . կը անդեմք թէ Վարդանն է մեծ
մարդ հայ ազգին մէջ . Վարդան կ'ասեմք , Վար-
դան կը լսեմք . այլ գիտէք ինչ է զինուորական
դիցավնութիւնն . թէ եւ այս բազուկներ երկար
տարիներէ ի վեր մոռցած են զէնք շարժել , թէ-
եւ մեր մէջ ոչ ոք տեսած է ճակատամարտ ,
այլ գիւրին է երեւակայել թէ ինչ է զինուորն
պատերազմի դաշտին վրայ , այնահեղ ճգնաժամ-
ների մէջ : Մի սնդիմազրելի երաժշտութիւն
նորա հոգիի մէջ կատաղութիւն կը թափէ ան-
դադար , կը մալի նա երբ կը տեսնէ իւր հրամա-
նատարներ որք ոուր ի բոխն կը խոյանան , կը
սլանայ այն գրօշ կոչուած մի կանգուն կտուի
ետեւ որ մի գաւազանի վրայ բարձրացած է եւ
որ սովորապէս մի անասոնի պատկերն կը կրէ ,
կը յարձակի թշնամիկն վրայ . ալ մարդ չ' այդ
մարդ . գաղանն կը զարթի մարդին մէջ երբ գի-
տակցութիւնն կը ննջէ . զօրականն կոյր է այն
պահի մէջ . կը նայ սպանել մինչեւ իսկ իւր հայր ,
զի չ' տեսներ ՝ զայն . բիւր մեռեալներէ շրջա-
պատռած , կը մոռնայ մահն . մի միակ զգացու-

մավլցուած է սոտքին մինչեւ գլուխն . ալ չէ նու
մի խոհուն էակ , մի մեքենայ է մահագործ .
վերք կ'առնու , եւ չը գիտէ թէ վերք առած է .
կը մեռնի , եւ չէ զգար թէ կը մեռնի . մի վաս
ալ կրնայ գիցաղնանալ անդ , զի զինուորական
գիցաղնութիւնն վայրկենական զինովութիւն է .
Դուք այդ մարդերէ շոտ բարձր էք . ձեր գիցաղնութիւն
մի վայրկետնի չէ , ամեն վայրկետնի է .
Վարդան մի վայրկետն եղաւ Վարդան ,
դուք անձնիւր վայրկետն կը լինիք Վարդան .
դուք գժարագոյն սպատերազմն կը սպատերազ-
միք , զի անսասան մարդն հրեշտոկ մարդի փո-
խել կը ճգնիք . սկզբ գործ . ահեղ գուպտ .
ամենօրեայ մարտիրոսութիւն . եւ երբ ձեզ
կ'ուզզեմ խօսս , մի կարծէք թէ կը մոռնամ այն
հարիւրաւր մանկավարժներ զգոս ես , անձնա-
պէս , սասամիկ կը փասիագէի հաւաքուած տես-
նել աստ , զի նոցա շահատակութիւններ ոչ
նուազ արժան են գովեստի , զի նոքա ալ կամա-
ւոր գրուած են լցով անյաղթ փալանգին մէջ ,
եւ զի քաղաքակրթական բանակին մէջ չը կոյ
խոտիր , չը կոյ մեծ եւ փոքր : Եւ երբ սցսպէս
կը սպանծացունեմ դասատուներն , չը կարծափ
թէ նոցա կարգի մէջ կը բարձրացունեմ չնչին
անհատութիւնս . կը զգամ արդէն թէ անձնա-
կան կարօղութիւններս , ազգիս վարժարաներ-
ին մէջ անխնայ վաստուած , չը պիտի ներեն
ինձ վարել երկար այս պաշտօն զոր քաղցր էր
ինձ կեանքիս հետ միայն աւարտել . սակայն ,
ինչ դիրի մէջ ալլինիմ , չը պիտի դադրիմ գոչել

ազգիս . « Հայեր , ձեր գոլրոցների վրայ դրած
էք ձեր յոց . իրաւունք ունիք . այլ գոլրոցի
յոցն ալ դասասունին վրայ է . պաշտեցէք 'զայս ,
եւ պիտի վրկէք 'զայն » :

Ամենովելով ձառս , կ'առեմ . Վարժապետներն
շատ թշուառ էին երբեմն . այժմ այնքան թշուառ
չեն , այլ դեռ շատ հեռի են դիւրակիւաց լինի-
լէ . քանի որ նոքա են ազգի նեցուկն , քանի
որ ազգն նոցա վրայ դրած է իւր քաղցրագոյն
ակնկալութիւններ , պէտք է բարւոքել նոցա վի-
ճակ : Վէճ կը բանամք աստ դպրոցական յայտա-
գիրի վրայ , դասախոսական եղանակի վրայ . ըլ
մունամք թէ մեր դասատուներ պիտի գործա-
դրեն ինչ որ վճռեմք , եւ թէ մեր դասատուներ
խրախոյսի կը կարօտին : Մատնանիշ արի նոցա
ցաւեր , զի անմիջական դարմանի պէտք ունին
նոքա եւ զի կը հաւատամ թէ այս ժողով կրնայ
դարման տանիլ նոցա : Փանք այն անձերի որք
մի Վարժապետական ժողովի գաղափարն ի գործ
դրին . փանք ձեզ ալ որ վարժապետներն պիտի
փրկէք գծութիւնէ եւ թշուառութիւնէ , զի ,
ազստելով 'զայն , դուք ազգն ազատած պիտի
լինիք : Յուլիս 22 արժան է դասուիլ այն մեծ
թշուականների մէջ որք հայ տարեգրութիւննե-
րին վրայ ճառագոյթ կ'արձակեն , զի Վարժա-
պետական ժողովն այսօր իւր անդքանիկ նիստ
կ'անէ հանդիսապէս , ժողովուրդի աչքին առջեւ
եւ Յաւիտենականի թեւին տակ :

Քսաններեք դարի յառաջ , Քսենոփոն , տաս
հազար յոցն վարձկանների հրամանատարելով ,

իւր համբաւաւոր նահանջ կը կատարէր մեր սիրելի հայրենիքի մէջէ : Չմեռ էր . սառ հագած էին մեր սկայ լեռեր , եւ մեր լոյն ձորերի մէջ ձիւն կուտակուած էր : Հայաստանի ձմեռներն , գիտէք անշուշտ , երկար են եւ սաստկասառոյց , որով ընակիցներն տոկուն եւ քաջառողջ : Հելլեններն , անվարժ այն անհամբոյր կլիմայի , իւրեանց դիակներով կը նշանակէին այն ուղիներ՝ զարս կը հորդէին : Միայն բնութիւնն չէր նոցադահիճ . մեր արի նախահայրներ , մի օտար բանակ տեսնելով իւրեանց հողերի մէջ , հանգիստ չէին տար Յայներին , որք հայ ոլտքներին եւ բազուկներին զոհ կ'երթային : Այս անյոյս վիճակի մէջ , յառաջ կ'ընթանային Քունոփունի գինուորներն . կը մասածէին թէ երբ պիտի մօտէին իւրեանց հայրենի աշխարհի . Փոքր Ս.սիափի խորերին մէջ թափառական , ըստ դիտէին թէ երբ պիտի տեսնէին ծովն ում կը տենչային անհուն տենչով , զի նա պիտի առաջորդէր զայնս մինչեւ իւրեանց կղզիներ : Այս անձուկի մէջ , մի օր առաջազնողն մի լեռի կատարէն Եւքինեան Պոնտոսի ալեքսենդրն նշմարեց . « Թհա՛լաս , թհա՛լաս » գոչեցին Յայներն , « Ծնկ , ծնկ »: Ես ալ , ազգիս տիտուր վիճակին մէջ , տեսնելով այս ժողով , որ . պաշտօնական մարմին տալով կըթական գործին , մի նոր եւ ահաւոր զօրութիւն պիտի կազմէ հայրենիքս լուսաւորելի համար , հոգիս խորերէն , ազգային խանդիս բոլոր եւանդովն եւ ազգիս ապագային վրայ ունեցած բոլոր հաւատովս կը գոչեմ . « Փրկութիւն , փրկութիւն : »

ԶՈՐԻՈՒԹԻ ՆԻՍՏ .

1873, ՕԳՈՍՏՈՍ 5.

Պարոններ ,

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին , որպէս լեցիք այժմ , յայտաբարեց թէ Ուսումնական խորհուրդն մի չնորհ արած է մեզ խորհուրդական առնուլով ըզ մեզ , եւ թէ նա մի շունչով կարօղ է գիրեւտար անել Վարժապետական ժողովն : Ես ըստ կրցայ այդ խօսեր լմէլ անխոռով . օրինաւորական երեւոյթի տակ մի ազգակործան բան կը նշմարեմ աստ :

Մի վեեմ պաշտօնի կոչուած եմք . կրթական խնդիրն լուծելով , ազգի չղթայներն պիտի լուծեմք , չայի գրկութիւնն պիտի իրագործեմք . թէ Ուսումնական խորհուրդն ելնէ ցրուել ըզ մեզ մի օր , չասեմք թէ իրաւունք ունի , այլ միանամք նմա գէմ , փշրեմք ամեն ընդդիմութիւն , եւ չը զատուիմք իրաբէ , մինչեւ որ չը սահմանադրեմք ազգային դաստիարակութիւնն :

1789ին , Լուփ ԺԶ հրաւէր կարդաց Գուանսական ազգի ներկայացուցիչներին , խորհուրդ եւ գարման խնդրելով ի նոցանէ : Եկան ժողովականներն , սկսեցան յարձակիլ նորա բռնապետական ընթացի գէմ , պատրաստուեցան խմբագրել մի ազգային սահմանադրութիւն . Սասանեցաւ միապետն , զղջաց իւր հրաւէրի վրայ , ուզեց

ցրուել ժողովսւրդի երեսիսաններն , փակել
տուաւ ժողովարանն , պաշտրեց՝ զայն իւր վաշ-
տերով : ի՞նչ եղու . — Ազգացին ներկայացու-
ցիչներն , զինուորների սուբններէն մղուած եւ
մերժուած , Գնդախաղի սրահին մէջ միացան , եւ
հանդիսապէս երգուան չը զատուիլ երբէք եւ
գումարսւիլուր պարագայններն պահանջէին , մին-
չեւ որ ամուր հիմերի վրայ հաստատուէր այն
սահմանադրութիւն ուստի ազգային փրկութիւնն
պիտի ծագէր : Մեր ալ , ուխտեմք աստ միա-
րան մնալ յաւիտեան , ուխտեմք ճակատ տալ
ամեն քամիի դէմ , անդրդուելի ամեն հալածան-
քի առջեւ . եւ մը պատճէշ կանգուն պիտի մնայ
յայնժամ վարժապետական ժողովի քայլերին
դէմ :

ՀԻՆ ԳԵՐՈՐԴ ՆԻ ՍՏ.

1873, ՕԳՈՍՏՈՍ 19.

Պարոններ ,

Ցաւ է ինձ տեսնել թէ մեր ժողով կը սկսի
սխալ քայլեր առնոււր . նախակրթարանի ընդհա-
նուր վիճաբանութիւնն աւարտած չէ զեռ , եւ
մի քանի ժողովականներ մասնաւոր վէճի կը
ձեռնարկեն : Հարկ կը համարեմ յիշեցունել թէ
նախ պէտք է նախակրթական յայտագիրի վրայ
բացուած ընդհանուր պայքարն շարունակել ,
որոշել թէ ինչ պիտի գասախօսուի նախակրթա-
րանի մէջ , եւ ազա մասնաւոր պայքարի սկսիլ ,
որոշել թէ որպէս պիտի դասախօսուի նախա-
կրթարանի մէջ : Բայ ինձ , ոչ միայն օրինաւոր
է սա , այլ եւ բնական եւ անհրաժեշտ . զի , թէ
մասնաւոր վէճի ձեռնարկեմք , միայն դասախօ-
սական եղանակն չը պիտի որոշեմք , անձնիւր
ուսումի չափն ալ պիտի սրոշեմք . արդ , չափն
ուսումների թիւէն կախում ունի . թէ նախա-
կրթարանի մէջ բազմաթիւ ուսումներ աւանդել
որոշուի , հարկ կը լինի փոքր քանակով աւան-
դել անձնիւր ուսում . թէ սակաւաթիւ ուսում-
ներ պիտի աւանդուին անդ , պէտք է աւելի մեծ
քանակով աւանդել զայնս , զի ուսանողն աւելի
շատ ժամանակ պիտի ունենայ : Այս այսպէս լի-
նիվով , անխմաստ է փակել ընդհանուր պայքարն
եւ մանրամասնութիւնների մէջ թարթափիլ :

Մեր հակառակորդներ խոյս կը տան ընդհանուր պայքարէն եւ ճիզ կը թափեն խափանել՝ զայն, որպէս զի քննութիւնէ վերծ մնայ այն յայտագիր՝ զոր երկասիրած են. առկայն, վարժապետական ժողովի երկրորդ նխատին մէջ, երբ պնդեցինք թէ իրաւունք ունիմք քննադատել՝ զայն, դիւանն խոստովանեցաւ մեր ձեռնհասութիւն, եւ ես, այդ խոստովանութիւնէ օգուտ քաղելով, իմ յայտագիր պաշտպանեցի Ռւսումական խորհուրդի յայտագիրին դէմ, որով բացուեցաւ այս ընդհանուր պայքար. Աւրեմն ինչ իրաւունքով յայտագիրի խնդիրն խեղդել կ'ուզեն մեր ընդդիմախոսներ. Գալով առաջարկիս, դիւանն խնդրեց որ զրաւոր կերպով ներկայացունեմ՝ զայն, եւ երբ հաղորդեցի զայն Պ. առենապետին, չընթեցաւ, օրտաճառելով թէ վարժուած չ'է դիրս կարդալ. Լաւ. քանի որ Պ. առենապետն չը կրնայ դիրս կարդալ, ես կրնամ կարդալ՝ զայն:

« Նկատելով որ ընտելարանի եօթնամեայ մասուկին, որ աւելի կը զրօնու անդ քան կ'աւանի, նախակրթարանի մէջ կ'առաջարկուի աւանդել » Պատմութիւն Ս. Գրաց, Քրիստոնէական վարժ « դատեատութիւն, Հայկարանութիւն, Ազգային » պատմութիւն, Թուադիսութիւն, Ս. Համարհառ « զրութիւն, Բարոյական՝ ազգային եւ ընտանեցան կան կրթութիւն, եւ Հողագործական դիտել » լիք, Գիր, Գծագրութիւն, Եկեղեցական երեցութիւն, Ազգային երգք, Ապշնեգործութիւն, Մարմնամարզութիւն », նաեւ առողջա-

բանութիւն, բնագիտութիւն, բնալուծութիւն, տիեզերագրութիւն, տիեզերական պատմութիւն, եւ մինչեւ իսկ թուրքերէն, Փռանսերէն, եւ այլն.

Նկատելով որ նորա բնական կարօղութիւնների անզարգացումն իսկ անկարօղ կ'անէ զայն մտակբաղիլ այսքան ուսումներով, մանաւանդ երբ շարունակուի աւանդել՝ զայնոս աւելի տեսական քան գործնական եղանակներով.

Նկատելով որ մի նախակրթական յայտագիր, այսպէս խճօղուած, հայտբնակ երկիրների մեծագոյն մասին մէջ անդործադրելի է առայժմ.

Կ'առաջարկեմ զուտ ազգային դաստիարակութիւնի հիմն վրայ հաստատել նախակրթութիւնն եւ աւանդել նախակրթարանի մէջ ազգային կրօն, ազգային սրդի լեզու, ազգային պատմութիւն, իւրեանց պարագայներով. »

Ահա առաջարկս, պարզ եւ մակրն :

Սակայն, քանի որ յայտագիրս գէմ յարձակեցան մի քանի ժողովականներ եւ նորանոր յայտագիրներ առաջարկեցին, պարտաւոր եմ բացատրութիւն տալ ասա եւ հերքել այն առարկներ զորս ինձ դէմ հանեցին ընդդիմախոսներս :

Նախ, քանի որ կոչուած եմ ազստապէս խօսիլ բալոր ինչ որ օգասակար եւ արդար կը կարծեմ այն իւնսական խնդիրների նկատմամբ որք « ազգային գաստիարակութիւն » բառերին տակ կ'ըմբռնուին, պիտի յայտնեմ ձեղ մի քանի ներ-

քին համազումներ, որքան յանդուգն ալ թուշն, զի, պէտք չէ մոռնալ՝ զայն, անձիւը ժողովական, որ գաստիւրակ է եւ հետեւապէս գաստիւրակուած, պարտաւոր է քաջապէս քարոզել իւր սկիզբներ, գիտնալով թէ քուէն է գատաւոր, թէ լցան իւր աշխարհակալումներ արած է, եւ թէ անցած են ի սպառ գաղտնիքի ժամանակներն, իւտերի մէջ գործելի դարերն։ Լաւագոյն է ստութիւնն լցափ մէջ քան ճշմարտութիւնն մութի մէջ։

Կը մտածեմ թէ սխալ է այն դրաւթիւն որով, մեր բոլոր գարոցների մէջ, ազգային պատմութիւն չ'են գասախօսեր մինչեւ որ ուսանօղն չ'աւարտէ սրբազնն պատմութիւնն. կը կարծեմ թէ անիմաստ է ուրիշ օտար ազգերի պատմութիւնն անջատել սրբազնն պատմութիւնն, որ հրեայ ժողովուրդի պատմութիւնն է արդարեւ, եւ նախակրթական յայտագիրի մէջ ներմուծել՝ զայն, քանի որ ուրիշ օտար ազգերի պատմութիւնն սւսումնաբանի մէջ կ'աւանդուի։ Այս հակասութիւնն կը նշմարուի նաեւ « Հրահանգ բարեկարգութեան ազգային վարժարանաց » մետրին մէջ, որ Ռւսումնական խորհուրդի պաշտօնական յայտագիրն կը պարունակէ։ Պիտի առարկեն ինձ թէ Հրէաստանի պատմութիւնն նուիրական է, զի սատուածային մատն է որ կ'ոգէւորէ՝ զայն. ես ալ կը պատասխանեմ թէ չը կայ ժողովուրդ ոյր պատմութիւնն Յաւիսենականի հետքերն չը կրէ. Հայաստան Տրդատի օրով այնքան հրաներ տեսաւ որքան Հրէաս-

տան Դաւիթի օրով. Եր ուրեմն անսուրբ նկատուի ազգային պատմութիւնն. Պիտի առարկեն ինձ թէ Հրէաստանի պատմութիւնն ոչ պատմական, այլ կրօնական նպատակով կ'աւանդուի. Ես ալ կը պատասխանեմ թէ աւելորդ է այդ հոգատարութիւն, քանի որ նախակրթարանի մէջ կը գասախօսուի կրօնագիտութիւն, աղբիւր ամեն կրօնական գաղափարի։

Կը մտածեմ թէ սխալ է այն դրաւթիւն որով, ընտելարանի, նախակրթարանի, ուսումնարանի մէջ, գրաբար լեզուով կատարել կը տան վեց սովորական աղօթքներն, որպէս կը տրամադրէ վարչական յայտագիրն ալ։ Մանուկին համար գրաբարն պատղերէն է. ուրեմն բնէ բարոյական օդուտ կրնայ քաղել այնպիսի աղօթքներէ՝ զարանկարութ է հասկանալ։ Ի՞նչ, կը կարծէք թէ հաճելի՞ է Արարիչին մեքենական աղօթք լսել թութակներէ, քանի որ իրաւոնք ունի ակնկալել այն ջերմ չնորհակալիքներ՝ զորս երախտագիտութիւնն կը վասէ մարդկացին հոգին մէջ, որպէս խունկ բուրգառի մէջ։ Ոչ, ոչ. պէտք է որ մանուկն իւր մայրենի լեզուով աղօթէ։ Ոչ մի լեզու սուրբ է, ոչ մի լեզու անսուրբ։ Մուհամեմէտ կ'ասէք թէ արաբերէն կը խօսուի գրախտին մէջ. գուք ալ, որպէս կ'երեւի ինձ, շատ հեռի չ'ք կարծելէ թէ գրաբար կը խօսուի անդ, Այսպիսի ծայրացեզութիւններ պատիւ չ'են բերեր. Աստուած բարի սիրտ կը պահանջէ, եւ ոչ կանոնաւոր լեզու. առաքինութիւն, եւ ոչ քերականութիւն։ Ի՞նչ, միթէ կա-

րելի չ' աշխարհաբարով օրհնել. Բնչ, միթէ կարելի չ' գրաբարով հայհոյել. Դուք, դաստիարակներ, արձագմնդ սիմի լինիք այն անդաստիարակ է ակների որք ցուրտ կը գտնեն մի աշխարհաբար աղօթք, կարծելով թէ աշխարհաբարն բոլոքականի լեզու է, իբր թէ բոլոքականներն Ամերիկաէն բերած եւ Հայաստանի մէջ տնկած լինէին 'զայն. Պիտի առարկեն ինձ թէ գրաբարն է մեր կրօնական լեզու. Ես ալ կը պատուախանեմ թէ աղդային եկեղեցին իւր միակ լեզու չ' ճանաչած գրաբարն, քանի որ քարոզներն աշխարհաբար են միշտ, եւ մինչեւ իսկ թուրքերէն երբեմն. Եւ, ապագային համար կը խօսիմ, Բնչ վեաս կրնայ կրել եկեղեցին թէ ժողովրդային լեզուով աղօթէ : Կ'ուզէք որ խուժանն հետեւի Յիսուսի փրկարար պատուերներին. — Կարդացէք նմա մի աւետարան 'զար կարենայ հասկանալ. Հին կրօններն մի խորհրդաւոր խաւարի տակ կը թաքչէին, զի կը վախէին քննադատումէ. Քրիստոնէութիւնն կ'ատէ խաւարն, զի լցոյի կրօնն է. ահա ապացոյց թէ աստուածային է. Ես այսպէս կը հաւատում :

Կը մատոծեմ թէ մեր կրթարաններէ ոչ մին հասած է յ'արդ իւր նպատակի, զի մեք «դաստիարակութիւն» ասելով «մուաւոր մշակում» կը հասկանամք գեռ : Մարդն մի երրորդութիւն է. երեք տարրեր գոյսութիւններ միացած են նորա մէջ. հոգի, միտ, մարմին. ըստ ինձ, այդ երեքի հաւասար զարգացումն է դաստիարակու-

թիւնն. Սրդ, մեր դալրոցների մէջ միտն է միայն որ կը մշակուի, հոգին եւ մարմինն անմշակ կը մնան. Հետեւալէս, նոքա գիտուններ միայն կրնան արտադրել, արիներ եւ բարիներ երբէք : Եւ, պէտք չ' մոռնալ 'զայն, ոչ ոք աւելի վասակար քան մի վատ որ ճարտար է, ոչ ոք աւելի վտանգաւոր քան մի չար որ սրամիտ է. առաջինն մտսնիչ կը լինի, երկրորդն գահիճ : Այդպիսի է ակներն ընկերական պատուհաններ են. Ժ. Ժ. Ռուսո կը սիմալի կարծելով թէ դաստիարակութիւնն կործանարար է. թերի գաստիարակութիւնն է որ կ'ատականէ, կատարեալ դաստիարակութիւնն Առկրատներ կը ծնի: Որպէս զի դաստիարակութիւնն կատարեալ լինի, պէտք է որ մարդկային հաւասարակշռութիւնն անվթար մնայ. պէտք է կազմել մանուկին մէջ հզօր մարմին, հզօր միտ, հզօր հոգի: Ուրիշ առիթի ձգելով ճառել այս մեծ խնդիրի վրայ, առ եզրակացութիւն կը հանեմ այժմ. Պէտք է որ հայ զպլոցների մէջ մարմնամարդումն սամփոզական լինի, բարոյագիտութիւնն անհրաժեշտ նկատուի :

Այս ընդհանուր դիմուղութիւններ սրարզելք յետոյ, կը գտնենամ խօսիլ այն խնդիրի վրայ որ կը զբաղեցունէ ըզ մեզ այսօր :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին, Ռուսումնական խորհուրդի նախակրթական յայտագիրն իսկ հակիմ գտնելով, առաջարկեց յաւելել նորա վրայ բնագիտութիւն, բնալուծութիւն, տիեզերագրութիւն, տիեզերական պատմութիւն

Եւ թուրքերէն .ուրիշ ժողովականներ , այս շուցլութիւնէ հրավուրուած , առաջարկեցին յաւելել նաեւ տուղջաբանութիւն եւ ֆռանսերէն , եւ Աստուած գիտէ թէ ուր պիտի կասի այս ամուշ մրցում : Ուսումնական խորհուրդին թողուզով սրաշտանել իւր յայտագիր , կ'անցնիմ քննել գլխաւոր ընդդիմախօսիս առաջարկն :

Մեծապատիւ պաշտօնակիցս կը ներկայացունէ մի յայտագիր 'զոր դեռ ոչ Եւրոպա , ոչ Ամերիկա կրցած են գործադրել ամեսողջապէս . ձեզ կը թողում իմաստափրել թէ կրնայ յուսուցուիլ Հոյէն դորս դործադրում : Կ'առարկէ թէ յոյժ կարեւոր են այն ուսումներ զորս կը բարդէ իւր նախակրթական յայտագիրի մէջ . կը հարցնեմ թէ նոյնքան կարեւոր չեն իրաւագիտութիւն , տնտեսագիտութիւն , գրահաշիւ , երկրաշագութիւն , մեքենաբանութիւն , կենդանաբանութիւն , բուսաբանութիւն , հանքարանութիւն , եւ այլն , եւ այլն , եւ այլն . Էր ուրեմն կ'արտաքսէ զայնս իւր նախակրթարանէ : Կը տեսնէք թէ այդ յայտագիր ոչ միայն տարապայման եւ անգործագրելի է , այլ եւ անտրամաբան :

Գալով այն գասախօսական եղանակի 'զոր մեծապատիւ պաշտօնակիցս կ'առաջարկէ գործադրել ազգային կրթաբանների մէջ , կը փութամ յայտնել թէ այդ եղանակ նոր չ'է . Պ. Լէզի ստեղծած է 'զայն եւ պատմական ուսումների միայն յատկացուցած : Ս.յո գրութիւն , որ անպէտ եւ անյարմար է շատ ուսումների նկատ-

մամիւ , համոզիչ կը թուի իր տեսական , այլ գործնականի մէջ կարող չ'է համապատասխանել իւր խոսումների . ամա համար է որ ընդունելութիւն չը գտաւ Եւրոպաի մէջ : Վարժապետական ժողովի այն նիստի մէջ , ուր այդ յայտագիր կրթացուեցաւ , մի ունկնդիր , հանձարեղ գրադէտ , սա գրաւոր գիտօղութիւն հազրոգեց ինձ մեծապատիւ պաշտօնակիցիս առաջարկին դէմ . «Ասոր նախակրթարանը կը պարունակէ նախակրթարան , ուսումնարան եւ այլն : — Դաստիարակութեան իւրաքանչիւր աստիճանին մէջ տղան մէկ անգամ կը սորվի մի եւ նոյն ուսմունքը . խօսող պատմնայն դրութեան մէջ , առջի տարին քերականութիւն մը պիտի կարգայ , երկրորդ տարին ուրիշ քերականութիւն մը . առջի տարին պատմութիւն մը , երկրորդ տարին ուրիշ պատմութիւն մը . բայց լեզուն ու ազգը մի եւ նոյն : Սակայն ձիզդ համառօտագունին ու ընդարձակագունին ուսուցմունքը մի եւ նոյն գիտութեան , զանազան աստիճանները կը կազմեն գաստիարակութեան : » Այս տողերի վրայ ձեր ուշ հրաւիրելէ յետոյ , կը յայտարարեմ թէ , երկու տարիէ յատաջ , պատմական ուսումների նկատմամբ փորձած եմ արդէն այդ գրութիւն Հասդիւզի Ներսիսեան վարժարանին մէջ , եւ չ'եմ ստացած մի մեծ արդիւն : Դիտած եմ թէ ձանձիր կ'ազգէ ուսանողին եւ ոչ հրապար , ուստի եւ լքած եմ 'զայն :

Մեծապատիւ պաշտօնակիցս կ'ուզէ իմանալ թէ ինչ կ'ըմբռնեմ « զսւա ազգային գաստիա-

րակութիւն» ասելով. գոհ եմ որ առիթ կը տայ ինձ բացատրել մտածումն. կը խոստովանիմ թէ գիտութիւններն ազգութիւն եւ հայրենիք չ'ունին. ոչ ոք կրնայ մտարերել թէ թուազիտութիւնն յայն լինի, գրահաշիւն արար կամ աշխարհագրութիւնն ալշման. ես կը պահանջեմ որ նախակրթարանի մէջ հայ ուսումներն միայն ստիլօղական եւ դասական լինին, միւսներն առայժմ կամաւոր նկատուին եւ ճառօրէն դասախոսուին, որպէս բացատրեցի մեր առաջին նիստի մէջ: Բացառիկ յայտազիրների պէտք ունին այն ազգեր որք բացառիկ վիճակի մէջ են: Իսկ թէ ինչ կը նշանակեն «ազգային կրօն, ազգային արդի լեզու, ազգային պատմութիւն, իւրեանց պարագայներով» բառերն, կը փութամ յայտնել՝ զայն: Դոքա գլխաւոր կետերն են մի յայտազիրի, որ է սա. Կրօնագիտութիւն, բարոյտիտառութիւն եւ ազօթք, աշխարհաբար, գեղագրութիւն եւ երդ, հայ պատմութիւն, Հայաստանի աշխարհագրութիւն եւ մարմամարզում: Ահա նախակրթական յայտազիրա, իւր բոլոր մանրամասնութիւններով: Ահա մի յայտագիր՝ զոր կարելի է գործազրել յետին հայ գիւղին մէջ:

Գալով այն ժողովականների որք առաջարկեցին թուրքերէն եւ ֆուսնոերէն աւանդել նախակրթարանի մէջ, ես կը բազոքեմ նոցա գէմ, երբ մարդ իւր կեանքի մի մասն կը վասնէ մի լեզուի ուսումնին համար, անհնար է նմա չը սիրել այն ժողովուրդ որ կը խօսի՝ զայն. ինչ,

կ'ուզէք որ օտար լեզուներ ուսնի մի մանուկ որ դեռ իւր մայրենի լեզու չը գիտէ. ինչ, կ'ուզէք որ օտարին վրայ ոէր տածէ մի մանուկ որ դեռ իւր ազգ չը գիտէ սիրել. ոչ, հաղար անգամ ոչ: Թէ ընդունիք մի այսպիսի օտարամուլ գրութիւն, ես, կը յայտնեմ՝ զայն ձեզ, կ'երդնում՝ զայն ձեզ, պիտի ապստամբիմ ձեզ դէմ: Ինձ համար մի նուիրական պարտ պիտի նկատեմ ձեզ դէմ համել հայ երիտասարդութիւնն, մինչեւ որ օտարի խարանն որբէք հայ մանուկի ճակատէն:

Երբ այս բառեր կ'արտօսանեմ ձեր առջեւ, մի կարծէք թէ, գալրոցականի պէս, տենչ ունիմ ճառ խօսիլ, որպէս կը փափսան ոսոփի բերաններ: Հեռի յինէն մի այդպիսի մնակառութիւն: Երեք տարիներէ ի վեր, կամաւոր լռումի դատավարաւած եմ՝ զիս. երեք տարիներէ ի վեր, ոչ մի բառ խօսած եմ ազգային հրավարակն վրայ, արհամարհելով ամեն առիթ, մերժելով ամեն հրաւեր: Դուք հարկագրեցիք՝ զիս խզել այս համրութիւն, զի, թէ չը պաշտպանեմ կրթական դաշտավարներս, պիտի պարտաւորուիմ հարատակիւ այնպիսի գրութիւնների՝ զայն ապահով թիւր եւ վլասսակար կը հաւատամ: Նաեւ, համոզուած եմ թէ անօգուտ չ' խօսիլ ասու. Երբ մարդ աջողի մի ճշմարտութիւն հռչակել այս ժողովի մէջ, բոլոր ազգն օգուս կը քաղէ ի նմանէ, զի վարժապեան կ'երթաց ջամբել՝ զայն ապագայ սերունդին, որպէս թոշուն որ կեր կը տանի իւր ձագերի: Աւրեմն, ազգասիրական պարտ է խօ-

սիլ աստ ինչ որ փրկարար եւ ճշմարիտ կը դաւանի մարդ։ Ուստի, թողէք ինձ մի վայրկեան ալ խօսիլ ներկայ խնդիրին նկատմամբ, եւ ապա պիտի լուեմ։

Դժբախտ եւ սիրելի ազգիս վրայ մի ակնարկ ձգելով եւ մի քանի փառաւոր բացառումների առջեւ խոնարհիլով, երբ կը տեսնեմ իդական սեռն, հայ տողի մեծ կէսն, որ զուրկ է դեռ ազգային զգացումնէ։ Երբ կը տեսնեմ կոստանդնուպօլիսի ժողովուրդն, որ, քուէտուփ խորտակելով, իւր ափի մէջ իւր մական կը փշրէ։ Երբ կը տեսնեմ գաւառացիներն, որք կեղեքիչի տապարին վիզ կը ներկացացունեն եւ ոչ ճակատ։ Երբ կը տեսնեմ հարուստն որ հեշտասէր է, աղքատն որ աւելուրդապաշտ։ Երբ կը տեսնեմ ծերն որ անցյոս է, երիտասարդն որ անձնասէր։ Երբ կը տեսնեմ կղերն, որ, իւր վարքով, կրօնի աչեղագոյն թշնամին կը հանդիսանայ։ Երբ կը տեսնեմ գրագէտներ, որք անուրդի կը հանեն իւրեանց գրիչ եւ մի վաճառ կ'անեն իւրեանց կոչում։ Երբ կը տեսնեմ ուսանօղներ որք արիւն չ'ունին, ուստուցիչներ որք աւիւն չ'ունին։ Երբ կը տեսնեմ Հայեր որք թուրք են, Հայեր որք Ռուս են, Հայեր որք Պարսիկ են։ Երբ կը տեսնեմ աղքային եկեղեցիին գէմ երեք հայ բերդեր բարձրացած, որք, պատպական, բողոքական եւ յունադաւան դրօշների տակ, կը սմբակուծեն Պայն անդադար։ Եւ երբ կը մտածեմ թէ Աբովեան, սյս տիսուր վիճակի առջեւ, անձնասպան կը լինի, արիւն կը խաղայ սիրտէս,

եւ կ'ասեմ։ « Մի դարման միայն կոյ դմա։ Վուտ ազգային գաստիարակութիւնն է դա։ »

Օտարամոլութիւնն, նոր կատիլինա, մեր վրայ խուժած է արդէն, եւ մեր ազգային կեանքի դէմ դաշոյն կը պարզէ։

Կործանումն ափ առած է մեր գուռ, եւ գեռ կը անտնալք

ՎԵՑԵՐՈՐԴԻ ՆԻՍՏ.

1873, ՍԵՊՏԵՄԲԵՐ 2.

Պարոններ,

Վարժապետական ժողովի պաշտօնագիրներին
համար մի յատուկ կնիք հարկաւոր է : Մեծա-
պատիւ պաշտօնակիցներէս մին կը ներկայացու-
նէ մի ծրագիր, ուր քսանի չափ բառեր կը
տեսնեմ կուտակուած. իմ ծրագիր չորս բառ
միայն կը պարունակէ : Ինձ այնպէս կը թուի
թէ ոչինչ կրնայ աւելի վայելչապէս բացատրել
մեր ժողովի նկարագիրն քան աս պարզ նշա-
նաբան. « Աստուած եւ Լոյս, Ազգ եւ Հայրե-
նիք : »

Աստուած . ահա մի բառ՝ զոր ոչ ոք եւ ոչինչ
կրնան ջնջել մարդկային սիրուին, մի բառ որ,
աշխարհի առաջին օրէն ի վեր, ամեն մարդկային
ճակատ խոնարհեցուցած է իւր առջեւ : Ան-
հնար է ուրանաւ. քանի որ գործ կայ, գործա-
ւոր աւ կայ : Անհնար է վարանիլ. կայ միտ.
— ուրեմն կայ ճշմարտութիւն . կայ սիրու .
— ուրեմն կայ հաւատ . կայ հոգի . — ուրեմն
կայ Աստուած : Քանի որ մեք վառ պիտի պա-
հեմք մանուկին մէջ հայ եկեղեցին սէրն, որպէս
զի կրօնական անկախութիւնն առաջաբան լինի
ազգայինին, ինչ բառ կրնայ աւելի վայելչապէս
բացատրել այն սրբազն պաշտօն ՝ զոր Վարժա-
պետական ժողովն ստանձնած է :

Լոյս . ահա մի բառ որ քաղաքակրթութիւն
կը նշանակէ : Հին խմաստասէրներն իրաւունք
ունէին երբ տգիտութիւնն խաւար կ'անուանէին,
գիտութիւնն լցու : Ինչ որ ճշմարիտ է, լցու է .
ինչ որ սուտ է, խաւար : Խաւարն ահ կ'ազգէ,
տգիտութիւնն կը նախապաշարէ . Մութին մէջ ,
գաճաճն սկայ կը թուի եւ խրտուիլն ճիւազ .
տգիտին համար, ձիւնն պատուհաս է եւ անձ-
րեւն հրաշ : Խաւարն վայրենիներ կ'արտադրէ ,
լցոն քաղաքացիներ : Քանի որ մեք նախնական
մարդն բարէ կիրթ մարդի պիտի փոխարկեմք ,
որպէս զի մեր ազգ աղատների ազգ լինի եւ ոչ
ստրուկների, ինչ բառ կրնայ աւելի վայելչապէս
բացատրել այն դաստիարակիչ պաշտօն ՝ զոր
Վարժապետական ժողովն ստանձնած է :

Ազգ . ահա մի բառ՝ զոր ներելի չէ արհա-
մարհել : Զուր այս զաղափարի դէմ կը մաքա-
ռի եսական կամ ճապալ խմաստասիրութիւն .
ազգային զգացումն բնական է եւ օգտաւէտ :
Օգտաւէտ, զի շատ մեծագործութիւններ, շատ
առաջդիմութիւններ կը պատճառէ : Բնական, զի
մարդ, իւր ընտանիքի յետոյ , կը սիրէ այն ըն-
տանիքներ որք իւր ընտանիքի վիշտերն եւ յո-
ւերն ունին, իւր ընտանիքի լեզուն կը խօսին,
իւր ընտանիքի Աստուածն կը պաշտեն . ինչ է մի
ազգ , թէ ոչ մի ամբողջութիւն համանման գեր-
գաստանների : Ո՞վ կրնայ ասել թէ ազգափարու-
թիւնն մարդափարութիւն չէ . միթէ անձնիւր
ազգ մարդկային սեռի մի մասն չ' ներկայացու-
ներ : Բնտանիք , ազգ , մարդկութիւն . արդար

սանդուղ, անխղելի շլթայ, Քանի որ մեք ազգային զգացում պիտի ներչնչեմք հայ մանուկին, որպէս զի օգնէ իւր նմանների, ինչ բառ կրնայ աւելի վայելչապէս բացատրել այն հանրախնամ պաշտօն՝ զոր Վարժապետական ժողովն ստանձնած է:

Հայրենիք . ահա մի բառ որ կը թրթռացունէ ամեն զգայուն սիրտ : Թող այս գալափարի առջեւ լւեն անձնասէր ձկտումներ եւ անմարմին վերացումներ, զի վսեմ մարդեր կը ստեղծէնա, վսեմ խորհուրդներ կը ներչնչէն և վսեմ գործերի կ'առաջնորդէ : Իսկ թէ բնական է այս զգացում, անսառուններին հարցէք՝ զայն ոչ կրնայ ասել թէ մի « թիւր դաստիարակութիւն » ով նախապաշտուած լինին նոքա : Հարցէք անսառուններին, եւ Ալէն Շառդիէ պիտի պատասխանէ ձեզ : Փորձեցէք քանդել մի բայն, փորձեցէք խլել մի որջ . արծիւն իւր մադիլ պիտի ցցուէ իսկայն, առիւծն իւր ճիրան . մին իւր կտուցով « Հայրենիք » պիտի ձչէ, միւսն իւր երախով « Հայրենիք » պիտի մենչէ : Տուն, հայրենիք, երկիր . ահա ինչ կարգով կը սիրէ մարդ իւր բնակավայր : Քանի որ մեք հայրենիքի կայծն պիտի բորբոքեմք մատաղ սիրաերի մէջ, որպէս զի վերածնի Հայաստան, ինչ բառ կրնայ աւելի վայելչապէս բացատրել այն աշխարհաշէն պաշտօն՝ զոր Վարժապետական ժողովն ստանձնած է:

Ուրեմն, արժան է քանդակել, ոչ միայն մեր կնիքի վրայ, այլ մանաւանդ մեր հոգիի մէջ, առ վրկարար նշանաբան . « Սատուած եւ Լայս, Ազգ եւ Հայրենիք :

Ե Յ Թ Ե Բ Ո Ր Դ Ն Ի Ս Տ .

1873, ՍԵՊՏԵՄԲԵՐ 9.

Պարոններ,

Նախորդ նիստին մէջ, մեծառատիւ պաշտօնակիցներէս մին, ազգային լեզուի վրայ ճառելով, կ'ասէր թէ երբ մի եւրոպացի մի քանի անձանօթ անձեր տեսնէ, նոցա լեզուէ միայն կրնայ հասկանալ նոցա ազգութիւն, եւ կը հետեւցունէր թէ մարդ այն ազգի կը վերաբերի ոյր լեզուն կը գործածէ : Ես, չը կարենալով լսել անտարբեր մի այսքան անհեթեթ գաղափար, ընդմիջեցի ատենաբանն ասելով . « Ուրեմն ֆռանսացի կը լինմաք թէ մեք ֆռանսերէն խօսիմք ասու : — Այս, պատասխանեց, ֆռանսացի կը լինիք : — Ի՞նչ, գոչեցի, այն Հայեր, որք թուրքերէն խօսիլի դժբախտութիւնն ունին, Հայ չ'են միթէ : — Ոչ, պատասխանեց : — Թուրք են ուրեմն, — Այս, թուրք ենն » եւ երբ գգաց թէ ժողովի ծիծաղն կը շարժէր, յարեց . « Կամ, թուրք պիտի լինին : » Տեսնելով թէ տտենաբանն, մի բառով, հազարաւոր Հայեր կ'արտաքսէր ազգային միութիւնէն . « Զարաչար կը սիսալիք դուք, գոչեցի . անհնար է որ այդ Հայեր թուրք լինին իւրեանց լեզուի համար, քանի որ գարերէ ի վեր կը խօսին զայն եւ Հայ են դեռ, աւելի Հայ քան դուք եւ ես : Նաեւ,

անիրաւ է արհամարհել մեր այդ եղբայրներ ,
քանի որ սաստիկ կը ցաւին թէ , դառն ժամա-
նակների մէջ , կորցուցած են խրեանց մայրենի
լեզու , եւ քանի որ այնքան փառաւոր ճիգեր
կը թափեն վերակենդանացունել 'զայն խրեանց
մէջ : »

Ապա , ազգային կրօնի վրայ ճառելով , նոյն
տաենաբանն համարձակեցաւ ասել թէ լուսա-
ւորչական Հայերն միայն Հայ են , եւ թէ , հե-
տեւապէս , պապական , բոլոքական , յունադա-
ւան Հայերն Հայ չեն : Ես , այս երկրորդ ստու-
թիւն լսելով , ընդմիջեցի ատենաբանն ասելով .
« Այդայն չէ . Հայ բառն քաղաքական բառ է
եւ ոչ կրօնական : Անմտութիւն է խզել ազգային
միութիւնն խիզճի խնդիրների համար : Կրօնն
մարդկային միակ մի համոզումն է . համոզումն
կրնայ փոխուիլ , մարդն ոչ : Թէ կատարեալ հա-
մամտութիւն պահանջուի ազգութիւն կազմելի
համար , անհնար կը լինի մի ազգ գտնել աշխար-
հի մէջ : Վահէ , որ Արամազդի առջեւ կը խո-
նարհէր , Հայ էր . Ալիշան , որ Պիոսի առջեւ կը
խոնարհի , Էր Հայ չը լինի . եւ ով աւելի Հայ է
քան Նլիշան : »

Վարժապետական ժողովի ատենազրութիւն-
ներէն դուրս ձգուած են այս երկու հատուած-
ներս , չը գիտեմ ինչ նպատակով : Պարզ ընդմի-
ջումներ են սոքա , այլ կ'ուզեմ որ արձանա-
զրուին , զի ընդմիջումներ կան որք ճառեր
կ'արժեն :

Եաւեւ , քանի որ առիթ կը ներկացանայ ինձ

խօսիլ մեր ատենազրութիւնների վրայ , կը յայտ-
նեմ թէ նոցա խմբազրում զուրկ է անկողմնա-
կալութիւնէ եւ , իբր գրական գործ , կարող չ'է
պատիւ բերել այս ժողովի , որ գրագէտների
ակումբ է : Պէտք է որ մեր ատենազրութիւն-
ներ կանոնաւոր լինին , որպէս զի , մի օր , կարե-
նամք հրատարակել 'զայնս մի յատուկ հանդէսի
մէջ , որ , կրթական խնդիրին վրայ միայն ճա-
ռելով , մի յոյժ կարեւոր հրատարակութիւն պի-
տի հանդիսանայ հայ մամուլին մէջ :

Ահա մի առաջարկ 'զոր ձեզ կը թողում քննել :

ՈՒԹԵՐՈՐԴԻ ՆԻՍՏ.

1873, ՍԵՊՏԵՄԲԵՐ 23.

Պարոններ,

Նախորդ նիստին մէջ, մեր հակառակորդներ, մի քուէի մեծամասնութիւնով, աջողեցան խեղդուել յայտագիրի խնդիրն եւ ընդհանուր պայքարն մասնաւորի փոխել գիմեցի, ոչ այնպիսի էակների ոյց քաղցր է նենութիւնն երբ իւրեանց նախատակներ պսակէ, այլ այն պարկեշտ եւ ուղիղ հոգիների որք գիտեն տեղի տալ երբ համոզուին թէ սիսալած են, եւ յայտնեցի նոցաթէ անվաւեր էր այդ քուէարկութիւն, քանի որ մեր ընդդիմախօսներ յաղթանակած էին այն քուէով՝ զոր տուած էր մի անձ, ոչ անդամ վարժապետական ժողովի : Պատասխան տրուեցաւ ինձ թէ, ինչ որ եղած էր, եղած էր, եւ թէ հարկ էր համատակիլ, քանի որ կատարուած էր իրողութիւնն : Այս խարդախ միջոցի դէմ բողոքեցի, որպէս կը յիշէք, եւ պահանջեցի որ բողոք արձանագրուի :

Մեր հակառակորդներ, ընդհանուր պայքարն այսպէս խափանելէ յետոյ, մասնաւոր վէճի ձեռնարկեցին խոկյոն, եւ, չը գիտեմ ինչ նպատակով, սկսեցան ազգային լեզուի խնդիրն յուղել նախ, խնդիր այնքան մեծ որքան կրայց:

Ես, անձնապէս, գոչ եմ այդ որոշումէ, զի առիթ կ'ընձեռուի ինչ խօսիլ մի խնդիրի վրայ զրո շատ կանուխ սկսած եմ ուսումնասիրել յատուկ խնամով : Սակայն, թող ներուի ինձ մի նախապատրաստական դիտողութիւն անել աստ, զի հարկաւոր կը կարծեմ 'զայն :

Այս ժողովի մէջ, ոյր պաշտօնն է զբաղիլ կրթական խաղաղ բանակցութիւններով, ցաւ է ինձ տեսնել երբեմն յազեր եւ գրդիոներ որք քաղաքական ժողովների յատուկ են, ուր կիրքն կը գոռաց եւ շահն կը փրփրի : Պէտք է գիտնալ թէ բարկութիւնն մի փոխանցիկ ախտ է, եւ թէ կրնայ պատերազմի դաշտի փոխել մեր ժողովարան : Աստ լրջութիւն, աստ հանդարտութիւն հարկ է, մանաւանդ գրաբարի եւ աշխարհաբարի խնդիրին մէջ, որ կատաղի յարձակումներ պատճառած է յաճախ : Պէտք է թողուլ որ անձնիւր ժողովական խր գաղափարներ պարզէ աղատապէս, այլաք է թողուլ որ անձնիւր կուսակցութիւն լմելի անէ իւր ձայն, հոգչ' թէ մեծամասնութիւն կամ փոքրամասնութիւն ունենայ աստ, զի խնդիրն դիտական է : Գալիլէս առանձին էր, եւ սակայն իրաւունք ունէր : Ճշմարտութիւնն էր նմա հետ . անպարտելի մեծամասնութիւն :

Ես, եռանդուն երիտասարդ, անհատական օրինակս պիտի յայտնեմ ինչ որ կը սկահանջեմ ի ձէնջ : Ես, ջերմ աշխարհաբարեան, համբերատար ոգիով եւ պաղ արխանով պիտի լսեմ գրաբարի աստուածացումն : Անխօս եւ անկիր, պի-

տի թողում որ նահատակէք ժողովրդային լեզուն, մինչեւ որ կարգն ինձ գայ ենել այդ անիրաւ նախատների դէմ եւ աշխարհաբարի վրէժն հանել:

ԻՆ ԵՐՈՐԴ ՆԻՍՏ.

1873, ՀՈԿՏԵՄԲԵՐ 7.

Պարոններ,

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մի քանին մի նոր ինդիր կը յուզեն այսօր, ոյր վրայ կը դամ յայտնել ձեզ մոռածումն :

Այս, իրաւունք ունիմք գանգատիլ այն դաստիարակների դէմ որք, առանց բանաւոր պատճառի, բացակայ կը մնան Վարժապետական ժողովի նիստերէն, մոնաւանդ երթ կը տեսնեմք թէ այդ բացակայութիւններ կը բազմապատկուին հետքզետէ :

Այս ազիտաբեր թուլացում կը նշմարուի հայ ազգի բոլոր ձեռնարկներին մէջ : Ունիմք սկզբնաւորութիւն, չ'ունիմք յարատեւութիւն : Վասուիլ, սասուիլ . այս երկու բեւեռների մէջ կը տատանին մեր սիրտեր : Մի գաղափար լաւ է կամ յոռի . թէ յոռի է, պէտք չ'է գործադրել՝ զայն երրէք . թէ լաւ է, պէտք է գործադրել՝ զայն յաւիտեան :

Այն գաղափար, որ ծնունդ տուաւ մեր ժողովի, բեղուն է եւ ազգօգուտ . ոչ ոք կ'ուրանայ՝ զայն : Է՞ր ուրեմն այս զանցառութիւն, Է՞ր այս անտարբերութիւն՝ զոր չ'եմ վարանիր մեղագարտ անուանել, զի տգէտներ չ'են որք այսպէս կը վարուին, դաստիարակներ են :

Դաստիարակներ, այսինք այնպիսի անձեր որք

ազգին կը պարտին ինչ որ են, ինչ որ ունին եւ ինչ որ կրնան . դաստիարակներ , այսինք այն-պիտի անձեր որք անխուսելի կերպով պարտաւոր են ազգասէր լինիլ, զի ազգին , եւ ազգին միայն, կը պարտին իւրեանց փառք , իւրեանց կարօղութիւն եւ իւրեանց երջանկութիւն :

Ի՞նչ պէտք է մտածել ուրեմն այն վարժապետների վրայ որք, երբ ազգն մի ծառայութիւն պահանջէ ի նոցանէ , խոյս կը տան անպատկառ, զի ծրի է այդ ծառայութիւն : — Ես կ'ամաչեմ Շահումունի անունն պունկացունել, այդպիսի էակների յատկացունելով՝ զայն :

Պէտք է մնաչառ լինիլ, պէտք է մի հզօրդար-ման գտնել որպէս զի դադրի այս ընթաց , զի կրնայ Վարժապետական ժողովի կործանումն պատճառել դա : Անզատի՛ պիտի մնան նոքա որք մի այսքան կարեւոր կաճառ կը քայլացեն, որպէս զի չը զրկուին այն զբօսանքներէ ՝ զորս անգործութիւնն կը հայթայթէ :

Ես կ'առաջարկեմ որ դիւանն մինչեւ երեք ան-դամ ազգարարէ բացակայ ժողովականներին, եւ ապա, թէ շարունակեն իւրեանց պարտազան-ցութիւն, հրապարակային թերթերի մէջ հրա-տարակէ նոցա անուններ :

Թող ժողովուրդն ճանաչէ իւր ապերախտ պաշ-տօնեայներ , այն վարձկան դասատուներ որք, արծաթասէր քան ազգասէր , դաստիարակու-թիւնն վաճառի փոխած են եւ դալրոցն հա-նութի :

Խիստ կը գտնէք առաջարկս , կը սխալիք :

Մի օր պիտի գայ ուր այս անտարբերութիւն պիտի կործանէ մեր ժողով . եւ ով ի ձէնջ , որ այնքան ներօղամիտ էք այսօր , չը պիտի զզջայ յայնժամ , մոտածելով թէ չ'է դիմած խստագոյն միջոցների :

ՏԱՄԵՐՈՐԴԻ ՆԻՍՏ.

1873, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21.

Պարոններ,

Լաելէ յետոյ բողոք մեծապատիւ պաշտօնակիցներիս ճառերն ազգային արդի լեզուին դէմ, կը գամ, թէնւ առանձին այս ժողովի մէջ, պաշտապանել՝ զայն ձեր զանազան առարկների դէմ, հետեւիլով այն կարդի որով յայտնեցիք զայնս եւ ըստեղիլով այն շրջանակէ զոր դուք իսկ գծեցիք :

Առանձին եմ աստ, առանձին ձեզ դէմ: Շանրէ պաշտօնս, դժար է գործո. ուստի, իրաւունք ունիմ խնդրելի ձէնջ որ նորանոր խոչընդուներ չը հանձք աստ աշխարհաբարի միակ ներկայացուցիչն դէմ: Թողէք ինձ խօսիլ ազատապէս ինչ որ ովտի խօսիմ. երբ աւարտեմ ճառս, կրնաք պատասխանել: կը պահանջեմ ունենալ այն ազատութիւն՝ զոր կը քայելէք գուք. քաղցր է ինձ յուսալ թէ չը պիտի զրկուիմ ի դժանէ:

Եւ նախ, չը մուռնամ խոստովանիլ՝ զայն, ես այն մարդերէ եմ որք շատ չ'են յարիր կեղեւի: Լեզուն մարմինն է միայն, հոգին միայն է գերազոյն: Մի հեղինակի մէջ, աւելի հանձար կը փնտում ես քան լեզու: ինձ համար փոյթ չ'թէ մի բանաստեղծ թերանայ քերական կանոններէ, բաւ է որ չը թերանայ աւելնէ: Այս ազատ եւ ընդարձակ տեսակետով, հազար ան-

գամ աւելի սիրելի է ինձ Աբովեանի «Վէրք Հայաստանի»ն քան Եղիկի «Եղծ աղանդոց»ն: Կամացին կը գիւթէ զիս, Պօալօ կը թմրեցունէ:

Սակայն, կ'ուղեմ խօսիլ ներկայ խնդիրին վրայ, զի, մի գրական երեւոյթի տակ, մի ընկերական երեւոյթ կը ծածկէ: Գրաբարն աղնուապետական ճաշակի ներկայացուցիչն է մեր մէջ, աշխարհաբարն ժողովրդապետական ճաշակի: մին յետադիմութիւն կը քարոզէ: միւսն առաջդիմութիւն: Մի բարոյական պատերազմէ սա: պէտք է որ ներկայի զաւակն անցեալի զաւակներին դէմ մենամարտի, որպէս զի փրկուի պակագայն: Այսպէս մտածելով է որ կը գտմ յուղել աղդացին լեզուի խնդիրն:

Ի՞նչ է լեզուն:

«Պրահմաններն, կը գրէ Մաքս Միւլէր, վետանների երգերին մէջ, աստուածացուցին խօսն, որպէս այն բոլոր աստրկայններ ոյց բնութիւնն անձանօթ էր նոցա: երգեր կ'ուղելէին նմա ուր կ'ասեն թէ աստուածներին հետ բնակած է: աշխարհի ծագումէն ի վեր, հրաշտի գործեր կատարելով, եւ թէ մատնապէս միայն յայտնուած է մարդին: Պրահմաններին մէջ, խօսն կով կը կոչուի, շունչն ցուլ, եւ մարդկային միան իրը նոցա զաւակ կը ներկայացուի: Գրուած է թէ Պրահմա, Էակների մեծագոյնն, խօսով ծանօթէ, եւ խօսն իսկ գերազայն Պրահմա կոչուած է:»

Ոիկ-Վէտափ տասերորդ գիրքի ձիե երգին մէջ, վառ, խօսի դիցուհին, սապէս կը խօսի

ըստ Գօլլրուքի . « Ես իսկ եմ որ կ'ասեմ ինչ որ հաճելի է աստուածներին եւ մարդերին . Ես կը զօրացունեմ՝ զայն՝ զոր կը սիրեմ՝ պրահման կ'անեմ՝ զայն, մեծ մարդարէ եւ խմաստուն կ'անեմ՝ զայն : Ուստրախ (շանթի աստուած) համար կը լսրեմ աղեղն, որպէս զի սալանէ այն թշնամի որ կ'ատէ պրահմաններն : Ժողովուրդին համար, կը պատերազմիմ . կը լնում երկին եւ երկիր : Սշխարհի մինչեւ գագաթն կը բարձրացունեմ հայրն . Ես ջուրէն ծնած եմ, ծովէն ծնած եմ. անտի, բոլոր էակներին մէջ կ'առաջեմ, եւ բարձրութիւնովս մինչեւ երկին կը հասնիմ : Հովի պէս կը փչեմ, ամեն բան ընդգրկելով . կը գերազանցեմ այս երկին, կը գերազանցեմ այս երկիր, այնքան է մեծութիւնո : »

Ահա ինչ բարձր գաղափար ունէին կի՞ն չնդիկներն լեզուի վրայ :

Երբ Պօնաբառդի ներկայացուցին հռչակաւոր ձիուզէրէ Մէձօֆանդին եւ յայտնեցին նմա թէ երեսուն լեզու գիտէր . « Ուրեմն երեսուն անգամ տղայ է, » պատասխանեց զօրականն, լեզուի կարեւորութիւն չը տալով բնաւ :

Ես, հաւասարապէս հեռի չնդիկների կոյր հիացումէն եւ նարօլէնի ամբարտաւան արհամարհանքէն, կը մոտածեմ թէ լեզուն մի նշան է որ ներքին մարդն կ'արտացայտէ, թէ խօսիլի կարօղութիւնն բնատուր է մարդ էակին, եւ թէ, որպէս կը վճռէ գիտութիւնն, դա է որ կը տարբերէ զայն միւս արարածներէն : Մեր պատեր իրաւունք ունէին երբ կենդանիներն երկու գա-

սի կը բաժնէին . ասուն կամ բանաւոր, անասուն կամ անբան :

Դիւրին է ինձ գաղափարս պաշտպանել Լօքի, Տարուինի, Հեքըլի, Շլայխէրի, Հունֆալլիի, Թէտէռալի, Մօնազոտոսի, Մաքս Միւլէրի, Շառլ Մառդէնի, Ապէլ Հօվլագի եւ ուրիշ անթիւ իմաստաէրների վլայութիւններովն . այլ չեմ ուզեր ճապաղել խնդիրն եւ կը փութամ մասնաւորել՝ զայն, մեր ազգային լեզուի վրայ կեդրոնացունելով գիտութիւններս :

Գիտուններին կը թողսւմ վճռել վերջնապէս թէ մարդկային լեզուներն մի սկզբնական լեզուէ մերած են կամ ոչ, եւ կ'անցնիմ յայտնել թէ սոքա երեք տարբեր ձևուով կը ներկայանան մեզ . միավանկական, յարակցական, թեքական : Այս երեք գլխաւոր ձեւերի տակի, 900ի չափ ծանօթ լեզուներ կը համրուին այսօր երկրագունակ զանազան մասերին մէջ, եւ այս բազմաթիւ փոփոխութիւնների պատճառ եղած են կլիմայի, կաղաք եւ դէպքի տարբերութիւններ, ժողովուրդների գաղթեր եւ խառնուրդներ, եւ ուրիշ յաւէտ կամ նուազ ազգեցիկ պարագայներ :

Հայ լեզուն թեքական լեզուներէն է :

Սակայն, թէ ինչ դիր ունի այդ խումբի մէջ, եւրոպափ լեզուագէտներն, երկար վէճերէ յետոյ, գեռ չեն կրցած որոշել՝ զայն վերջնապէս : Ուստի, կը զարմանամ տեսնելով թէ մեր մէջ երիտասարդներ կան որք վճռ կ'արձակեն մի այսպիսի խնդիրի վրայ ոյր տոջեւ կը վարանին քաղաքակիրթ աշխարհի ալէւոր գիտուններն :

Մեր ազգի մէջ յաճախ կը տեսնեմ այս տիառը
երեւոյթ եւ կը ցաւիմ, զի յանձնապատահնու-
թիւնն ընդհանրապէս տղիտութիւն կ'ենթադրէ:

Արդ, Երբոպակի գիտուններն, որպէս կը վկացէ
Լառուս իւր «Տիեզերական բառդիր»ի մէջ,
չ'են կրցած համաձայնիւ թէ ինչ դիր բռնած է
հայերէնն թեքական լեզուներին մէջ: Կան հեղի-
նակներ որք, Շռէօտէրի եւ Պէշոէլի պէս, մի
անկախ լեզու կը նկատեն՝ զայն: Կան որք,
Ամառօզիօթ պէս, սեմական լեզու կը համարեն
՝ զայն: Պուխան քաղդէերէն կը կարծէ՝ զայն,
Բօսդէլ թռուրքերէն: Կան որք, Կօչէի, Լասընի,
Պլասուի, Հանի եւ կը կարծէն պէս, հին փոխգերէնի
նման կը կարծէն՝ զայն: մի քանիներ, Տըլա-
դուի հետ, սանսքրիդի գաւառաբարբառներէն
մին կը համարեն՝ զայն: Սիսալիէտ եւ ուրիշներ
կը պնդեն թէ սկիւթական բարբառ է: Ատէ-
լունկ, «Միհրգատ»ի հեղինակն, տարրեր կերպով
կը մոտածէ: Ցիտօմալլի լսախն լեզուի ցեղակից
կը դատէ՝ զայն: Պալսի, աւելի աշխարհագիր քան
լեզուագէտ, սախական լեզուների կոլլասուն
ձիւղին մէջ կը դատէ՝ զայն: Բէգէռման, Վինտշ-
ման, Պէօդիհէր, Պօք, Մաքս Միւլէր եւ ուրիշ
բազմաթիւ հեղինակներ, ոչ բառական, այլ քե-
րական նոյնութիւն որոնելով, որպէս արդար է,
թեքական լեզուների արիական կոմ հնդիկ-
երոպական ընտանիքին մէջ կը կարգեն՝ զայն:

Այս ընտանիք, ըստ Մաքս Միւլէրի, երկու
բաժանում ունի: հարաւային, հիւսիսային: Հա-
րաւային բաժանումն երկու դաս կը պարտանակէ:

Հնդկական, իրանեան կամ, ըստ Սբիկէլի, երա-
նեան, որ լաւագոյն է: Հնդկական դասին կը
վերաբերին այն լեզուներ՝ Պորս կը գործածեն
Հնդիկներն եւ Զինկեանիներն: Երանեան դա-
սին կը վերաբերին այն լեզուներ՝ Պորս կը գոր-
ծածեն Պարսիկներն, Աֆղաններն, Քուրդերն,
Հայերն եւ Օսէդներն: Այսպէս կը վճռէ Մաքս
Միւլէր, այսպէս նաև Ֆռանձ Միւլէր, Կօչէ,
Սբիկէլ, Պօք, եւ կը թուու թէ գիտութիւնն այս
վճռու պիտի արձանագրէ վերջապէս:

Բոլոր Երանեան լեզուներին պէս, Հայերէնն
ալ երեք շրջան ունեցած է: Հին, միջին եւ նոր:
Հին Հայերէնն Հայկեան կը կոչուի, միջինն գրա-
բար եւ նորն աշխարհաբար: Հայկեան լեզուն
անձանօթ է գրէթէ: ուստի, ըստ գրադիլով նո-
վաւ, կը փութամ խօսիլ միջին եւ նոր Հայերէն-
ներին վրաց :

Լեզուն, որպէս ամեն կենդանի էակ, կը ծնի,
կ'աճի, կը նուազի եւ կը մեռնի: Լեզուն ալ կը
հապատակի այն բնական օրէնի որով օրբան եւ
տապան, ծին եւ մահ իրարի կը յաջորդեն:
Շլայխէր, Գուռձիուս, Քուն, Շավէ, Սբիկէլ,
Մաքս Միւլէր եւ ուրիշ բազմաթիւ հեղինակներ
իրաւունք ունին բնական գիտութիւնների մէջ
դասել լեզուագիտութիւնն:

Տեսնեմք այժմ թէ այս ամեզերական օրէն
գործադրուած է մեր միջին եւ նոր լեզուների
վրաց :

Միջնադարեան Հայերէնն, որ էրաբար անու-
նով ծանօթ է եւ Պոր լաւագոյն էր կոչել արա-

բարեան ժամանակըն , իւր ծագումի մէջ չ'ունէր անշուշտ այն կատարելութիւն 'զօր ապա ստուցաւ : ինչ որ ճշմարիս է ամեն նորածին լեզուի համար , ճշմարիս է նաև նորածին գրաբարին համար : Միայն Աթենաս ծնած է կատարեալ , եւ դիցաբանութիւնն է որ կ'երաշխաւորէ 'զայդ՝ կարդացէք ուշադիր Գողթնի երգերն , որք , տւալ , մասնապէս միայն հասած են մեղ , եւ պիտի նշմարէք գրաբարի ծագումն , տկար եւ անկատար : Քննեցէք Վահագնի եւ Սրտաշն իր երգերն , 'զրս կտակած են մեղ Խորենացի եւ Մագիստրս , եւ պիտի տեսնէք թէ հեռի են այն կանսնաւոր ճշլութիւնէ 'զոր գրաբարն ըստացաւ իւր ոսկէդարի մէջ : Եւ պէտք է մտածել թէ Խորենացի եւ Մագիստրս , որք գրաբարի քաջահմուտ էին , խուժանի բերանէն հաւաքելով այդ երգեր , կտկած եւ ուզդադրած են 'զայնո որքան որ հնար էր : Նոր Հայաստանի երգին կ'երգէ սապէս .

« Առաւօտուն կ'էլլէս , էրէստ վըլս » .

մեք , առանց մեծ իրաւունքի , այդ տող կ'արձանագրէմք սապէս .

« Առաւօտուն կ'ելլես , էրեստ լոււս » :

Շատ հաւանական է թէ այսպէս վարուած լինին նոքա որք արձանագրեցին հին Հայաստանի անմահ տաղերն :

Չորրորդ դարի հեղինակներն աւելի սայդ փաստեր կ'ընծայեն մեղ : Բիւզանդ Փաստոս , որ գրաբարի ոսկէդարէն անմիջապէս յառաջ փայլեցաւ , իւր պատմական գործով մի հաւատա-

րիմ հայելի կը ներկայացունէ մեղ , ուր գիւրին է նշմարել ծաղկահասակ գրաբարի երեւոյթն : իւր գիրքէ քաղուած են սա օրինակներ . « Զագին մնացեալն : Ու ի պատիւ գլխոյ : Շատ անդամ ըմբռնեալ է 'զիս : Ա. Ե. լ զօրքն Պարսից : Ի ուշաց իշխանութեանն իւրեանց : Ի վար մի : Լնոյր կ'երկիրն վաներով : Տեսանոյր կ'ամենեսեան : Լցան գանձիւք բաղմօք եւ . . . հարստացան : Ի յեւդ քս : Ի հարդոյ պէսն խօսելոյ : Թէ կամիք եւ նէ ոչ կամիք , բայց նէ մտանեմ : Եկ առաջեմ ըզ քեզ : Որ ի տեղւողն ի հնոցն իմն շնութ քաղաք : Բարէ եկէ : Ա. յնպէս արարից քեզ որ սակա թէ շատ է : »

Եւ պէտք է գիտնալ թէ այս օրինակներ շատ թեթեւ պիտի երեւին երբ բաղդատուին այն անթիւ օրինակների հետ 'զրս հաւաքած է Հ . Արսէն Այտքնեան , իւր « Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի » մատեանի մէջ , մին այն զիրքերէ որք հայ հանձարի փառաւոր ներկայացուցիչներն են տասներորդ դարին մէջ :

Գրաբարն , ծնիլէ յետոյ , սկսեցաւ աճիլ : Ասկէդարի արեւն հասունցուց 'զայն իւր լուսավառ ձաճանիներով : Վկայ են ինձ Եղնիկ կողբացիի սա չքնազ տաղեր . « Յորժամ 'զաներեւութէն եւ ըզ նորին ըզ մշտնջենաւոր զօրութենէն ձառիցէ ոք , քանզի մարմնաւոր լեալ է , պարտի ըզ միտս յատակել եւ ըզ խորհարդար որբել , ըզ յոյզս շարժմանց պարզել , զի յայն , 'զոր առաջի եղ , հասանել կարացէ : Եա եւ որ ընդ ճառագայթս արեգականն հայել կամիցի ,

պարտի ըզ պղտուրութիւն աչացն, 'զազտն եւ ըզ բիժն ի բաց պարզել, զի մի մթարքն, որ ըզ բրօքն շողացեն, արգել հայելց ի յատակութիւն լուսոյն լիցին: »

Գրաբարն, իւր ոսկէդարէ յետոյ, անկումի դարեր ալ ունեցաւ. Սկսեցաւ նուազիլ աստիճան առ աստիճան, որպէս աճած էր. Մի հինձեւազիրի մէջ, որ իմ քով պահպանուած է եւ որ « Անուամբն Աստուծոյ գիրք ի վերայ բնութեան, հանրական եւ մասնական » տիտղոսն կը կրէ, կը կարդամ սա տողեր. « Թէ ելանես ի քո տունէն ի բան ինչ կամ ի գործ կամ այլ ճանապարհ կամիս երթաւ, եւ տեսանես որ առանց պատճառի իրք մի վար անկանի, քար կամ փայտ կամ այլ 'զինչ եւ իցէ որ անկանի ընդ քո ելանելցդ, գարձիր որ չի փոշիմնաս: »

Ահա գրաբարի ոգէվարն: Այսպէս մեռաւ նա, տեղի տալով աշխարհաբարին, որ սկսած էր արգէն իւր հիւթեղ ոստերի տակ առնուլ նորս գոս խոյւներ:

Նոր հայերէնն, որ աշխարհաբար անունով ծանօթ է, թէ եւ շատ գոհացուցիչ անուն չէ զամի լեզուի համար որ գրական ալ է, իւր ծագումի մէջ զուրի էր այն կատարելութիւնէ 'զոր ըստացաւ հետքզետէ եւ 'զոր կը շարունակէ ստանալ:

Աշխարհաբարի ծագումին վրայ մի գաղտափար տալի համար, հեռաւոր դարերի մէջ չը պիտի առաջնորդեմ ըզ ձեզ: 1801ին, Միսիթարեաններն, իւրեանց « Քաղաքական վիճակ աշխարհիս »

տեարի մէջ, սաւպէս կը գրէին մեր արեւմտեան գաւառալեզու. « Ծեծիս ատենը ինկիլիզները մէնզիլ մը սահմանեցին հնտառանէն ինչվան լոնտուա իրենց փայթահարը, որ Զ ամսըվան մէջ անդտար հեռու տեղ թուղթ կը հասցնեն. Էն առաջ այէնկալային եւ ան գիէրու երկիրներէն թուղթերը կը ժողվին պումպայի քաղաքը. անկէց վազուկ նաւ մը կը բերէ պասրա. անկէց թղթերը կուգան պաշտատ. պաղտատէն թաթար կը հանեն հազար զուռուշ վճարելով այսու թէութեամբ՝ որ 20 օրվան մէջ հասնի ստանալով. թէ որ 20 օրէն պակաս հասնինէ, ամմէն մէկ աւուր պակասին հարիւրական զուռուշ աւելի կը վճարեն. ստանալովէն սովորական մէնզիլը կառնէ կը բերէ լօնտարա: Մսրայ ծեծին ատեննալ իրենց փորսդուր լիմանէն մէնզիլ մը սահմանեցին ինչվան իսքէնտէրիէ. մախսուս նաւ մը հանելով որոշեալ օրերը. հետնալ մէկ պէյլիկ Փըրիսաթա մը: »

Աշխարհաբարի աճումն հրաշալի եղաւ արդարեւ: Միսիթարեանների աւետէն 69 տարի յետոյ. Օտեան սաւպէս կը գրէր արեւմտեան գաւառալեզուն. « Վիսպատ ենք: Վայրն է գեղեցիկ ու հանդարտիկ. — Հոս ջուրը ծիծաղ մ'ունի, օդը ծիծաղ մ'ունի, երկինք ծիծաղ մ'ունի, որ անմեղազկան ծիծաղին կը սպատասիանեն: Անտառն իր գոս աերեւոց խօշիւնն ունի, իր մասնապատ ծառերն ու ծառի կոճերը, իր քարանձաւը, իր սահմանքը, իր բացավայրը եւ իր հովուաց հովիաը: Կը միսիս անտառին մէջ, կը խորասու-

զիս , եւ նա ի խորոց անհուն մթութեանն կեր-
կերաձայն թռչնոց վայիւններովը ու ահազնա-
գոչ ծառերուն սօսափիւնովը կը սպատասխանէ
սըրտիդ անհուն աղաղակներուն : Քիչ մ'անդին
կը տեսնես որ ահազին ապառաժ մը երկնից
դէմ կը ցցուի ու կարծես շանթը կ'արհամարհէ .
Եր լուսուտ կողերուն վայրի կանաչին վրայէն
կաթիւ կաթիւ ջուր մը կը մզի վճիտ , փայլվը-
լուն , զովագին , եւ այն կաթիւը հեղեղ կ'ըլլայ ,
որ բզմայրին կը խորտակէ ու անհուն հովիտ մը
կը փորէ իր ճամբուն վրա , հոս՝ ջըրվէժ , հոն՝
ջրի առուակ , հոս՝ կը դըրքչէ , հոն՝ կը կարկա-
ց , հոն՝ ամսերուն հետ թխագոյն կ'որոտայ ,
հոս՝ գալարագեղ ծաղկասիրւո խոտերուն եղեր-
քը մանուածտպատ ման կու գայ , հոն՝ կը փր-
փրայ , հոս՝ կը փայլվլայ , եւ արեւուն նախա-
ծագ փայլիւններուն առջեւ կը կարմրի՝ իբրեւ
կոյս մը իր սիրականին առաջին աեսութեանը : »

կը տեսնեք թէ այս էջ կը մրցի արդէն սակէ-
դարի լաւագոյն էջերին հետ : Ես կը պնդեմ թէ
գրաբարն ոչինչ արտազրուծ է աւելի քաղցր եւ
աւելի զգայուն քան այս տողեր : Վկայ է ինձ
Ագաթանգելոսի սա խնաստակ նկարագրութիւն .
«Ի մէջ բմբանելոցն խորոցն անդնդոցն լցեալ
խուսացեալ խոխանելովն ահափետ կրեալ՝ զօր-
հասն գուշակեն . թէսէտեւ զինքեանս շարժու-
նս տեսանիցեն ի վերայ յաղթ ջուրցն բազմու-
թեան սասանելոցն սարսափելոցն . . . : »

Դիւրին է երեւակայել թէ ինչ հիանալի լեզու-
սիտի կարենայ լինիւ աշխարհաբարն , որ , իւր

աձումի շրջանին մէջ հազիւ թեւակոխած , այս-
պիսի հրաշակերտներ կ'արտադրէ :

Սրդ , աեսնելով թէ մի անխուսելի օրէն
գործադրուած է մեր հին եւ նոր լեզուների
վրայ , պարտաւոր էլիք լնդունիւ աշխարհաբարն
իբր կատարուած իրողութիւն . Ա. Ա. դուք , ա-
նարգելով նոր հայերէնն եւ հինն պանծացունե-
լով , յայտնեցիք թէ արամագիր էք չնջել աշ-
խարհաբարն եւ յարութիւն տալ դրաբարին :
Ուստի , կը սախալուիմ մանրամասնութիւնների
մէջ մտնել եւ ոսն առ ոսն մաքսուիլ ձեր բոլոր
փաստերի դէմ : Թողլ նախապաշտութիւնն , որպէս արեւ որ
մշուշին վրայ կը ծագի լուսածաճանչ :

ՏԱՄՄԻԵՐՈՐԴ ՆԻՍՅ.

1873, ՆՈՅԵՄԲԵՐ 4.

Պարոններ,

Վարժապետական ժողովի նախորդ նիստին մէջ, ընդհանուր գաղափարներ յայտնելէ յետոյ, խոստացայ գրաբարի եւ աշխարհաբարի խնդիրն վրայ մի մանրախոյզ քննութիւն բանալ. այսօր կը սկսիմ կատարել խոստում :

Քիչ խնդիրներ կան ոյց վրայ այնքան թիւր խոհեր ծագած լինին մեր ժողովուրդի եւ մեր գրադէտների մէջ որքան ազգային լեզուի խնդիրն վրայ, զի լեզուազիտութիւնն պես գրէթէ բոլորովին անձանօթ է Հայերին, Դիւրին պիտի լինի մեզ հաստատել այս ճշմարտութիւն մեր ներկայ ճառի մէջ :

Հայն այնպէս համոզուած է թէ իւր նախահայրներ, Հայաստանի առաջին օրէն ի վեր, կը դորժածէին այն լեզու՝ զոր գրաբար կ'անուանէ. ուստի, երբ, նախորդ նիստին մէջ, գրաբարէ հնագոյն մի հայկեան լեզուի վրայ խօսեցայ, շատեր չը հաւանեցան ինձ, կարծելով թէ մեր ազգային կեանքի առաջին դարին մէջ կը խօսուեր ճիշդ այն լեզու որ ապա, Քրիստոսէ հինգ դար յետոյ, սկսեցաւ գրուիլ. Ո՞վ կ'ուզէ հրաժարիլ սա գեղեցիկ երազէ թէ Հայկ գրաբար կը խօսէր :

Պ. Ք. Պատկանեան, հայ հանճարի փառքերէն մին, իւր « Խուզարկութիւն հայ լեզուի ձեւացումին վրայ » գիրքի մէջ, 'որ սուսերէնէ ֆանսերէնի թարգմանած է Էվառիսդ Բոխւտ'օմ, սապէս կը խօսի այս խնդիրի վրայ. « թէեւ հայ լեզուի գրական հնագոյն յիշակերտներն Դ գարի սկիզբին իսկ կը վերաբերին, իւր քերական ձեւերի անկումն արգէն շատ ակներեւ է նոցամէջ : Մինչ գոթական լեզուն, հայերէնի ժամանակակից, գրէթէ սանսքրինի եւ գէնտի հաւասար զարգացած է, հայ լեզուն, իւր քերական թեքումների մէջ, նոր սկարսկերէնէն մի քիչ աւելի սրահպահած է ձեւերի նախկին ամբողջութիւնն . Այս կանխահաս անկում հայ ազգի երկարատեւութիւնն կը հաստատէ, զի յայտ է թէ մի լեզուի կատարեալ վիճակն եւ սրահպահան զարգացումն երկու յարակից բաներ են: Ուստի, գրաբարի բազագրութիւնն քննելով, բացարձակագրէս կը հարկադրուիմք գէնտի եւ սանսքրինի ժամանակակից ենթագրել այս լեզու, իւր գին վիճակի մէջ: Նա իւր նախնական շրջանի մէջ ունէր անջուշտ հնագոյն լեզուների յատկութիւններն, յատկութիւններ որք ալ չը կան այժմ նորա մէջ կամ հազիւ ճանաչելի են, եւ մի քաջակարգ աչքի համար միայն ճանաչելի : »

Արդարեւ շատ գարեր անցած են մինչեւ որ զէնտի ճառարքէն այցի գոխսուած է եւ բարդարքէն հայրի :

Գրաբարի այս աղաւաղաւմներ անհակառակելի են, թէեւ անհաւատալի կը թուին մեզ, զի

անտեղեակ եմք մեր նախնական լեզուի վիճակին։
Պ. է. Ռընան, մի համանան խնդիրի վրայ՝
սապէս կը գրէ . « Մի բաւական եղական իրո-
ղութիւն է մի գրականութիւն որ այսպէս կ'ե-
րեւի առանց նախորդ յիշակերտների եւ առանց
հնագոյն գրական աւանդութիւնների . այլ այն
զարմանք, 'զոր կը պատճառէ մեղ այս յեղա-
կարծ երեւում, արամական հին ուսումների
նկատմամբ մեր տգիսութիւննէ կը գոյանայ եւ
ոչ ուրիշ բանէ»։

Այսպէս, գրաբարն յաջորդեց հայկեան լե-
զուին, որպէս մի օր աշխարհաբարն պիտի յա-
ջորդէր գրաբարին։

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին, գրա-
բարի միութիւնն պանծացունելով, պարսաւեց
արդի հայերէնն, որ բաղմաթիւ գաւառուալեզու-
ներ եւ գաւառաբարբառներ ունի : Հայն այն-
պէս համոզուած է թէ ամբողջ Հայաստան, իւր
հին դարերի մէջ, մի լեզու միայն կը խօսէր եւ
թէ գրաբարն էր այդ լեզու . ուստի, շատ արա-
մագիր է կշտամբել նոր հայերէնն իր զուրկ
միութիւնէ : Սակայն, ճշմարտութիւնն որոնե-
լով անաշառ, պիտի տեսնեմք իսկոյն թէ Հա-
յաստան լեզուի միութիւն ունեցած չ'է երբէք,
ոչ ներկային մէջ, ոչ անցեալին մէջ : Թէ նոր
Հայաստանն պարսաւելի կարծուի բաղմաթիւ
գաւառուալեզուներ եւ գաւառաբարբառներ ունե-
նալով, հին ոչ նուազ արժան է պարսաւի :

Պ. Գ. Ախվերդեան, աղնիւ սիրտ եւ խոհուն
հակատ, կը գրէ իւր « Սայեսթ-Նօվայ »ի նշա-

նաւոր առաջաբանին մէջ . « Անհաստատ է մեր
կարծիքն՝ իր թէ բոլոր Հայաստանի Հայերն
մէկ ժամանակ խօսում ըլին էլել մեր հինգերորդ
դարու թարգմանիչներու ու պրանց թարգմա-
նած Առաւտածազունչ գրքի լեզուով։ Կարելի է
հինգերորդ դարու Հայերն մեզանից հարիւրա-
պատիկ տւէլի հեշտութէնով էին հասկանում
էն լեզուն, բայց խօսելով չ'են խօսել, էնդուր
որ՝ ինչպէս հիմի, նոյնապէս եւ ամէն ժամանակ
ու ամէն ազգի մէջ սովորելու է էլել գրաւոր
կամ գրականական լեզուն . թէ էլել է եւ ժա-
մանակ, որ ամէն Հայերն էլ խօսուծ ըլին էլել
մէկ լեզուով, էն էլ Հայկի ժամանակին ու շատ
շատ մէ երկու գար նրանից յետոյ . Ազգն բազ-
մանալով՝ ցրվէլիս ու գաւառ գաւառ բովան-
դակվէլիս, հինց էն գլխին համեմատ թէ աշ-
խարհագրական, թէ կենցաղավարական հանգա-
մանքներու, ինչպէս տեսնում ենք եւս ուրիշ
ազգերու մէջ, կամաց կամաց փոխած պիտի
ըլի իր մացը լեզուն, ու ժամանակով հարեւա-
նիցն էլ բան սովորելով՝ պիտի նրան տըւած ըլի
ամէն տեսակ նոր ձեւեր ու դարձուածներ էն-
պէս, որ լաւ որոշուել են գաւառական լեզու-
ներն մէկ մէկուց : Հայաստանու հնուց բազմա-
լեզու ըլին՝ կարծիք չ'է : էս գաւառական բար-
բառներուց մէկն, կարելի է հինց էն, որն որ
աւէլի կու լի պահել իր մէջ մայր լեզուի յատ-
կութիւններն, քուրմերու ձեւին, արքունեաց մէջ
կամ նախարարներու դրանն աւէլի գործ դնվե-
լով ու քաղաքականութեան մէջ աճելով դառել

է գրաւոր . ու գրվելով էնպէս կոկվել ու հարստացել է ճոխ ձեւերով ու դարձուածներով , որ եւս նոյն գտաւոփի բնակչից պահանջել է իրան հասկանալու ու բանեցնելու համար՝ իր սովորին . . . իս բանին չ'են մտիկ տըւել անհող մոռքով մեր նախնիքն էլ . սրանք գիտէին , կամ աւանդութէնին մօտիկ ըլելով հէնց էն ժամանակն զգում էին՝ հրականական լեզուի մէկ գաւառական կամ մայր լեզուից ծաղկիլն , էնդուր էլ էնքանակ եւ միջէրէեայ ու սորոնի բաժանելով հայկական խօսքն՝ խրատ են տալի գրականական լեզուն լաւ սովորել ուզողին , որ գլուխ դնէ մանաւանդ միջէրէեայ ու սորոնի խօսքին , որն որ՝ թէպէտ եւ բաւական զարգացած էր գրաբառն , համարվում էր էլի գրականական լեզուի ճոխութեան շոեմարան ու կենդանի աղբիւր :

« Բ եւ Գ դարերին մէջ Քրիստոսէ յետոյ , կը գրէ Պատկանեան , այս գաւառալեզուներէ մին գերիխանութիւն ստացաւ միւսներին վրայ , եւ խկոյն պաշտօնական եւ դասական լեզու եղաւ : Սրարատեան նահանգի այս արտօնութիւնների կը կոչուէր , որպէս Պարսկաստանի արքունի լեզուն կը կոչուէր առէք : Երբ Հայերն ընդունեցան քրիստոնէութիւնն , Դ դարի մէջ , եւ երբ նոցա ազգային այրբենարան յօրինուեցաւ Ե դարի մէջ , արքունի լեզուն եղաւ միակ գիտական լեզու , միակ գրական բարբառ : Աստուածաշունչի թարգմանութիւնն ընդհանրացուց նորագործածութիւն : Հոչակաւոր գրագէտների գործերն ճոխացուցին 'զայն խկոյն , եւ այս լեզու կա-

տարելագործուեցաւ ասորի եւ մանաւանդ յոյն գրականութիւննէն ներգործուած . . . Դ դարի մէջ , գրաբարն , սորոնի լեզուն , մի ազգային եւ կենդանի լեզու չ'էր , զի այնուհետեւ չ'է զարգացած բնաւ , եւ կանդ առած է այն քերական ձեւերի վրայ 'զորս ցոյց կը տայ մեզ Դ դարի մէջ : Ամեն բան պայծառապէս կ'ասլացուցնէ թէ մի շինծու բարբառ էր նա , արքունիքի եւ գիւտանասունների մէջ գործածական . սմա համար է որ հրաբու լեզու կոչուած է , հակառակ հանրային լեզուին որ աշխարհաբար կը կոչուի : Սուրբ Մեսորով , հայ այրբենարանի հնարին եւ Աստուածաշունչի թարգմանիչներէն մին , թաղաւորական դիւանների վերատեսուչն եղած է երկար : Արդէն Ալէմանների գրականութիւնն ալ այսպէս սկսած է : Լութրու , որ արդի գրական ալէմաններէնն սուելզեց , կ'ասէ թէ , իւր շարագրութիւնների համար , Ալէմանիաի գաւառալեզուներէն նախընտիր գտտեց սահմանեան դիւնչառանի լեզուն , 'զոր Գերմանիաի թագաւորներն եւ իշխաններն կը գործածէին : Ճիշդ նոյն բանն տեղի ունեցաւ Հայաստանի մէջ , ուր գաւառալեզուներէն ոչ մին զրական լեզուի աստիճանին հասաւ : Անշուշտ Սրարատի գաւառալեզուն եւ միւսներն աւելի մօտաւոր էին յայնժամ գրական լեզուին քան այժմ . այլ վերջապէս կար նոցա մէջ մի տարրերութիւն որ բաւական ընդարձակ էր հարկաւ : Մեք տեղեկութիւն չ'ունիմք հայերէնի հնագոյն գաւառալեզուներին վրայ . այլ նոցա գոյութիւն մի ստոյգ իրողութիւն է մեզ

Համար, զի չը կայ ժողովուրդ, որքան սակաւաթիւ աւ լինի, որ մէջ իրարէ տարբեր յաւէտ կամ նուազ բազմաթիւ գաւառալեզուներ ծնուծ ըսլինին : Տոհմերն ազգէն յառաջ կը կազմուին, եւ ոչ ազգն տոհմերէն յառաջ : Հայաստանի աշխարհագրական կազմութիւնն, շղթայատուղ լեռերով եւ ձորերով ընդհատուած, մեծապէս կը նպաստէր տոհմերի անջատումին : Արդի գաւառալեզուներն հին գաւառալեզուների սերունդն են եւ ոչ ուրիշ քան Ուրեմն շատ մեծ սխալէ արդի հայերէնի գաւառալեզուներն նկատել երդ ապական եւ աղաւազ մնացորդներ հին ստանէի, որ գրական լեզու եղաւ ՞ Եւ Ե գարերի մէջ, Սովու կ'որոշուի նաեւ մի ուրիշ խնդիր ոյր լուծումն զրագած են յոհախ հայ դիտուններն, սա թէ գրաբարն երբ գաղրեցաւ խօսուիլ : Սմա կրնայ պատասխան արուիլ թէ այդ լեզու, այն ձեւի տակ որով հասած է մեզ, ոչ մի ազգային կենդանի լեզու եղած է երբէք եւ ոչ մի միակ տոհմի լեզուն : »

Արդէն մի հայագէտ ֆուանսացի, Պ. Էտուառ Տիւլոռիէ, յայտարարած է թէ « գրաբար լեզուն, քանի որ պէտք է ճշմարտութիւնն խօստավանիլ, խօսուած չ'է երբէք » :

Եւ ինչ հարկ գիմել նոր հեղինակների, քանի որ հիներն իսկ պաշտպան կը հանդիսանան մեզ:

Ահա Խորենացին որ կը գրէ . « Վասն որս մատուցեալ առ արքայն քահանայի օրումն, Հարէլ անուն կոչեցեալ, խօստանայր հայէանաց լուսաց առնել նշանագիր, յարմարեալի Դա-

նիէլէ եպիսկոպոսէ, յիւրմէ մերձաւորէ . » Ահա Կորիւնն որ կը գրէ . « Յայնժամ վաղվազակի հրաման առեալի թագաւորէն սկիզբն տանելոյ ըզ խուժաղուժ կողմանն Մարաց, որք ոչ միայն վասն դիւտիկան ստանայակիր բարուցն միւտղութեան, այլ եւ վասն իւցիւեկադրյ եւ իւցրտուն լուսէն, գծուարամատոյցք էլին : Առ ի յարդարել եւ ըզ նոցա հարուստ ամացն ծնունդս, առեալ պարզախօսս հուետորաբանս, կրթեալս աստուածատուր իմաստութեանն ծնունդս կացուցանէին : »

Ահա Երգնկացին որ կը գրէ . « Բայց սա ոչ զօտար ազգի ասէ, այլ պիւրոյ լեզուին ըզ խօսս, որ ընդ նովու զանազան բառք . պեղերականս որպէս ըզ կորճան, ըզ տայեցին, ըզ խութայինն, ըզ չորրորդ-հայեցին, զապերայինն, ըզ սիւնին, զարցախայինն . այլ մի միացն ըզ միջերկրայս եւ զոստանիկսն, վասն զի յոյժ պիտանիք են այսոքիկ, ի տաղչափութիւնսն, ի պատմութիւնս ձեռնտու : »

Երգնկացին մի գար յետոյ, Հայաստանի գաւառալեզուների թիւն երեսունի հասած էր, որպէս կը վկայէ պատմութիւնն :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին առարկեց թէ արդի գրական լեզուն լի է սամկարանութիւններով, մինչ հին գրականն կը փայլի միապաղալ ազնուութիւնով :

Չը պիտի պատասխանեմ թէ գիւրին է խորչիւ այդ ռամկարանութիւններէ, այլ մի քանի օրինակներով պիտի հաստատեմ թէ գրաբարն

զերծ չ'էր ի նոցանէ , մինչեւ իսկ իւր ոսկէդարի մէջ , որպէս կը վկայէ Այտընեան :

Ռամկաբանութիւն բառերի մէջ . շուտ (ստուեր) , տակ (յատակ) , շալակ (ողն) , երեկուան (երեկոյ) , ծուռ (թիւր) , տակ (ջերմ) , յանձնէլ (վաստակիլ) , ուժաւոր (զօրաւոր) , կարգացնաւոր (ընթերցմունք) , հրամէլ (հրամայել) , իրավակալ (իրավակալ) , եւլցնէլ (իմաստուն) , զորս գործածուած կը տեսնեմք « Զգոն »ի եւ Փոստոս Բիւզանդի , Ղազար Փարագիի , Դաւիթ Անյաղթի եւ ուրիշ մատենագիրների գործերին մէջ :

Ռամկաբանութիւն վերական կարգի մէջ . յորմանէ , ի վերայ բարձիներոյուր , թէ քեզ ուեստ է , աստամք ՞ չը կամիք շարժել , տակ անդամ բարկացուցին , կախեցին է վերայ փայտի , վասն ինչ , գիշերքն որ եղեւ . նա ի մէջ մեռելոց , նիւեցուտ , եւլէտինքէտ 'զանցս լեռնային կողմանն , եկ երեւած շրջանի ի դաշտ , մր անգամ հոռանէմ պեսանէմ , եւ ելսնէմ ժնամ աստի . եւ ասեն , երդուիր մեզ որ ելսնէս : Սոքա կը դտուին ոչ միայն վերոյիշեալ մատենագիրներին մէջ , այլ մինչեւ Աստուածաշունչի մէջ :

Ռամկաբանութիւն համաձայնական կարգի մէջ . մեք ըւ մէր թագաւորն որմվ երեսօք տեսանեմք (Բիւզանդ) . միթէ շնորհած եմ ես (Փարագեցի) . իս երկու աշքս խաւարեցան յայս տեղւոջս (Բիւզանդ) . յեր ուխտաւորքն ընդէր են մսահատ (Եղնիկ) . ուրիշ բազում ժայ (Փարագեցի) . ժեմանց ասաքէին (Բիւզանդ) . մեք որ այն ամենայն վասն մէր եղեւ (Զգոն) . Մերուժանն եւ այն անդամ փախչէր

(Բիւզանդ) . +* հարցանելով պատշաճ է (Փարագեցի) . շաբանն որ չոքայ (Բիւզանդ) . է մերում չեւող ծովացուլ ըզ կով գործեաց (Եղնիկ) . Եկեալ ոյսպիսի բանիւք կամիք ի քաջալութենէ խափանել ըզ մեզ (Բիւզանդ) . յորժամ տագնապեալ ո.ք յումեքէ իցէ , ասէ . Նետ որի կլանել , Նետ որի առանուլ (Եղնիկ) . գեռ տակաւին չինի երես (Զգոն) . զի է զի օր ըստ օրէ երեսա եւ տժգունիս (նոյն) :

Սատ կանգ կ'առնեամ , Այտընեանի անսպառ խուզարկութիւններին յղելով այն անձեր որք կ'ուզեն աւելի ընդարձակ տեղեկութիւններ ըստանալ այս խնդիրի վրայ : Հ . Սրաէն Այտընեան այնքան աշխատած է աշխարհաբարի համար սրքան Հ . Սրաէն Բագրատունի գրաբարի համար :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին առարկեց թէ աշխարհաբարն մութ լեզու է , մինչ գրաբարն լուսապայծառ : Կը խոսասվանիմ արդարեւ թէ չ'էլ յուսար լսել մի այսքան անիրաւ դատում , որ կուրութիւնն է գրաբարի տունեւ եւ զրպարտութիւն աշխարհաբարի գէմ :

Լսեցէք սա տողեր , մի սակէդարեան հոյակապ հեղինակի գրիշէն եւած . « Տեսակ ասի եւ ի վերայ իւրաքանչիւրոյ կերպի ըստ որում ասի , նախ տեսակ արժանի գոռոզութեան : Եւ ասի տեսակ եւ այս որ ընդ բացատռեալ սեռիւս է , ըստ սրում սափորեցաք ասել ըզ մարդ տեսակ կենդանւոյ , սեռոյր ելցոր կենդանոյր . եւ սպիտակին գոռնոյ տեսակ , եւ եռանգիւնին ձեւոյ տեսակ : Եւ եթէ ըզ սեռն բացատռելով ըզ

տեսակն յիշեցաք, ասելով ըզ յոլովիցն եւ ըզ տարբերեցելոց տեսակաւ ի ներում՝ զինչէն ստորոգեալ, եւ ըզ տեսակն ասեմք՝ զայն որ ընդ բացատուեալ սեռիւն է: Գիտել պարտ է, վասն զի սեռն որումն է սեռ, եւ տեսակն որումն է տեսակ, երկաքանչիւր երկաքանչիւրոյք, հարկ է եւ ներկոցունց բանն վարիլ երկոքումիք: » Դաւիթ Անցաղիթի այս հայերէն շատ պայծառ կը թուի ձեզ: Ինձ համար, չիներէնն աւելի հասկանալի է:

Հ. Գար. Զ., իւր «Պատմութիւն հայերէն դպրութեանց» ընտիր դործի մէջ, կը գրէ. «Զանազան նիւթոց վրայ այլ եւ այլ բանաստեղծական գրուածներ շարագրած է Մագիստրոս. եւ ասոնց մէջ գլխաւոր կը սեպուին թուղթէն, բաց տիսնցմէ՝ զբր վերը յիշատակեցինք, եւ որոնց մէջ առաջին կը սեպուի առ անանուն ոմն դրածը՝ որուն սկզբնաւորութիւնն է.

Լուսաւ նէ Եւն պատըն Պաշա՛
Վարդանաստարըն պէսակ:

ասոր ինչ արևեստով յօրինուած ըլլալուն վրայ՝ սյապիսի բացատրութիւնն մը կ'առեցընէ հեղինակը. Անչ' ա՛ւ ընթերցէր՝ վարդան առանաւորացդ. ունցանական է պազր, +աջ ուլրէալ էւ ուղարկուան, սըւն էւ զեղան, եւասի վանիտ շարակոյեալ, լէ, հոյժ, կարաբուն, շարժուն. ուշ վիճաւալ դժէ, ունուաղէալ յօտէ, ու քոփուեալ պառէ. հարեկանդար առ էս յիւլը ըւնցանիցն առուժաբանութեալ. եւ շարակոյեցուցեալ շրինեւլ համ ճողորելը: Բացատրութիւնն մը՝ որ նիւթէն աւելի դժուարին է յիմացումն: »

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին առարկեց թէ աշխարհաբարն լի է սխալներով, մինչ գրաբարն անթերի է:

Զը պիտի ասեմ թէ դիւրին է ուղղել այդ սխալներ, այլ պիտի հաստատեմ թէ գրաբարն հերի է անթերի լինիլէ:

Հայն սովոր է շիլ աչքերով նայիլ իւր հին հեղինակների, որով անկարող կը լինի տեսնել նոցա թերութիւններ. Դիտսեմք՝ զայնս իբր անաշառ գրադաս, եւ պիտի համոզուիմք թէ նորա սխալած են յաճախ:

Մեր նախորդ նիստի մէջ, մի ժողովական մեծամեծ ներբողներ տուաւ վարդանի ձառին, զոր պահապանած է եղիչէ: Ես ալ կը մասնակցիմ այդ ներբողների, եւ կը խոստովանիմ թէ այդ ձառ, վարդանի եւ եղիչի հոգիներին հաւասարապէս արժանավցել, մին է այն գեղեցկագոյն էջերէ զորս կտակած է մեզ մեր հին գրականութիւն: Սակայն, երբ անկախ ոգիով քննեմք նորա լեզու, պիտի զգամք թէ այդ փոքր հատուած շատ թերութիւններ կը պարունակէ:

« Բաղրամ այն է որ . . . այն ամենայն էի մարմնոյն պարծանք . . . քաջ անուն ազգի ժառանգէր . . . բաղրամ այն քաջութիւն իցէ, վասն որոյ առեալ իցէ եւ պարզեւս . . . եթէ վասն մահկանացաւ հրամանաստուին գայն արութիւնս կատարէաք, որչափ եւս առաւել վասն անմահ թագաւորին . . . եթէ կարի շատ յառաջ մատուցեալ ծերացայց, սակայն ելաննելոց եմբ ի մարմեյ աստի, զի մտցուք առ Աստուած կեն-

դանի, որ ոչ եւս ելանիցեմք ի նմանէ . . . բազումք ի ձէնջ լաւագոյն էք . . . յորժամ ձերով կամօք եւ յօժարութեամք առաջնորդ եւ զօրագլուխ ձեղ կացուցէք . . . եթէ հասեալ իցէ ժամանակ կենաց մերոց սուրբ մտհուսմի պատերազմիս, ընկալցուք խնդութեամի սրտիւ . . . մասաւանդ զի անմոռաց է ինձ, յիշելով զիմ եւ զոմանց ի ձէնջ, ի ժամանակին զի զանօրէնն իշխան խարեցաք, պատրեցաք իրրեւ զմանուկ մի տղայ անալիտան, իրը այն եթէ ի վերինն երես զկամն նորա ամբարշտութեանն կատարեցաք. բայց ի ծածուկ զխորհուրդս Տէր ինքնին վկայէ մեզ, որպէս անքակ կացեալ եմք ի նմանէ: Զոր եւ գուք ինքնին իսկ զիտէք, վասն սիրելեաց մերոց որ ի մեծի նեղութեան էին՝ հնարս խնդրէաք վասն յանդուրը հանելց . . . եւ իրրեւ նոցա ոչինչ կարացաք օդնել, անհնար լիցի այս . . . բանիւ. հրամանաւ . . . իրրեւ զդոյն ի մարմնոյ՝ չկարէ ըթնէ . . . հիմունք սորա . . . ուր ոչ անձրեւք իջանին եւ ոչ հովմք չնչեն եւ ոչ հեղեղս յարուցանեն . . . մեզ այս մ.ծոտպէս է՝ զոր կատարեաց . . . Զի եթէ զայս կոտորելով ի վերոց աստուածային օրինացն՝ պարծանու անձանց ժառանդեցաք, եւ զքաջ անուն ազգասոհմին մերոց թողաք եկեղեցւոց, եւ վարձուց տկնկալութիւն ի Տեառնէ է, որ պահի իւրաքանչիւր ումեք ի մէնջ ըստ սրտին յօժարութեան, ու ըստ գործոց առաջարկութեան, որչափ եւս առաւել եթէ մեք մեռանիցիմք ի վերայ մեծի վլայութեան Տեառն մերոյ . . . այս պարզեւք ոչ ամե-

նեցունէ անկ. . . մեզ այս ոչ եթէ յարդար գործոց ինչ պատահեաց, այլ յաննախանձ պարզեւատուէն . . . Զի որ օր լրւան . . . արտասուս բազում հեղան . . . : »

Այս առղեր, 'զրս կը քաղեմ եղիչէի « ըստ Անձեւացեացն օրինակի » տպուած « Պատմութիւն Վարդանանց »էն, կը բաւեն իրաւունք տալ ինձ, զի զուրկ են մերթ ազնուութիւնէ, մերթ ազգայնութիւնէ, մերթ սպայծառութիւնէ, եւ զի կը մեղանչեն տրամաբանական եւ քերական պայմանների դէմ:

Մեծապատիւ սլաշտոնակիցներէս մին տարրեց թէ աշխարհաբարն օտարասէր լեզու է, մինչ գրաբարն ազգային եւ անխառն :

Չը սիմի պատասխանէմ թէ դիւրին է մաքրել աշխարհաբարն իւր օտարութիւններէ, այլ սիմի հաստատեմ թէ գրաբարն աւելի օտարասէր է քան արդի լեզուն :

Սյարնեան կը գրէ. « Մերձաւորապէս եւ ի մասնաւորի հայերէն լեզուն դիտելով՝ ի սկզբանէ հետէ գրացի ազգաց արտաքին ազգեցութիւնն եւ անոնց հետ ունեցուած պէսսին յարաբերութիւնները՝ անոնց բառերն ալ առատութեամբ բերած միտսադրած է հայ ազգին մէջ: — Դրաբարի բուն հին եւ ընտիր ժամանակներուն բառարաններն որ թղթատենք՝ կը գտնենք այլեւայլ ատեններ այլեւայլ ճամբով լեզուին մէջ մըտած խառնուած եւ ընտանի եղած անհամար օտար բառեր. — մանոււանդ որ մեր նախնիք չէին այնչափ խորչեր օտար բառերէ՝ որչափ մենք

այսօր : Եւ ոչ թէ նիւթասէս օտար բառերու (շատ անգամ՝ հայացեալ ձեւերով) փոխառութիւնն յաճախ է , այլ եւ նշանակութեանց , եւ խնդրառութեանց ըստ այնո՞ւ ոյլայլութիւնը շատ պալի է քննիչներու : »

Մի քանի օրինակներ , գլխաւորասէս Այտընեանի գանձարանէն քաղլուած , աւելի շօշափելի պիտի անեն այս ձշմարտութիւն :

« Յայտնեցաւ Տէր է վէրայ Սովորնի . ապատամեւաց է վէրայ Վառլին . քաղցր է վէրայ ամանեան . նոքա ժէտէնի թէ թղթաւոր է . » երբայեցի , արաբ , քաղցէական եւ ասորի լեզուներէն մտած գրաբարի մէջ :

« Բարեւա հառ ասել . բառամ ինդալ ասել . բառամ ինդալ ասել ընկերութեանն . » յուներէնէ մտած գրաբարի մէջ :

« Բզ բազում ամս խաղաղութեամբ տացէ մեզ . եւ զզ թագաւորս , ըզ պետս դաւառաց , ըզ զօրավարս , ըզ ժողովուրդս մեր պահեսցէ , եւ զամենայն պատերազմունս թշնամոյն խորտակեսցէ . » այս տողերի նկատմամբ սասէս կը դրէ Այտքնեան . « Այս ծանօթ հատածիս մէջ հազիւ երկու բառ կը մնայ՝ որ կամ ցեղակցութեամբ կամ յետնադոյն փոխառութեամբ՝ նոյն ըլլայ հին եւ նոր ստարսկերէնի հետ : »

« Քամոր ծառայ արարին ըլլ նա յուռութիւնքն (ասորերէնէ փոխառում) . բազմացուցանելով բազմացուցանել (երբայերէնէ) . ցող մանրացող (պարսկերէնէ) . խորտակի զօրութիւնք նոցա , այր զօրութեան , յաղթել ըզ թշնամին , զայլս

կոտորելով ի վերայ աստուածային օրինացն (յուներէնէ) : »

Այս կոյր օտարամոլութիւնէ ծնած է նաև « ծիան » , չի յոքնակին ըստ պարսկերէնի : Այդ բառ այնքան բարբարոս կը թուի ինձ որքան երբ ասէ ոք « կատուլուր եւ մուկլուր » , յոքնակի ըստ թուրքերէնի :

Զը պիտի յիշեմ թաթար եւ թուրք լեզուներէ փոխառումներն յետին դարերի մէջ . այլ , գրաբարի հնագոյն դարերին մէջ մատնանիշ պիտի անեմ այդ սանձարձակ օտարասիրութիւն :

Գրաբարն , ստրկապէս հետեւիլով յոյն լեզուին , ծնունդ տուած է սա այլանդակ բառերի . վերադիտող , յարահետեւող , տարալութիւն , մակացութիւն , արտակացութիւն , ենթադատատութիւն :

Գրաբարն , ստրկապէս հետեւիլով յոյն լեզուին , ծնունդ տուած է սա բառերի , ոյց կիրառումն այնքան ընդհանրացած է . տարեցոց , առարկութիւն , արտագրել , բաղկանալ , բացատրել , գերագոյն , գերասան , ենթադրել , կասութիւն , համաձայնիլ , մակարերել , յարաբերութիւն , ներշնչել , շաղկապ , շարունակած , պարագայ , ստորագրել , վայրաքարչ , վերաբերիլ , տարբեր , տրամաբան , փաղանուն , փոխա-

դրել :

Գրաբարն , կոյր եւ ընայլ իւր փոխառումների մէջ , յուներէնէ ունիւ առաւ եւ պարսկերէնէ բընչ , յուներէնէ նըն եւ պարսկերէնէ կամ իրառակի կամ հըսակի . Ունէր արդէն նաշիւ-

Նաև կամ նարը նաև , եւ գնաց պարսկերէնէ մուրալ վարշամակ . ունէր արդէն ամաչէլ , եւ գնաց արտրերէնէ մուրալ խանէլ կամ պանէլ կամ իռուղանէլ . ունէր արդէն առտէկ , եւ գնաց պարսկերէնէ մուրալ մէտակ . ունէր արդէն յառահակ , եւ գնաց պարսկերէնէ մուրալ ուսուակ . ունէր արդէն պարտէն , գնաց յուներէնէ ժիշտալ մուրալ եւ արարերէնէ խօսք :

Կ'ուզէք որ յիշեցունեմ նաեւ ուսմոջէլ կամ պահանձէլ , իտուղական ուսմէնէլս բառի աղաւալզում , ոյր համանիշն է « օրիորդ » . սէլք կամ սոլք (Փուանսերէն սուլքէ , կօշիկ) . աշծուես (Փուանսերէն սուլքէ , արքեալիսկոսուս) . բընչ (Փուանսերէն բուհն , իշխան) . ջաճբառ (Փուանսերէն շամպա , սենեկապան) .

Գրաբարն ունէր արդէն առան , եւ , մի օտարախորթ ծաշակէ դրդուած . գնաց Յոյնէն բաբէ առնուլ եւ Պարսկէն ափսոս , սրովք կերտեց խակցն բաբէական եւ ափսոսուլ կամ ափսոսէլ : Ուելէ-աբէ « աւազ » կը նշանակէ անկլերէն . ինչ պիտի մոտածէինք թէ առէր ոք սյսօր . « Վարժապետական ժողովին մէջ , « Հէլէ-տաք » , կ'անարդէն աղդային լեզուն : » Այլ այսպէս վարուեցան դրաբարի երջանկայիշտառակ մատենադիրներն :

Դուք կը ծաղրէք աշխարհաբարն առարկելով թէ սամիկն այնպէս կը խօսի դեռ սրպէս կը խօսէր երբեմն մի հայ կավաօշ . « Հէլէ-տինին խալու պէլէկիը Եսուդուրթէլ ըրի , » եւ կը հիանաք գրաբարին վրայ երբ կը լոէք . « Բարձրացցոց հրա-

մանատարն մրագլուխ ըդ սրտավառ դրօշն լուսածածանչ , պատկեր հնոյ մեծութեան , բազմայալթ եւ վեհապահն , » կարծելով թէ զուտ աղդային բառեր են սոքա . սակայն , զսպեցէք ձեր ցնծութիւն եւ լեզուագէտներին դիմեցէք . նոքա պիտի հաստատեն թէ , այդ տասմի բառերի մէջ , աւաշինն քուրդերէն է , երկրորդն նին պարսկերէն , երրորդն աֆղաներէն , չինգերորդն նոր պարսկերէն , վեցերորդն լատիներէն , եօթերորդն սեպագիրների լեզու , ութերորդն յուներէն , իներորդն զէնտ կամ հին բակտրերէն , տառերորդն սանսարիկ , տասմիերորդն (վեհապահն) բէհէվի կամ պահաւիկ : Այսպէս կը վճռեն վաւլէսս , Ռէյլըրգի , Սիէօկուէն , Լէու , Վինտիշման , Ֆուանձ Միւլէլ , Պօր , Քառլ Ռուէնա , Սբիկէլ , Պոօքհաւու , Տիֆէնալախ , Շլայխէր , Կօչէ , Բառլ Պէօգիհէր , եւ ուրիշներ , ոյց նման գլուխներ դեռ չեն հայտացած հայ արգանդների մէջ :

Կը տեսնէք որ , թէ աշխարհաբարն մի լեզուի միայն դիմած է , թուրքերէնի , զրաբարն հազար եւ մի լեզուների դիմած է :

Գալով այն ժողովականի , որ պնդեց թէ հայերէնն պարսկերէնի ցեղակից է եւ յուներէնի ոչ , բաւ է յիշեցունել նմա Այտընեանի սատողեր . « Օտարութիւնք կամ օտար առար կ'անուանենք այն եկամուտ բացատրութիւններն որ ժամանակաւ հետպէտէ լեզուի մը մէջ կու գտն կը մտնէն , եւ ոչ թէ աղդաց սկզբնական

ցեղակցութենէն պատճառած նոյնութիւնը ,
որով լեզուներն ալ իրարու խնամութեամբ կը
յօդին , զորօրինակ Հայը՝ Յոյնին եւ Պարսկին
հետ . որոնց երկուքն ալ հաւասարապէս՝ հայե-
րէնի հետ արմատական բաներու մէջ կը նոյնա-
նան . Այս վերջինները ներքին են ու բնական
խակ առաջինները՝ արտաքին եւ պատահական : »
Աստ կանգ կ'առնում , զի մեր նիստի պայմա-
նաժամն աւարտ գտած է արդէն :

Տ Ա Ս Ե Բ Կ Ո Ւ Ե Բ Ո Ր Դ Ն Ի Ս Տ .

1873, ԴԵԿՏԵՄԲԵՐ 2.

Պարոններ,

Մեր նախորդ նիստի մէջ , որպէս կը յիշէք ,
հաստատեցի թէ հին Հայաստանն աւելի բազ-
մակազմութիւններ , քանի որ ներշնչուած էր
մի հնագոյն աշխարհաբարէ ոյր անդրանկա-
թիւնն անհերքելի է , զի գրանն աւելի հին է
քան դալրոցն եւ տղիսութիւնն աւելի հին է
քան գիտութիւնն . թէ մեզ ծանօթ գրաբարն
նուազ յատակ է քան մեր արդի գրական լեզու ,
եւ արդէն յայտ է թէ բալոր հին լեզուների
յատկանին է մթութիւն , քանի որ քիչ բառի
մէջ շատ իմաստ կը ջանան ամփոփել . թէ գրա-
բարի մատենագիրներն զուրկ չ'էին քերական եւ
գրական թերութիւններէ , զորս մատնանիշ արի ,
ոչ մի թարգմանիչի , այլ մի հայակալ հեղինակի
գործին մէջ . եւ թէ գրաբարն աւելի օտարամլու
է քան աշխարհաբարն :

Այսօր , կը փութամ շարունակել պատաս-
խաններս :

Մեծասլոտիւ պաշտօնակիցներէս մին առար-
կեց թէ աշխարհաբարն լի է անկանոնութիւն-
ներով , մինչ գրաբարն ունի կանոնաւորութիւն
եւ ձղութիւն :

Զը պիտի առեմ թէ դիւրին է կանոնաւորել
աշխարհաբարն, այլ մի քանի օրինակներով պի-
տի հաստատեմ թէ գրաբարն առելի անկանոն
երեւոյթ ունի :

Դրաբարն է որ, միեւնոյն իմաստն արտայայ-
տելի համար, կը ներէ առել անվան եւ անվանէ, չ
ծաղկոց, չ ծաղկոց եւ չ ծաղկոց, մեղս, մեղս,
մեղս եւ մեղս:

Դրաբարն է որ, միեւնոյն իմաստն արտայայ-
տելի համար, կը ներէ առել անսանձու եւ ան-
սանձու, եղչ, եղչ եւ եղչոց, ուրեաց, ուրեցէր, ուրե-
ցէր եւ ուրեցէր :

Դրաբարն է որ մինչեւ անդամ հայցական բայ-
տէր կը ներէ գործածել. ահա օրինակ . « Հար-
ցանեն եւ փորձելն եւ քննելն ի նմանէ խնդրե-
լի է . այլ ըն հաճառագ կարձառօս բանից յինչն
պահանջելի է : »

Կայ լեզու որ այսքան անիշխան լինի :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին արհա-
մարհեց աշխարհաբարի բարդ բառերն, հռչակե-
լով թէ գրաբարն միայն ճաշակ եւ ճարտարու-
թիւն ուներ բարդութիւնների մէջ :

Որպէս զի համոզուիք թէ գրաբարն այս պա-
րագայի մէջ ալ անարժան է այդքան ներբողնե-
րի, պիտի թուեմ ձեզ մի քանի բարդ բառեր,
այբբենական կարգով. անչքութիւն, բարիորդի-
ութիւն, գաւազանահար, զրամակշիռ, երկիւ-
ղաղաբդ, զուարթաշար, էնընծայ, ըղձափափ-
կութիւն, թագաւորացարար, ժամահամբոյր,
իբացդրութիւն, լուսաշահայեղց, խաչակառք,

ծայրագիշերական, կայծակնաճաճանչեցուցանել,
հրալուսաճաճանչագեղնութիւն, ձիաշարժ, զամ-
բարաբնակ, ճակատամուղ, մահինաբողբոջ, յան-
դիմոնամերք, նաւանատական, չըթնաշղթաց,
որովայնացաւածութիւն, չանորդի, պատերազ-
մականագոյն, ջրամղահոս, ռամիկսպաս, սրբա-
ծիգ, վերագագաթնակատարաբերձ, տեառնա-
գրութիւն, բամկական, ցողադարձութիւն, փւ-
թեղինազուարթ, փայլակնակայծակ, քրիստոսա-
թեւ, օգտաժողով:

Կընաք չը խաստովանիլ թէ գրաբարի այս երկ-
դիմի եւ ծաղլելի բարդութիւններէ շատ վեր են
սա ժողովրդացին բառեր . վարդերես, խնդրու-
մերես, կէսլեզու, հատկալիծ, դատարկուրախ,
եւ այլն :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին առարկեց
թէ, քանի որ աշխարհաբարն անկանոն է դեռ,
նորա ուսում առելի դժար է քան գրաբարինն :

Զը կրկնելով ինչ որ սասած եմ ց'արդ գրաբա-
րի դժարութիւններին դէմ, նորա կանոնաւոր
հոգովների կնձիռներն միայն պիտի հանեմ ձեր
առջեւ :

Օրինակ բացաւականէ . ի յեսանայ, ի յեսա-
նաց . ի կողմանէ, ի կողմանց, յարենէ, յա-
րեանց . ի տայգերէ, ի տայգերց, յարկելէ, յար-
կեղց . ի բանէ, ի բանից . յերէայ, յերէոց . ի
ճակատակ, ի ճակատէ, ի ճակատու, ի ճակա-
տուց . ի ծանուէ, ի ծանու, ի ծանունց . ի բա-
նակէ, ի բանակաց . ի նեռնէ, ի նեռանց . յա-
ղաւանոյ, յաղաւնեաց :

Ահա դժարութիւններ ՝զորս միայն կանոնաւոր բացառականն կը խռնէ ուսանօղին առջեւ : Եւ, արդարեւ, կարելի է դիւրութիւն գտնել անդ ուր անկանոնութիւնն է որ կը թագաւորէ :

Ունի գրաբարն մի ընդհանուր օրէն, մի բացարձակ կանոն, ՝զոր գործադրած լինի ամեն տեղ :

Կը խոստովանիմ թէ նա ջանացած է մի ուղղութիւն ունենալ յատուկ գոյտկաններին մէջ, այսի վերջաւորելով նոցա սեռականներ կամ տրականներ . առկայն, մի ուշադիր քննութիւնէ յետոյ, դիւրին է տեսնել թէ այդ ուղղութիւն ունի իւր բազմաթիւ չեղումներ :

Ահա մի քանի օրինակ . Արհմայ կամ Արհմենայ, Յուղայ, Կեսարիայ կամ Կեսարեայ, Վահանայ, Եսայեայ կամ Եսայայ, Սեմեայ, Սինայ կամ Սինեայ, Նինայ կամ Նինեայ, Գուրգենայ կամ Գուրգինայ, Աթենայ կամ Աթենաց, Յուղիթայ կամ Յուղթեայ, Գթաց, Եկեղեցայ, Մարիամայ կամ Մարեմայ, Անուշայ, Սանաբալտայ կամ Սանաբալտայ, Յերակայայ կամ Յերակայ, Հերմեսեայ կամ Հերմեայ, Մենելաւեայ կամ Մենելայայ կամ Մենելեայ, Գումետոյ կամ Գոմետայ, Էսասայ կամ Էսանդայ կամ Էսանտեայ, Շարուչէ, Արդիու, Սամարիայ կամ Սամարեայ կամ Սամարիոյ կամ Սամարւոյ :

Եւ այժմ, առէք ինձ, իրաւունք չ'ունիք Պայրըն երբ, գրաբարին վրայ խօսիլով, կը գրէր . « Իրր գրունք, կ'ուսնիմ այժմ հայ լեզուն մի

հայ վանքի մէջ : Կը զգամ թէ միտս պէտք ունի մի խրթնակնձիու բանի որպէս զի ջախջախուի նորա վրայ . Եւ ՝զայս — իրը ամենադժար դրօսանքն 'զոր կարենամ գտնել աստ — ընտրեցի ես, որպէս զի չարչարեմ 'զիս զբաղիլով նովաւ : . . . Դժար կը գտնեմ այս լեզու . . . հարկ համարեցի մի խստապինդ ուսումնվ խոշտանգել միտս, եւ սա, քանի որ գհնդակագոյնն է 'զոր կարենամ երեւակայել աստ, օձին համար մի խարտոց պիտի լինի : »

Սակայն, կ'ասեն ինձ, դժարութիւն չ'են դոքա, ճոխութիւն են : Եղական ճոխութիւն արդարեւ :

Մի գաշտ ունիմ 'զոր պիտի մշակեմ եւ որ հաց պիտի տայ ինձ . Եւ երբ, տեսնելով թէ լի է կոսկիններով, կը նետեմ ահօգուտ բահս եւ բազուկներս կը ծալեմ սրտամրմաք, զուք յառաջ կ'անցնիք եւ կ'ասէք ինձ . Այդ քարեր խոչընդոտ չ'են, այլ գեւրաւթիւն . այդ փուշեր պատուհաս չ'են, այլ հարստութիւն :

Ի՞նչ կ'ուզէք որ մտածեմ ձեր վրայ :

Դուք, երկար ասրիններէ ի վեր մաքառիլով այդ խոչերի գէմ, տոկուն եւ պատերազմափարձ, վերջապէս աջողած էք գուցէ հարթել խութերն եւ յաղթահարել ընդգիմութիւններն . այլ յիշեցէք թէ նախակրթարանի մանուկն մի էակ է անկար եւ անձեւ, խնայեցէք նմա եւ այդ դէպագէզ գժարութիւններ մի բարդէք նորա մատաղ ճակատի վրայ :

Ճառիս առաջին մասն չ'աւարտած, կ'ուզեմ

պատասխանել նոցա որք կը պնդեն թէ գրաբարի այն թերութիւններ , 'զորս թուեցի ց'արդ , երկրորդ թարգմանիչների եւ սոցա յաջորդների գրիչին տակ միայն կը նշմարուին , եւ թէ առաջին թարգմանիչներն բոլորովին աղատ են ի նոցանէ :

Շատեր ունին այդ կոյր հաւատ մեր առաջին թարգմանիչների վրայ , չը նկատելով թէ արեւն իսկ ունի իւր բիծեր . ուստի , պարտաւոր կը համարեմ՝ զիս մի քանի ծանրակշխութիւններով հերքել այդ համոզում :

Նախ , պիտի ասեմ թէ առաջին աշակերտների թարգմանութիւններն , որքան ճարտար ալ մինին , օտար լեզուներէ ներդործուած են բնուկանապէս , զի թարգմանութիւն են :

Մեր բարձրագույն պատեր , մանաւանդ կրօնական գործերի մէջ , այնքան զգուշաւոր էին որ կը նախընտրէին բունազրուիկ թարգմանութիւններ անել , բնագիրի ոճերն եւ բառերն օրինակել քան պայքրի գուռ բանալ , ազգային լեզուի պահանջաւմներին անսալով : Վկայ են ինձ ժայկան եւ ճաւակ կամ ճաւակ : Այս են ինձ այն վասկագիծներ որովք լի են մեր կամակարանների աշխարհաբար թարգմանութիւններն :

Մի հայագէտ Յոհն , դասատուս եւ բարէ կամս , Պ. Տէխմի գրիս Զօլագիտհիս , սապէս կը գրէ իւր « Նոր բառարան հայերէնէ ի յունարէն »ի աստծաբանին մէջ . « Յունարէնը չէ թէ միայն Եւրոպից ամեն լեզուները ճոխացուց եւ կանոնաւորեց , այլ եւ Ասիս մէջ խօսուածներէն զհայե-

րէնն , որն որ՝ իւր բոլոր հարստութեամբն , այն ատեն ներդաշնակ եւ զարգացեալ հանդիսացաւ՝ երբ Աստուածաշունչ մատեանն եւ այլ գրեանք թարգմանող Ս . Հարք՝ Յունարէնի այնչափ նման ձեւ եւ համաձայնութիւն մը անոր տուին , այնպէս որ այսօր իր լեզուան բանասիրել ուզող Հայն՝ անկարսղ կըլլայ՝ եթէ փոքր ՚ի շատէ չը դիտեր զՅունարէնն :

Պ. Մ. Տիրատուրեան , « Հիւսիսափայլ »ի մէջ հրատարակուած իւր մի նամակի մէջ , 'զոր « նրաշանաւոր » կ'անուանէ ՚Նալբանդեանց , սապէս կը խօսի . « Ինչ որ կար չկար , թէ արքունական եւ թէ մեզենական գրուածք կամ մատեանք , որ պատկանումէին Հայոց ազգի հեթանոսական կեանքին , կուսաւորչի ձեռքով դատապարտվեցան դէպ ի կրօւսատ , դէպ ի կրակ առանց առենեւին խնայելու , կորան կործանվեցան եւ այն գեղեցիկ արձանները որ այսօր կարող էին հսկաց . նել մեզ Հայոց ազգի եղած ճարտարագիտութեան չափ ու կըխուը , եւ Քրիստոնէութիւնը մի անյայտութեան պարփակ քաշեց մեր քրիստոնէական եւ անցած հեթանոսական կեանքերի մէջ : Այս պատճաններով ահա , մեզ յայտնի չեն շատ բաներ , չգիտենք մինչեւ անդամ թէ ինչպէս էր մեր հայկաբանութեան ձեւ . ու ոճը քրիստոնէութենից յառաջ , որովհետեւ քրիստոնէական ժամանակների հայկաբանութիւնը սորեկացած է յունականին ոչ բառացի , այլ տառացի մտքով , եթէ կարելի է սցավէս առել , եւ այս բանը կ'երեւի պարզ , եթէ օրինաւոր կերպով

քննութեան տակ դրվի մեր Աստուածաշնչի
թարգմանութիւնը :

Երեք հմատա Միկիթարեաններ, Սւետիքեան,
Միւրմէլեան եւ Սւեգերեան, իւրեանց « Բառգիրք
հայկազեան լեզուի »ի առաջարանին մէջ, կը դր-
բեն . « Մինչեւ զայն եւս աչօք բացօք տեսանել,
զար ամենայն բառաղինք լինին խոստովան,
թէ ոչ ոք քաջիկ խմանայ զիսկութիւն բնիկ լե-
զուի խրայ, եթէ չիցէ խելամուտ՝ գէթ փոքր ի
շատէ՝ եւ այլոց լեզուաց, մանաւանդ ասինչու-
նակ երեւելոց, որպիսի են ի պէտս մեր պարա-
կականն եւ մարն՝ սահմանակիցք յարեւելից
կողմանէ, ասորիք այլովքն հանդերձ ի հարաւոյ
կուսէ . եւս առաւել յունականն յարեւմափց
կողմանէ . յոր քաջակիրթ նախնիք մեր՝ ի փոխ
առին անտի զաղգի տղգի ոճս բանից եւ բաղա-
զրութեան բառից կամաւ եւ ի հարկէ . այլ եւ
ոմանք խաղառ հելլենացան յիմաստասիրական
ձայնս, զարս այլք վայելչական հայկաբանու-
թեամբ յերիւրեցին : Եւ ի սուրբ գիրս անդամ,
ուր գեղեցիկ պահի լեզու հայկազեան քաղցր եւ
համեղ, հանդիպին ուրեք ուրեք այնպիսի բառք
եւ ձեւք բանից, զարս այլազն խմացան հայերէն
եւթ վերծանօղք՝ թէեւ կարի խմաստունք՝ ա-
ռանց համեմատութեան երբայական եւ յոյն
բնագրին, կամ թարգմանութեան եօթանանից:
. . . Երբայական ձեւք բանից՝ ձարսար խմա-
ստութեամբ որբաց թարգմանչաց մերաց այնպէս
են յեղեալ ի հայ բարբառ, որպիս այն թէ հա-
յերէնարարբառ իցէ նախամարգարէն Մովսէս,

համարձակախօսն Եսայի, այլովքն հանգերձ: Եւ
եթէ գուն ուրեք պահեալ իցեն եւ բուն երբա-
յական բառք կամ ոճք, զայդ այդայէս տեսեալ
մերոցն եւ յեօթանանից թարգմանութիւնն
յունական, խորհրդով թողեալ է նոցա այնպէս:
Թաղ զի եւ ինչ ինչ է հետեւողութիւն այլոց ըն-
թերցուածոց կամ մնացուած է կանխագոյն
թարգմանութեանն յասորի օրինակէ . մեր թո-
ղից զայն՝ զի ի գիրս Սոլոմոնի պէտուի են եւ
հայերէն ընթերցուածք ըստ պէտութեան
յունին եւ ասորւոյն :» Այս վլայութիւն տկա-
մաց տալէ յետոյ, օտարաբանութիւնների մի ցանկ
կը յօրինեն նոքա, 'զոր երկար կը լինէր կարդալ
ձեր առջեւ :

Ուրեմն իմաստութիւն է առաջին աշակերտնե-
րի հեղինակութիւններին մէջ որսնել ըստագոյն
զրաբարն, եւ ոչ նոցա թարգմանութիւնների
մէջ :

Թողուլով այն ին անդործ աշակերտներ ոյց
վրայ կը լուէ պատմութիւնն, կը գամ առաջին
աշակերտներին, որք են Յովակի, Յովան, Դե-
ւոնդ, Եղինիկ, Կորին, Մուշէ, Տիրայր, Պաղ-
նացի, Եկեղեցացի, Ենոսիք, Դաման, Երեմիա,
Թագիկ, Դնիթ, Արձան, Պազրիկ: Սոցա մէջ
հեղինակ են Եղինիկ եւ Կորին:

Եղինիկ, Բիւղանդիոնի մէջ ուսում տռած եւ
բնակած երկար, խորին կերպով ազգուած էր
յոյն լեզուի ողիէն: Իւր գրիչ, որ արեւելեան
չէ, յոյն իմաստասէրների սեղմ եւ տրամաբան
ոճովն կը շարժի, իւր զիրք « Աի է հելլենարա-

նութիւններավլ», որպէս կը վկայէ Վիզդու Լանկօս, քաջ հայագէտ եւ յունագէտ:

Իսկ Կորիսն, որպէս կը վկայէ Հ. Գար. Զ., « ընդհանրապէս ընտիր ու հայկաբան լեզուի հետ՝ մութ ու խրթին դարձուածներ կը բանեցընէ, որոնցմով իր խօսքերը շատ տեղ անիմանալի կը մնան» :

Սակայն, կ'ասէք ինձ, օրինակիչներն են պատասխանատու այդ թերութիւնների. ուստի կը ստիպուիմ կարգալ ձեր առջեւ սա անհակառակելի վկայութիւն. « Մի էր (Կորիսն) ի զլսաւոր թարգմանչաց առաջնորդ . . . համառօտախօսութիւնն բերէ զմթութիւն. որ եւ առաւել անհըմուտ գրչաց էր ընծայելի, եթէ չէր եւ Փարուեցոյն վկայեալ թէ կրկին եւ կրկին ընթերցմամբ լինի խմնալ: » Այսպէս կը գրեն Աւետիքեան, Սիւրմէլեան եւ Սւեգերեան, որք աշխարհաբարեսն չ'են :

Ահա գրաբարի վիճակն, իւր փառաւորագոյն հեղինակների գրիչին տակ :

Խիստ կը գտնէք գատասատանս. ականջ դրէք Վոլգէսի որ կ'ասէ. « Կենդանիներին յարգանք կը պարտիմք, մեռեալներին ձշմարտութիւն միայն: »

Այս գառն ձշմարտութիւններ մերկացունելով ձեր առջեւ, չունիմ նպատակ ատելսութիւն քարոզել ազգային հին լեզուին դէմ, մեք պարտուոր եմք սիրել զայն, ոչ զի աշխարհի ընտրագոյն լեզուն է, այլ զի մեր է. մեք պարտուոր եմք յարգել մեր հին գրականութիւն, ոչ իրը ձո-

խագոյնն, այլ իրո հայ ազգի յատուկ: Եւ արդէն, ուզելով ազգային զգացում ծառալել աշակերտներին հոգիին մէջ, կը յորդորեմ 'զայնս սիրելով սիրել հայութիւնն եւ կ'տուեմ'. « Մեր ազգ չ'է առաջինն հողագունտի վրաց, այլ մեք պարտաւոր եմք նախ զայն սիրել, զի նա է որ կեանք տուաւ մեղ. անմիտ չ'է նա որ իւր հայր կ'ասէ, զի ազգատ է, եւ կը սիրէ մի օտար հայր, որ հարուստ է. յիմար չ'է նա որ, մի պալատի շացուցիչ չքեզութիւնն տեսնելով, կը սկսի արհամարհէլ իւր տնակ, քանի որ սա միայն կը պատասխարէ զայն: » Այսպէս կը խօսիմ հայ ուսանողին, ուզելով տալ նմա մի դաստիարակութիւն որ ազգացին եւ ճշմարիտ լինի: Զի, ոլէաք է յիշել զայն, պիտի գայ մի օր ուր պատանին երիտասարդ պիտի լինի, պիտի սկսի իւր ուզելով խորհրդածել, պիտի տեսնէ թէ հայ լեզուն լաւագոյն, հայ գրականութիւնն ճախագոյն, հայ ազգէն փառաւորագոյն լեզուներ, զրականութիւններ եւ ազգեր կան, պիտի տակ. « Դաստիարակներս, ուզելով խակութիւնէն օգուտ քարելով, խաբած են զիս, » եւ պիտի ժօթափէ ազգային զգացումն իբր ստութիւն:

Ճառիս յարձակողական մասին աւարտ տալով, կը սկսիմ պաշտպանել նոր հայերէնն:

Անձնիւր լեզու ունի իւր յատուկ անձնաւորութիւն. ուստի, երբ գրաբարն ընտրագոյն իսկ լինէր, լեզուագէտին համար աններելի էր կարէւորութիւն չը տալ աշխարհաբարին:

Սակայն, քանի որ այժմ աշխարհաբարի գա-

հակալումն մի կատարուած իրողութիւն է ,
պէտք է խոնարհիլ նորա առջեւ , պէտք է 'զայն
միացն ճանաչել վեհապետ :

« Սշխորհիս երեսը եղած լեզուները երկուք
կը բաժնուին . կենդանի , եւ մեռեալ կամ գիտ-
նական : Կէնդանին ան է , որ ազգ մը մինչեւ
ցացօր կը խօսի . մեռեալ ան՝ որ չխօսուիր ,
հաստա միացն գրքերու մէջ կը կարդացուի , ու
տղէկը՝ հին գրքերու մէջ , եւ գիտունք միացն
դիտեն ան ու կը դրեն . ինչպէս է օրինակ իմն .
Յունաց հելենացի լեզուն , լատինը , եւ առանց
երկբարութեան նաև գրաբառ հայերէնը , որուն
էրբառա անունն ալ վրան է : »

Հ . Արտէն Բագրատունիի այս վկացութիւն կը
յոցանէ ձեզ թէ գրաբարն , իւր թագաւորութիւն
վարելէ յետոյ , մեռած է : Ուստի , պէտք է որ
աշխարհաբարն , աշխայժ եւ կենսահայտ , ազգա-
յին լեզուի թագն կրէ այսուհետեւ իւր երիտա-
սարդ ճակատի վրա :

Սակայն , որպէս զի անցեալի սիրահարներն ,
որք մարդկային ազգի մեծամասնութիւնն կը
կազմեն գրախառապէս , գաղրին գրաբարի կո-
րուստն ուրագէ , կը փութամ մի քանի օրինակ-
ներով հաստատել թէ աշխարհաբարն մի առաջ-
պիմութիւն է գրաբարին վրա :

Բնութիւնն , սկսացօր եւ ամենակարօղ , մի
աննման ճարաբարապետ է : Տարրներն , թէ եւ
կոյր , հրաշակերաներ կը շնոր : Ովկիանն , թէ-
եւ անդիսակից , գիտուն ձեւերով կը պճնէ իւր
եղբներ :

Ժողովուրդն մի տարր է եւ մի ովկիան : Նա ,
թէ եւ անուս , կը տայ իւր լեզուի մի կանոնա-
ւորութիւն որ կը հիացունէ : Նա ճարտարագոյն
հեղինակէն աւելի ճարտար է յաճախ :

Քանի որ առաջդիմութիւնն մի տիեզերական
օրէն է , անհնար է որ լեզուն այդ օրէնի դէմ
ելնէ : Քանի որ ամեն բան յառաջ կը խիզախէ ,
անմտութիւն չ' պահանջնել որ լեզուն կանգ
տանու եւ մինչեւ իսկ ետ դառնայ :

Ի՞նչ է առաջդիմութիւնն , թէ ոչ նորել հինն ,
բարոքելով՝ զայն :

Հին ժողովրդային լեզուին կը յաջորդէ մի նոր
ժողովրդային լեզու . հին գրական լեզուին կը
յաջորդէ մի նոր գրական լեզու : Այս ժողո-
վութիւններ ճակատագրական են :

« Գրաբարեան » այժմ կը նշանակէ « մարտ որ
կուրանայ առաջդիմութիւնն լեզուի մէջ »: Այս
տեսակետով , « գրաբարեան » եւ « միջնադա-
րեան » համայնկ են :

Աշխարհաբարի բարւաքռմերն թուելէ յա-
ռաջ , կուզերմ պատասխանել մի անլուր առարկի :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին յայտա-
րարեց թէ գրաբարն անհամականի չ' մանու-
կին , այլ բառն . ուստի , յաւելից , նախակրթա-
րանի ուսանողն կատարելապէս կը հասկանայ
մի գրաբար նախագաւառութիւն , այնպիսի բառե-
րավ կազմեւած որք ծանօթ լինին նմա :

Ուզելով մի անձնական քննութիւն բանալ այս
նորանշան առարկի վրա , մի բարէհամբառ գար-
րացի նախակրթարանին ացցեցի երէկ , ուր

փորձեցի գրաբար նախադասութիւններով խօսիլ, ուարզ ոճով եւ աշխարհաբարի կարգով։ Հարկ է ասել թէ ոչ մի աշակերտ կրցաւ հասկանալ՝ զիս։

« Սիրեսցիս ըլք քո եղայր, » հարցայ մի մանուկի. լոեց։ « Քո հայր երաց զիւր բերան, » ասեցի մի ուրիշի, որ ինձ նայեցաւ ապշած եւ բերանաբաց։ « Ի ձեր առան չոքայ, » ասեցի մի երիցադոյն ուսանօղի. խեղճն սկսեցաւ ակնարկել իւր ընկերների, իբր հարցնելով թէ ինչ լեզու կը խօսէի. իսկ երբ, քննութիւնս աւարտելու յետոյ, « կեցչիք » բառն արտասանեցի, մանուկներն սկսեցան խնդալ, կարծելով թէ ձարսոներէն կը խօսէի։ Եւ, այսպէս, համոզուեցաց թէ պաշտօնակից բարէկամիս մոռածումն մի գրաբարամոլ ուզեցի բանդագուշանն է եւ ոչ ուրիշ բան։ « Պլատոն սիրելի է ինձ, կ'ասէ լատին ասածն, այլ ճշմարտութիւնն ալ աւելի սիրելի է ինձ։ »

Այն ժողովականների, որք աշխարհաբարի թերութիւններն այսպանեցին, կը պատասխանէմ թէ գրաբարն ալ ունի այդ թերութիւններ։ Սշխարհաբարն եւ գրաբարն հաւասարապէս կը շիտթեն սեռականն եւ արականն, եզակի ահութաց հայցականն եւ ուզզականն, յոքնակի ներգոյականն եւ արականն։

Եւ ինչ պիտի ասեն դսքա երբ հաստատեմ թէ աշխարհաբարն, շատ կետերի մէջ, լուսագոյն է զրաբարէն։

Աշխարհաբարն ձեռնաբրկեց կարձել գրաբարի անեղութեան անօդուտ բազմագիմութիւններն։ Գրաբարն, որ ունէր «ուր», «յո» կամ «յով» կը գործածէր հարցականի մէջ։ աշխարհաբարն սկսեցաւ «ուր» գործածել ամեն պարագայի մէջ։ Աշխարհաբարն սկսեցաւ ամեն բառ հորվել է, է, ոչ մասնիկներով, մինչ զրաբարն անթիւ մասնիկներ կը շոայլէր։ Նա սովոր գերազանցեց զրաբարէն շատ կետերի մէջ։ մինչ սա շիսթ կը պատճառէ իւր « զարդու » սեռականնով եւ « զարդու » գործիականով։ աշխարհաբարն իւր « զարդի » սեռականով եւ « զարդով »

գանդաղ երկարութիւններն։ Գրաբարն կ'ասէր։ « Ոչ ողբանեցայ, » աշխարհաբարն ասեց։ « Չո՞ղորմեցայ. » նա կ'ասէր. « Եթէ գիտես, » սա ասեց. « Թէ գիտես. » նա կ'ասէր. « Ճնճղուկ, » սա ասեց. « Ճնճուկ, » ինչ որ ազնուաղետական գրաբարն կը մերժէր իբր ուամիկ, աշխարհաբարն ազնուացուց զայն եւ քաղաքացիի իրաւունք տուաւ նմա . այսպէս են վախ (երկիւղ), գէշ (յասի), պաղ (ցուրտ), կոթ (կոթուն), եւ այլն։ ինչ որ արտօծ է վիգդոս իւկօ դասական Փուանսերէնին գէմ, աշխարհաբարն արաւ զայն գրաբարին գէմ։ « Հորուտծ », « պարանոց », « հողմն », « մերձ », « հնար », « զօրութիւն » բառերն նախարար էին եւ « ձեծ », « վիզ », « հով », « մօտ », « ձար », « ոյժ » սորուեկ. աշխարհաբարն, ժողովրդական եւ ազատամիտ, վշրեց այս ծաղրելի շղթայներ եւ բառերի ազատութիւնն հռչակեց։ կը հարցնեմ թէ գէշ արաւ։

Աշխարհաբարն ձեռնաբրկեց միաւորել զրաբարի անեղութեան անօդուտ բազմագիմութիւններն։ Գրաբարն, որ ունէր «ուր», «յո» կամ «յով» կը գործածէր հարցականի մէջ։ աշխարհաբարն սկսեցաւ «ուր» գործածել ամեն պարագայի մէջ։ Աշխարհաբարն սկսեցաւ ամեն բառ հորվել է, է, ոչ մասնիկներով, մինչ զրաբարն անթիւ մասնիկներ կը շոայլէր։ Նա սովոր գերազանցեց զրաբարէն շատ կետերի մէջ։ մինչ սա շիսթ կը պատճառէ իւր « զարդու » սեռականով։ աշխարհաբարն իւր « զարդի » սեռականով եւ « զարդով »

դործիականովկը խլէ յատակութիւնի մրցանակն։ Աշխարհաբարեն սկսեցաւ երով կամ չերով յոքնակի կազմել, մինչ գրալարն կը շուարէր անթիւ ձեւերի մէջ . ետեղք, օրէնս, աչեր, բանեար, նուինեար, աւաղանի, ապառաժնի, աղախնայք, արուարձանեայք, նուանք, ականք, պարտիք, դատինք, ազինք, դահոյք, ձրագունք, արեգակունք, ծանսունք, դիւզեան, իշան, զօրական, մարդիկ, սոկրոտի, մանկափ, անդաստան, այգեստան, ասմեստան, գեօլաստայք, գեօլաստեայք, շնուրի, գելօրէ, արտօրայ, վանք, վանորայ, վանորեայ, վաներեայ, եւ ոյլն, եւ ոյլն, եւ այլն. Աշխարհաբարեն, այս մեծ յաղթանակով, հարթեց հոլովերի առավարեն. Ազատ մեաց անեղականների շիոթէն, որ մի պատուհաս է գրաբարին համար . մինչ սա, մի ալզթքի համար «աղօթք» տուլէ յետոյ, շատ աղօթքների համոր ալ «աղօթք» ստիպուած էր տակել, աշխարհաբարեն եկաւ գերազանց հանդիսանալ, իւր «աղօթք» եղակի եւ «աղօթքներ» յոքնակի ձեւերով։ Ազատ մեաց անցոքնականների իրաշկանդէն. գրաբարին «խիզճ» միայն ներելի էր տակել, աշխարհաբարեն կրցաւ ազատապէս «խիզճ» եւ «խիզճեր» գործածել ըստ հարկին, աղասութիւն որսվ կրցաւ յատուկ գոյականների, աներեւոյթների եւ ուրիշների յոքնակին ալ կազմել. Միթէ սուաջիմութիւն չ'են սոքա:

Աշխարհաբարին ձևանարկեց պարզել գրաբարի տաժան համաձայնութիւնն. Անփոփոխ հրատարակեց առականներն, որպէս դիւրութիւն եւ գե-

վեցկութիւն ստացաւ հայ լեզուն. յիշեցէք դրա
բարի ու անպէտ շատխօսութիւններ. երից հա-
րիւրոց, Յամինայ արքայի, եղարց իմոց, ծառք
մեծք, յանձնէ արդարոց, ի բանիցն յայնցանէ,
բանիւքս այսոքիմք, հրաշափառագունիւ բանիւ,
Հազարերորդի հարիւրերորդի քսաներորդի եր-
րորդի : « Յաւուր մըումի »ի յաջորդեց « մի օր »,
« յայնմաւուրոյի » « այն օր »: Գրաբարի « ոմնի », « իմնի »,
« ինչ » անորոշներին տեղ, աշխարհաբարն դրաւ
« մի ». գրաբարի « զինչ », « զի »), « իմ », « իւ »
հարցականներին տեղ, աշխարհաբարն դրաւ
« ինչ »: Գրաբարն կ'ասէր . « ըզ հոգի իմ », « աշ-
խարհաբարն ասեց . « հոգիս և » Գրաբարի բաղ-
մակնձիւ նախդիլներին տեղ, աշխարհաբարն
սկսեցաւ գործածել պարզ նախդիլներ, սեռա-
կան խնդիրով ընդհանրապէս . ուր գրաբարն
կ'ասէր « ճգնեցար յանապատ » կամ « ճգնեցար
յանապատի »), աշխարհաբարն, աւելի կանոնա-
ւոր, սկսեցաւ տաել « ճգնեցար անապատի մէջ ».
ուր գրաբարն կ'ասէր « յանդիման ձեր » կամ
« յանդիման ձեղ », աշխարհաբարն սկսեցաւ ա-
սել « ձեր դիմաց ». ուր գրաբարն, մութեւ
չփոթ, կ'ասէր « ըզ գրացեացն լսել գանգատ »,
աշխարհաբարն սկսեցաւ տաել « գրացիների
գանգատն լսել » եւ « գրացիներին վրաց գան-
գատ լսել »: Գրաբարի լծորդութիւններն պար-
զելէ յետոյ , շատ անկանոն բայեր կանոնաւուրեց
աշխարհաբարն . Միթէ բարւոքում չ'են սոքա :
Աշխարհաբարն ձեւանարկեց լցոս սփաել ուր
գրաբարն խաւար կաւակած էր : Գրաբարի մէջ

« գործեցէք » կատարեալ էր եւ հրամայական .
աշխարհաբարն հրամայական միայն ճանաչեց
զայն , կատարեալին յատկացնելով « գործե-
ցէք »: Գրաբարի մէջ , թէ ներգործական եւ թէ
կրաւորական էին « աղսոմ » , « գործէի » , « հե-
ղուցում » , « այրել » , « մատոնելոց » , « աղասիթը » ,
« մի աղար » , « մի աղայք » , « սիրեցաք » , « սի-
րեալ » կամ « սիրեցեալ » , « կոչեցաք » կամ
« կոչեսջիք » . աշխարհաբարն , ոռով կրաւո-
րականն ստեղծելով , մի անանց պատճէշ բար-
ձրացուց ներգործականին եւ կրաւորականին
մէջ : Զնջեց « հասարակ » կոչուած արուէդ բա-
յերն , ոյց կոչումն էր թէ ներգործական եւ թէ
կրաւորական լինիլ միանդամայն , թէ ոչխարեւ
թէ խոս : Զնջեց ժամանակների շփոթն , զի ,
գրաբարի մէջ , « սիրելի » թէ ներկայ էր , թէ
անցեալ , թէ առառնի : Պարզեց գրաբարի հրա-
մացականն . արի , յարիր , յարիջիր , յառնիջիր , մի
յառներ , արիք , յարիք , յարերուք , մի յառնէք
Ստեղծելով « պիտի »ն , խզեց գրաբար ապառ-
նիի կորդեան հանգոյցն . ընկալացյց , ընկալցիմ ,
ընկալցեմ , ընկալցիս , ընկալցի , ըն-
կալցէ , ընկալցուք , ընկալցիմք , ընկալցեմք ,
ընկալջիք , ընկալցիք , ընկալցէք , ընկալցին , ըն-
կալցեն : Զնջեց գրաբար ստորագասականի բար-
բարասութիւններն (Ա՞րդ ընդէլ ոչ ողջացուցա-
նիցեն . Եպնիկ) . կեացեմ , կեցեմ , կեացես , կե-
ցես , կեացչէ , կեցէ , կեացեմք , կեցեմք , կեաց-
ցէք , կեցէք , կեացցեն , կեցեն . թէ այս բայ մի
բացաւիկ երեւոյթ ունի , սովորական է առ .

թաքչիցիմ , թաքչիցիս , թաքչիցի , թաքչիցիմք ,
թաքչիցիք կամ թաքչիջիք , թաքչիցին : Ստեղ-
ծեց ստորագասականի անկատարն , յումէ զուրիկ
էր գրաբարն . Սա , ձավալ եւ երկդիմի , կ'ասէր .
« Մատուցաք ըդ թուղթն արքայի . » անհնար է
որ աշխարհաբարն գործէ մի այսակիսի թերու-
թիւն , զի կ'ասէ . « Թուղթն արքային մատու-
ցանք » եւ « Արքայի թուղթն մատուցանք » :
Տրական բառերով պարզեց գրաբարի նախդրա-
կան խնդրառութիւններն . առաքէին առ մի-
մեանս , հաւատամ է լոյսն , պատրաստին յորս ,
ասէ զը նա , փոխանակ բարութեանն ՝զոր արար
ընդ նոսա : Գրաբարի մէջ , « վարժապետ » կը
նշանակիր « ես վարժապետ » , « իմ վարժապետ » ,
« այս վարժապետ » . աշխարհաբարն եկաւ պայ-
ծառութիւն ծաւալել այս ամպամած խնդիրի
վրայ : Աշխարհաբարն կործանեց գրաբար տա-
ռապարձների ծիծաղաշարժ ամբարտակն , որով
կ'ասեմք այսօր « Շէկէլ » եւ ոչ « Աքտեգեղ » ,
« Շագօսլուխն » եւ ոչ « Քատէաւրրիանդ » ,
« Լոյմէնհէք » եւ ոչ « Դեւուռուռենհոյեկի » :

Ուրեմն արդար է առել թէ աշխարհաբարն մի
առաջիմութիւն է գրաբարին վրայ : Հայն պար-
տաւոր է հրձուիլ , տեսնելով թէ իւր հին լե-
զուի յաջորդած է մի լաւագոյն բարբառ :

Նա մի մէծ առաւելութիւն ալ ունի գրաբա-
րին վրայ , զի ընդունակ է բարէկարգումի , մինչ
գրաբարն անբանաբարելի է իւր հաստատ լեզու :
Աստ կանգ կ'առնում ակամայ , զի օրն ահա
կը տարաժամի եւ մեղ հարկ է փակել մեր նիստ :

ՃՆՈՒՆԴ պիտի տայ նորէն , որպէս ոլտառհեցաւ
անցեալին մէջ : Կ'ուզբք որ կորչի հայութիւնն
այդ ելեւէջների մէջ :

Կ'ուզբք որ ռամիկն իւր բերանի մէջ առնու
ինչ որ « նուրիական լեզու » կ'անուանէք դուք .
չը գիտէք թէ կրնայ որբապղծել 'զայն , յօշո-
տելով եւ « խառնափնդորելով », որպէս կ'առէ-
եղնիկ : Գրաբարն հին դրամների պէս է . թան-
կագին , այլ ոչ գործածական : Թէ մեր ռամիկ
գրաբար խօսէր այժմ , նա , որ « բնաճիշներուն
ծամերը հուրլակ 'բարլար' ըրէ առօր » կ'առէ,
պիտի ասէր . « Ա. յար ըզ համս բնաճիշից հուրլակ
հուրլար' լարա : » Ա.յէ ռամիկ չ'է որ , ուզելով
գրաբար խօսիլ , այլանդակ նախագասութիւններ
կը կազմէ , որպէս սա . « Գնեցի թնդանօթ մի կո-
խածոյ ի ձանապարհանցանէտելանէ : » որ կը
նշանակէ . Եւշիւնչը հանընդուն պէտ դէմ պատճա-
պշա :

Եոցա , որք դեռ կը կարծեն թէ կարելի է
ընդհանրացունել մի - պարզ գրաբար , կը պա-
տասխաննեմ թէ պարզն խօսյն ձոխի կը փոխուի ,
զի չըեղն է հրապարիչ : ձարտարապետի ձար-
տարաւթիւն կ'ասեն դմտ . ձարտարապետն է որ
կը համոզէ թէ կարելի է քիչ ծախքով կատարել
ինչ որ ապա այնքան սուզի կը նստի :

Ա.յլ , կ'ասէք ինձ , պէտք չ'է որ մի աղբէ եր-
կու լեզու ունենայ . ուրեմն հարկ է բառնալ
ոչ աշխարհաբարն , որպէս կը ցանկաք , այլ
գրաբարն , որ կորած է արդէն : Արդարեւ , մի
քանի ժաղավուրդների պէս որք գրական ժա-

ՏԱՄԵՐԵՔ ԵՐՈՐԴ ՆԻՍ .

1873, ԴԵԿՏԵՄԲԵՐ 23.

Պարոններ,

Նախորդ նիստին մէջ , հաստատեցի թէ գրա-
բարն աւելի անկանոն է քան աշխարհաբարն ,
թէ հիներն անձաշակ եւ անտրամաբան էին իւ-
րեանց բարգութիւնների մէջ , թէ գրաբարի ու-
սումն լուրջ գժարութիւններ կ'ընծայէ , եւ թէ
առաջին թարգմանիչներն ալ զերծ չ'ին այն
թերութիւններէ 'զարս գիտել տուի ուրիշ հին
մատենագիրների վրաց . անցայ աշխարհաբարին ,
ոյր անթիւ առաւելութիւններն թուեցի որբան
կը ներէր ժամանակս , զի յացտ է թէ կարելի
չ'է այնքան սուլ միջոցի մէջ երեւան հանել
գրաբարի բոլոր թերութիւններն , աշխարհաբա-
րի բոլոր կատարելութիւններն : Ուստի , կը մնայ
ինձ պատասխաննել նաեւ մի քանի առարկունների :

Եւ նախ , ձեզ հետ մի վայրկեան ենթագրե-
լով թէ գրաբարն Հայաստանի մայր լեզուն ե-
ղած լինի , կը հարցնեմ ձեզ է՞ր ծնաւ աշխար-
հաբարն : Ա.յժմ որ հաստատուած է սորա հնու-
թիւն , կը նաև չը համոզուիլ թէ աշխարհաբարի
գահակալումն մի բնական օրէնի գործադրումն
է : Ուրեմն , թէ աջողիք երբէք ազգացին լեզու
անել գրաբարն , որպէս կը տենչաք , չ'ք մոտա-
ծեր թէ մի օր այդ գրաբար աշխարհաբարին

ուանդութիւն չունին, թէ հայ ժողովուրդն հին
յիշատակարաններ չ'ունենար, գաղափար պիտի
ունենայիք զրաբարին փրայ, Ո՞չ ասլաքն արդի
լեզուին միայն պիտի տայիք այն կարէւորութիւն
զոր այժմ կը զլանաք նոհա, Ո՞չ ասլաքն աղ-
գային առաջդիմութիւնն նոր թուիչ պիտի առ-
նուր սովու:

Գրաբարն «օրբազան լեզու» կ'անուանէք. կը
ներէք ինձ ասել թէ ես, տասիներորդ դարի
զաւակ, չեմ հասկանար թէ ինչ կը նշանակին
«առըրք լեզու» եւ «անսուրք լեզու»: Նաեւ,
չեմ հասկանար թէ ինչ կ'ուզէք բացատրել երբ
կ'ասէք թէ մեր պապերի դէմ ասկերախտութիւն
է չը հետեւել նոցա լեզուի բնչ, որպէս զի ե-
րախտագէտ համարուիմք, պարտաւոր եմք վո-
րուիլ այնպէս որպէս կը վարուէին նոքա. Եր
ուրեմն չէք կը եր այն հագուստներ զորս կը
կրէին նոքա. Եր կ'արհամարհէք այն աստուած-
ներ զորս նոքա կը պաշտէին: Բանաստեղծներն
ասած են թէ սէրն տղայ եւ կոյր կ'անէ մարդն.
կը տեսնեմ թէ իրաւունք ունին, քսնի որ ձեր
գրաբարասիրութիւնն այն արդիւնն արտագրածէ:

Մեծասախւ սլաշտօնակիցներէս մին առար-
կեց թէ գրաբարն, իրը լեզու, աշխարհաբարէն
քաղցրագոյն է: Չ'եմ կարծեր թէ իրաւունք ու-
նենայ այսպէս մնածել: Բոտ ինձ, թէ մի զրա-
բար գործ թարգմանուի մի ընտիր աշխարհա-
բարի, թարգմանութիւնն բնագիրէն քաղցրա-
գոյն կը հանդիսանայ: Ալիշան վկայած է թէ
գրաբարն «քաղցրութեամբ կամ ներդաշնակու-

թեամբ քանի մը լեզուէ վար կը մնայ». ներեցէք
ինձ յաւելել թէ այդ «քանի մը» բարբառների
մէջ է նաեւ աշխարհաբարն, նուրբ ականջների,
շցտ լեզուների յատուկ: Արդարեւ, կը հարցնեմ
անաշառ ոգիների, ներդաշնակ է սա լեզու: «Այլ եւ սովոր ոմանք արդեօք չարանախանձք
յաչաղլուռք զզուիցեն ըզ ձեզ եւ կրծիմն բար-
ոյն կամիցին արկանել: Համայն զանդիտեսածիք
մի:» Հ. Արսէն Բագրատունի կը վկայէ թէ աշ-
խարհաբարն քաղցրագոյն է գրաբարէն, երբ կը
գրէ իւր «Հայերէն քերականութիւն ի պէտա
զարգացելց» ի մէջ. «Եւ յաշխարհիկ խօսս ա-
մենայն գաւառաց հայաստանեայց հասարակ սո-
վորութեամբ բազում եայ եւ այ փոխեալ են ՚ի է,
որպէս յայտնի է նկատողաց. սիրեց, կանչեց,
գնացել է, եկել է. էզի, հէր, մէր, փէտ, եկէք,
տղէք, եւ այն, են սիրեաց, կանչեաց, գնացեալ
է, եկեալ է. այգի, հայր, մայր, վայտ, եկայք,
տղայք: Եթէ այս սովորութիւն հնչելց կամ
փոխելց վե եւ զայ ՚ի է, է, ընարութեամբ նո-
րոգեալ հաստատեսցի յազդիս, ոչ սակաւ քաղց-
րութիւն շահեսցի յայսմ մասին լեզուս հայկա-
կան, նուազելով այրից որ կարի շատ են:» Ահա
մի ուրիշ վկայութիւն. «Են եւ ոմանք կիսա-
ձայնք կամ սուրբ եւ շչողք, որպէս զ, ժ, ծ, ձ,
ճ, չ, չ, չ, ս, ց. Եւ ոմանք կոկորդային, լս, զ,
հ, յորոց զգուշալի է ըստ կարի շխոկել յան-
դէպո, մանաւանդ զննդեսեան ծ, ծ, ց, լս, զ,
շի ճիւաղագոյնք են եւ անախործք ականջաց:»
Այսպէս կը գրէ բագրատունի. Եւ ես կը յաւե-

լեմ թէ աշխարհաբարն այդ տգեղ ձայներէ շատերն արտաքսած է, չը հետեւիլով գրաբարին որ լի է ոցերով եւ օչերով։

« Թէ գիրն լեզուի տեսանելի եւ տեւական մարմինն է, կը գրէ նօտիէ, արտասանութիւնն է նորա հոգի։ Սո կը կենդանացունէ ՚զայն, կը պահպանէ ՚զայն, կը կարգաւորէ եւ կը փութացունէ նորա առաջդիմութիւններ, վերջապէս կը մաշեցունէ ՚զայն, եւ այնուհետեւ կը լրէ ՚զայն, Ոգէվար լեզուների առաջին մահանշանն է քմահաճ եւ կամապաշտ խանդարումն արտասանական։» Արդ, գրաբարի արտասանութիւնն իսկ անձանօթ է մեզ, զի չը կայ ժողովորդ որ խօսի ՚զայն, սմա համար է որ գրաբարի շատ խնդիրներն անլցծ պիտի մնան յաւիտեան, Աշխարհաբարն լուսապայծառ է, զի կենդանի է նորա ճշմարիտ դաստիու, —ժողովուրդն Արարատ աշխարհ կը խօսի ՚զայն։

Ալշան կը գրէ «Բազմավէալ»ին մէջ, «Հայկական լեզուն կը պահանջէ որ եթէ ամէնքը չէ բայց ումանք խաստ լաւ գիտնան զայն, հանդերձ արեւելեան եւ յունական լեզուներով, որպէս զի իմանան եւ իմացընեն՝ թէ որն է զատ հայկական բառ եւ ոճ եւ զրոյց, որն է եկամուտ, արդեօք սկզբնական կամ անխառն լեզու է հայերէնը, թէ ազգակից կի՞մ պարսկին, թէ իմասմի սանսքրիթ կամ հնդկա-գերմանացի լեզուաց. որ լեզուաց աւելի նման է եւ որ մասով. որմնք են իրեն բնիկ եւ ուրիշներին զանազանով յատկութիւնները, որով նաեւ իմացուի թէ մեր

բարեացապարտ թարգմանիչք ՚որչափ օգուտ ըրեր են մեր լեզուին կանոնաւորելուն, եւ արդեօք վնաս մ'ալ ըրեր են շատ հետեւելով յունական քերականութեան եւ բացատրութեան։ Այս բաներուս համար հարկաւոր կը սեպեմ ՚զայոց գաւառական լեզուներուն եւ բառերուն գիտութիւնն ալ, մանաւանդ այն ՚զայոց որոնք միշտ իրենց հայրենի լեզուով խօսեր են, առանց թուրքական լեզուի խառնութեան. վասն զի ինձի կ'երեւնայ թէ որչափ մեր նախնեաց գրաւոր աւանդներուն մէջ հարազատ հայկաբանութիւն կայ, նոյնչափ մ'ալ այդ գաւառական բառերուն եւ բարբառներուն մէջ կը գտնուի։» Կը տեսնէք թէ, ըստ Ալիշանի, գրաբարի կէսն աշխարհաբարի մէջ պահպանուած է. ուրեմն, գրաբարի օգուտն իսկ կը պահանջէ աշխարհաբարի զարդացումն։ Ոչ ապաքէն աշխարհաբարն պահած է մեզ սա բառեր. ծռազատիկ, արեղաթող, ծծմացը, ճղակոտոր, մայրտեսիկ, եւ այլն։

Մեզ ծանօթ գրաբարն մի լեզու է կրօնական եւ պատմական միայն, զի կրօնագէտի եւ պատմիչի գործեր միայն հասած են մեզ, ուրեմն այդ լեզուի միւս երեսն այնպէս է մեզ համար որպէս Ամերիկա Գօլօմպուէ յառաջ։ Աշխարհաբարն ճոխագոյն է գրաբարէն, զի, սորա բոլոր գանձեր կարենալով գործածել, կը յաւելէ նոցա վրայ իւր յատուկ հարստութիւններ, ոյց հալիւներելի չ' գրաբարին։ Աշխարհաբարի գրականութիւնն աւելի ճոխ է քան գրաբարինն, զի հին եւ նոր գիտութիւնների ներկայացուցիչներն

ունի իւր մէջ։ Եւ ինչ թողած է մեզ մեր հին դրականութիւն։ Պ. Ստեփանոս Նազարեանց, «Վարդապետարան կրօն»ի մեծահմտա հեղինակն, թող խօսի ձեզ. «Հայոց խըղճալի ազգը երկար ժամանակ անուսումն մընալով, շատ փոքր կամ ամենեւին ոչինչ ծանօթութիւն չունենալով եւրոպական բազմօրինակ լրւսաւորութեան մասին, այլեւ բոլոր ազգի ուսումնականութիւնը փակած մընալով արեղայական խըցերի մէջ եւ քանի մի միակողմանի գիտնականների ձեռքում, կարծիք է յառաջացել ազգի մէջ որպէս թէ Քերականութիւն եւ ծարտասանութիւն մի այնպիսի գերազանց ուսումն է, որանով պիտոյ էր չափել եւ կըսկել ամենայն դիտութիւն, մինչեւ որ Հայոց հասարակ մարդը եւս՝ Քերականութեան եւ ծարտասանութեան անունը տալով կամ լըսելով, մտածումէ թէ՝ ինչ իմաստութիւն կայ եւ չը կայ աշխարհիս վերայ՝ նոցա մէջ է պարունակված։ Այս բաները խօսելով՝ կամք չունինք երբէք խոցել կամ վիրաւորել Հայոց գերականութեան եւ ծարտասանութեան պատուելի դաստիուքը։ այլ հաւատարիմ մընալով առաքելական բանին՝ թէ «Խօսեցարնեք ըզճըմարտութիւն իւրաքանչիւր ընդընկերի, զի եմք միմեանց անդամք» եփես, 4, 23. կատարումնեք մեր պարտականութիւնը որպէս հասկացող քրիստոնեայ, եւ խընդրումնեք որ այդ պարոնները իւրեանց ջերմեանդ դործակատարութեան մէջ՝ այսքան միայն մտածեն՝ որ մի գուցէ կամենալով անկորուստ եւ անա-

րատ պահպանել Հայոց հնակառ լեզուն, զըրկվէինք բոլորովին եւ նորիցը, որ անբուժելի մի խոց կը լինէր մեր սըրափ վերայ։ Այսպէս՝ Հայոց անբազդ զաւակների բոլոր հայկական ուսումնը եղել են հին քերականութեան չոր ու ցամաք կանոնները եւ հին ծարտասանութեան ձեւերը։ արդարեւ մի այնպիսի կերակուր, որ ծանրաբեռնելէ ուսանողի ըստամոքը՝ առանց սընուցանելու նորան, առանց կենդանական հիւթեւ արիւն դառնալու եւ միանալու նորա հոգու եւ սըրտի հետ։ Այս բանիս վկայ է ամենօրեայ փորձը, եւ հաստատութիւն կը տայ ամենայն առողջամիտ անձը որ տեղեակ էր հայազդի մանուկների ողբալի վիճակին։ Թող մեր հայ զաւակների առնջանքը եւ տաղտապանքը հին քերականութեան եւ ծարտասանութեան վերայ, որոնց ասպարէզը օրէ օր աւելի նեղանումէ՝ ըստ որում մեր ժամանակների հարկաւորութիւնքը ամենեւին ա'յլ են։ նոյն խակ հին մատենագրութիւնը չէ կարող հոգեղին սընունդ տալ մեր ժամանակի Հային, ըստ որում չունի իւր մէջ այն սընթագարար նիւթը եւ հիւթը որ լըցուցանէր նորա իմացական պիտոյքը եւ կարօսութիւնը։ . . . Եւրոպական գիտութիւնք եւ արձեսաք՝ որոնց միջնորդութենովը կարողանային մեր արդայքը ծանօթանալ աշխարհի, բնութեան եւ մարդկութեան որպիտութիւններին, ուրեմն նորանոր գաղափարներ ըստանալ, սընանիլ եւ ճոխանալ այնպիսի տեղ կութիւններով որ հոգեղիս եւ մարմնապէս պահպանիչ էին

ազգի զաւակներին, այդպիսի կենդանական եւ կենդանացուցիչ նիւթեր չը կան հին մատենագրութեան մէջ⁽¹⁾)

Պ. Համբարձում ինքիամեանց կը գրէ «Կոռունկ Հայոց աշխարհին »ի մէջ. «Մեր վարժապետներն այնպէս են եղել համոզուած (եւ այժմս շատերն են գտնուում), թէ ուստի հայ երիտասարդների համար նշանակում է միմիայն գրոց լեզուի կազմութիւնը սորվիլ, դրաբառը հասկանալ եւ դրաբառ շարադրել. ուստի նոքա աշակերտին հէնց սկզբից կարդացածը հասկացնելն աւելորդ են համարել եւ անկարելի : Աւելորդ են համարել, որովհետեւ իրանց միակ պարտաւորութիւն են համարել եւ տակաւին էլ համարում են աշակերտին ՀԱՅԿԱԲՈՆ պատրաստել եւ ոչ թէ նրա մտքին եւ սրտին դիւրմբունելի տեղեկութիւններից եւ ծանօթութիւններից նորանոր սնունդ տալով, ուսման ծարաւը եւ բարութեան սէրը նրանց մէջ զարթեցնել եւ աճեցնել : Ասացի անկարելի, եւ արդարեւ ինչ սիտի կարենան հասկանալ աշակերտները Սաղմոսից եւ կտակարանից, մինչ դեռ վարժապետները իրանք այդ խորհրդաւոր դրքերը հասկանալու համար, բառարաններու եւ մեկնութիւններու կարօտ են լինում: Այսպիսի վիճակում գանում ենք Հայ աշակերտելոց մեծ մասը եւ սոյն այս մեր օրերումը եւ նոյն խակ մեր աշաց առաջեւը, սորա վլասակարութիւնը հասկանում ենք, մեր որդւոց վարժապետաց բռնած սիսալ ճանապարհը բամբասում ենք, բայց այս վլասի առաջն առ.

նելու, սորա ճարը խորհելու եւ մի բարւոք ուղղութիւն տալու հոգացողութիւնը զանց ենք առնում նաեւ այն Հայ երիտասարդներս, որոնք շատ յաջողակութեամբ կարաղ էինք օդնել մեր ազգի մանկանց համար իսկական ուսումը հեշտացընելումը :»

Պէտք է որ այս գասեր անկորուստ մնան մեզ համար, զի մեք ալ պատիւ ունիմք վարժապետ լինիլ :

Գալով այն անթերի գրաբարի, 'զոր մի քանի ժողովականներ պանծացուցին աստ, ոչ հիներն, ոյց թերութիւններն ցոյց տուի արդէն, գրած են 'զայն եւ ոչ նորերն, որք գրադատումէ վեր չ'են, թէ եւ նոր լեզունների յատակ եւ ճշգապահ հանջ ոգին սպրդած լինի սոցա հին լեզուի մէջ. ուստի այդ անթերի գրաբար, 'զոր մի քանիններ կ'երազեն, ստեղծելի է դեռ : Եւ նախ, որպէս գիտէք դուք, գրաբարն իւր միութիւն չ'է գտած դեռ. վենետիկ եւ Վիեննա, գրաբարի երկու մեծ պարոցներն, վէճի մէջ են ց'արդ. Եր ուրեմն կ'առաջարկէք մեզ մի լեզու որ պացքարի քառուն չ'է կրցած ելնել : Պ. Մարկոս Սոլաբէքեան, հմուտ աշխարհաբարեան, կը գրէ «Կոռունկ Հայոց աշխարհին »ի մէջ. «1840ից յետոյ երբ Վիեննայու դպրոցը սկսաւ հայերէն հին լեզուի հետ պարապել . . . մի նոր ճաշակ, մի նոր ձեւ գրութեամ գրաբարի մէջ ցոյց տուաւ : Վենետիկու եւ Վիեննայու Մխիթարեանք սիսան իրար հետ ընկնիլ, մինը միւսին չհաւանիլ, Հայր եղուարդ Հիւրմիւղեանն (Տե՛

լեմաքը եւ ուրիշ գրքեր իտալերէնից թարգմանողը հրապարակաւ սկսաւ ծաղրել Վիէննայու դարսցը, վասն զի իրանց մի ահագին հարուածէին բերել մինչեւ այն ժամանակ գրուածներու վրայ . . . Այս երկու վաճքերու միարանք այս վերջին ժամանակներումն վերջին աստիճան ջանք եւ փորձ արին գրաբառ լեզուն կենդանացնելու համար գրուածներու մէջ. ի հարկէ այս մասին մեր մեծ ուշադրութեան արժանի են. բայց իրանց մէջ տարուց տարի գրաբառ լեզուի մասն եղած ամենազգալի փոփոխութիւնները մարդուս վրայ մի յուսահատութիւն են բերում. Վենետիկու Մխիթարեանց գրաբառ գեղինակութիւնն ու թարգմանութիւնն այն աստիճան զանազանում են իրարից որ կարծես թէ այլ եւ այլ գաւառներումը գրուած լինի. ամէն մէկ զեղինակ կամ թարգմանիչ իրա համար մասնաւոր մի դպրոց կիազմէ, որու մէջ տարիներով աշխատել ու աշխատել է Եղինիներու եւ Եղիշչներու հետեւելու կամ նմանելու, էլի չի յաջողել. իտալական թեթեւ ոճու երիխափայլութիւնն է իրա գրաբառ լեզուի ազնուութիւն եւ գեղեցկութիւն ասուածը. իսկ Վիէննայու Մխիթարեանք իրանց գրաբառ գրուածոց մէջ աւելի միութիւն, գաշնակութիւն եւ միօրինակութիւն ունին, բայց պանց գրաբառ լեզոն էլ ըստ Վենետիկու Մխիթարեանց մի հերձուածողութիւնն է, մի նորածեւութիւն է իրանցից զանազանուելու համար. ուստի թէ մինը եւ թէ միւսը անդադար կտնդեն թէ իրանք են ճշմարիտ հետեւող եւ նմա-

նող աշակերտ մեր նախնեաց ոսկի դարու լեզուին եւ գրականութեան. Որո՞ւ քննադատութեան դիմենք այս բանս ստուգելու եւ որոշելու համար. . . .

Աշխարհաբարն գրաբարի աղաւաղումն է, կ'ասէք. Զը նկատելով թէ նա ոչ գրաբարի, այլ մի հնագոյն աշխարհաբարի սերունդն է, կը պատասխանեմ թէ հիմն փոխութիւնվ կը նորուի անցուտ: Գրաբարն ալ այսպէս վարուած է հայկեան լեզուին նկատմամբ. ոչ ապաքին այսումի աղաւաղումն է այժմ. ոչ ապաքին էրեւանինիւրի աղաւաղումն է էրեւանիւր. ոչ ապաքին սանսքրիդ էրառիմանակ աղաւաղումն են պայման եւ որման. ոչ ապաքին այրել զէնտ արտարիդ անուրգան (անուրգան) աղաւաղումն է, այրել եւ վերջապէս այրելի փոխուած: Եւ էր զիանալ աշխարհաբարին այն աղաւաղութիւն՝ զոր վայելած է գրաբարն. ի՞նչ իրաւունքով չէք ներեր արդի լեզուին պէսանելու պէսանելի փոխուել եւ աւաջեան առաջելի: Ոչ ապաքին չը կայ լեզու որ այսպէս վարուած չը լինի: Յուներէն էրանակէ+էն հայկանդէն կը լինի անկերէնի մէջ եւ գոթերէն հաղութերեան նէք:

Հարկէ է ուրեմն պատասխանել նոցա որք կ'առնեն թէ աշխարհաբարն գրաբարի վիճածն է, իսր թէ Սրմենակ Հայկի վիժածն լինէր եւ կորիւնն առիւծի: Թողէք որ աճի այդ կորիւն, թողէք որ ծին իւր բաշեր մեծաշուք, թողէք որ բնութիւնն մի թագ բոլորէ նորա ճակատի վրայ, նա պիտի վեհապետէ իսկոյն, եւ իւր ա-

Հեղ մոռւնչ ցունց պիտի տայ անտառներին Աշխարհաբարն արդէն կատարած է իւր առաջին փորձեր, եւ յաղթական հանդիսացած։ Ս.յդ լեզուովէ որ Պատկսնեան, խորագուց բանաստեղծ, անմահ տալերի մէջ ճուեց ազգի մէրն եւ հայրենիքի կարօտն։ այդ լեզուովէ որ Նալբանդեանց, արի նահատակ, արձակից առաջին միջն ազատական եւ բռնակալ դահներն սարսեց իւրեանց պատուանդանի վրայ։

Աշխարհաբարն օտարէ, կ'ասէք։ թէ օտար իսկ լինէր, ինչ կորուստ պիտի կրէինք։ Հրեայներն սպաներէն կը խօսին եւ կը գրեն։ միթէ սովաւ կորցուցմծ են իւրեանց ազգութիւն։ թէ «օտար» ասելով ուրիշ լեզուներէ աշխարհաբարի մէջ մուտ գտած բաւերին եւ ոներին կ'ակնարկէք, կը մոռնաք թէ գրաբարն աւելի բազմաթիւ լեզուներէ փոխառութներ արած եւ հայցուցած է՝ զայնս։ Ս.յալնեան չէ խորչիր հայցացած բառ անուանել +լել, +իւ, իւղել, իւղակ, շրանց, բրնձ, բրողակ, իորոշ, եւ այլն քուրդ, պարսիկ եւ արաբ բառերն։ Օտմանեան ազգի գրական լեզունի մէջ, հարիւր բառի վրայ ուժուունն արաբերէն է, տասն պարսկերէն եւ տասն միայն թուրքերէն։ նա ոչ նուազ գեղեցիկ է սովաւ։ թէ աշխարհաբարն մեր լեզու չէ, ո՞ր ազգի լեզուն է ուրեմն։ թէ օտմանեան լեզուին հետեւած է, որպէս կը պնդէք, նախընտիր է գրաբարէն, զի սա մի անկեալ յուներէնի հետեւած է, մինչ նա մի ոսկիդարեան լեզուի։

Աակայն, գիւրին է ինձ հաստատել թէ աշ-

խարհաբարն մի ազգային լեզու է հարազատ։ Կարծել թէ աշխարհաբարն թուրքերէն է, զի մի քանի բառեր եւ ոներ առած է թուրքերէն, այնքան անհեթեթ է որքան երբ Բօսդէլ կը ալահանջէ որ թուրքերն Հայերէն սերած լինին, զի թուրքերէն կը խօսուի Հայաստանի մէջ։

Որպէս այն կին ազգեր, որք տիրապետած են Հայաստանի վրայ, իւրեանց լեզուների հետքերն թողած են գրաբարի մէջ, մեր արդի տիրապետներ յաւէտ կամ նուազ ընդարձակ ազգեցութիւն ունեցած են մեր լեզուի վրայ։ Մասնաւորելով խնդիրն օսմանեան ժաղովուրդին վըրայ, կը խոստովանիմ թէ սորա լեզու կրցած է թափանցել մեր աշխարհաբարի մէջ։ կմյ հոլատակ ազգ ոյր լեզուն անխստն մնացած լինի։ Յոյնն խակ, այնքան նախանձախնդիր իւր ազգային լեզուի, տեղի տուած է յաճախ այդ ներդործումի։ Սակայն, թուրքերէնն աշխարհաբարի կեղեւին վրայ միայն կրցած է ազդել եւ իւր միջամտութիւն կասած է նորա անխստն հիմի առջեւ։ Կրնամիք այսպէս խօսիլ գրաբարի յուներէնէ փոխառութներին նկատմամբ։ թող պատասխան տայ Գարբիէլ որքեպիսկոպոս Ս.յավագեան։ «Մին ի թարգմանչաց անտի մերոց՝ երանելին Դաւիթ Անյաղթ Ներգինացի . . . հնարեցաւ հելլենացուցանել ըստ կարի վլեզուս մեր զգեցաց սմին ոչ միայն զծեւ եւ զհանդերձ հելլենականին, զի այսպէս ասացից, այլ եւ գիման եւ զմարմին, միայն զսոկերուախն կամ զիմախսն պահելով հայկականս, եւ այնպէս առաջի արար

ազգիս մերում մեծահատոր գրուածս՝ յանօ-
դուա որոնումն ուսումնասիրաց եւ գիտնոց, եւ
յանտեղի հիացումն տղիտոց եւ պարզամտաց»

Նոր հայերէնն փոխառումների մէջ մի տար-
բերութիւն ունի հինէն, առ թէ օտար բառերն
անփոփոխ կը պահէ, մինչ հինն գիտէր ձարտա-
րապէս գողել եւ օտարն հայ հագուստով ծալ-
տեցունել Վկայ է ինձ կատառաց։ Այս ձարտա-
րութիւն կը նշանաբուի դեռ այն գրաբարեան-
ների վրայ որք, դասարանի տախտակին վրայ
ուսանօղին իւր դաս գրել տալէ յետոյ, «աւրէ»
ասելի տեղ «աւերեա» կ'ասեն նմա, եւ, երբ
ուղեն վանել մի չուն, «զջշտ» կը ձայնեն։ թէ
մեր հին մատենագիրներ ողջ լինէին, թուրք
բառերն պիտի կողապատէին մի հայ երեւոյթ տա-
լով նոցա։ չը պիտի ասէին պատշաճ եւ ճանալէսէ,
որպէս կ'ասէ այսօր մեր անկեղծ սամիկ, թուր-
քերէնի հետեւիլով պարզապէս։ այլ, մի հայ-
կական պոչ կցելով նոցա, պիտի ասէին — 'զոր
օրինակ — բանլառակի եւ ճանալաֆի։ եւ պիտի գար
մի օր ուր մի պատուելի, նման այն պատուե-
մների 'զորս կը նշանաբեր դեռ մեր դարրոցների
մէջ, պիտի պնդէր թէ Հայն թուրքէն փոխ ա-
ռած չ'է այդ բառեր, այլ թուրքն Հայէն, եւ
ստուգաբանական խաղերի պիտի գիմէր որպէս
կի կարենար մի փաստ գտնել։ Պիտի ասէր, 'զոր
օրինակ, թէ ճանալաֆի կը նշանակէ «նիւթ' 'զոր
լափօլն, այսինք չափազանց ուսուղն, իւր ճան կը
գտնէ»։

Այլ թողումք ընկերական ստորին խաւերն,

'զորս մութն կը պատէ ց'արդ, եւ քննեմք վերին
խաւերի լեզուն, գրական աշխարհաբարձն։

Պէտք է գիտնալ թէ Հայն յաճախ բառ առ-
բառ թուրքերէնի կը թարգմանէ իւր աշխարհա-
բար ոճեր, երբ հարկադրուի թուրքերէն խօ-
սիլ, եւ, ասլա, թուրքերէնի ոչ այնքան քաջա-
հմուտ ոնճեր, այդ նմանութիւն տեսնելով, կը
խարուին եւ կը կարծեն թէ թուրքերէնի հե-
տեւած է աշխարհաբարձն, չը մտածելով թէ
թուրք լեզուին մէջ անընդունելի են այդ ան-
հարազատ ոճեր։ Պէտք է գիտնալ թէ աշխար-
հաբարն օտար ոճերի տեղ կարօղ է ազգային
ոճեր գործածել, ովք կ'արգելէ ասել ականջ ժնել
եւ ոչ ականջ հարիւլ, չանչի անել եւ ոչ երես
հախել։ Պէտք է գիտնալ թէ պարագայներ կան
ուր օտար ոճերի գիմելէ աւելի ծաղրելի է
գիմել գրաբար ոճերի։ թէ չե՛ն ուրեւ անհա-
րազատ է, ծաղրելի չ'է ասել չե՛ն իւնէլ, որ-
պէս կը պահանջէ գրաբարն (Գան ոչ ըմալիցէ,
եղնիկ)։ Պէտք է գիտնալ թէ ամեն լեզուի հե-
րելի է օգտակար փոխառումներ անել ուրիշ լե-
զուներէ։ մեք այժմ կրնամք այնպիսի ոճեր գոր-
ծածել որք անծանօթ էին մեր պատերի։ ովք կը
դադրի չոգէնաւով ուղեւորիլէ, նկատելով թէ
իւր պատեր չ'են գործածած 'զայն։ Պէտք է
գիտնալ թէ աշխարհաբարն շատ նմանութիւններ
ունի թուրք լեզուին հետ որք պատահական են,
քանիներ կան որք, մի ձայնական նմանութիւննէ
խաբուած, կը կարծեն թէ ուրիշ, քարտել, սոր-
սել, ճշէ, իսոր, խամ թուրքերէնի առուած են,



իբր թէ այլուր ալ ֆռանսերէն այէկօռի հետեւու-
ղութիւնն լինէր. Պէտք է գիտնաւ թէ, այսպէս,
շատ ոճեր կան որք թուրք կը կարծուին, մինչ
հարազատ են մեր ազգային լեզուի. շատեր կը
կարծեն թէ ջր-է ու թուրքերէն առ երինէի
թարգմանութիւնն է, ըստ գիտնալով թէ «Ո սիրոց
տեղ» գրած է Եզդիկ:

Մէ, հարցական, Նէ, թէական, թուրք չ'են, որ-
պէս կը անդեն մի քանիներ: Կը, որ, ըստ Գար-
բիէլ Այլազեանի, աշխարհաբարի զարմանալի
յատկութիւններէն մին է եւ ոյր գործածումն կը
նշմարուի իտալերէնի եւ ալէմաներէնի մէջ,
թուրք չ'ընաւ, որպէս կը անդեն մի քանիներ.
հիների հայ Եւն է, հայ ու, հայ եւ վերջապէս կը
փոխուած, որպէս կը վկայէ Այտընեան. ուրեմն
Է Խնդայ կը նշանակէ հայ և Խնդայ. գաւառների
մէջ կ'ասեն ց'արդ. «Խնդայ կայ:»

Եւ, ըստ մոռնամ ասել՝ զայն, որպէս գրաբարն
ապրուած է պարսկերէնէ, թուրքերէնն ալ ազ-
գուած է. ուստի, զարմանալի չ'է որ աշխարհա-
բարն, գրաբարի ժառանգ, մի քանի պարագայ-
ների մէջ կը նոյնանայ թուրքերէնին հետ:

Ինչ որ ալ լինի, աշխարհաբարն յանցաւոր չ'է,
այլ նա որ գէշ կը գործածէ զայն. զի, մեր ար-
դի լեզու ձկուն լինիլով, ընդունակ է ստանալ
ամեն տիպ. ապիկար հեղինակներ կրնան օտա-
րախորթ երեւոյթով խանգարել զայն, մինչ
ճարտար գրիչներ գիտեն անխառն ձոյլ տալ
նմա:

Թէ հարկ է մի վկայով հաստատել այն գա.

զափարներ 'զորս արտայայտեցի ձեր առջեւ,
ահա Այտընեան որ կը գրէ. «Օրէ օր բուն հին
նախնեաց գրուածոցը մէջ այնպիսի անակնկալ
ոճեր ու դարձուածներ երեւան կ'ելլեն՝ որոնք
զարմանք են քննիչներուն՝ մասնաւորաբար տաճ-
կերէնի ճիշդ նայնութիւննը համար. Ուրեմն եթէ
հին հայերէնին տաճկերէնի հետ նմանութիւն-
ները լոկ դիպուածական են, նոր հայերէնին ալ
շատ նմանութիւնները նոյն հին հիման վրայ գր-
ուած ըլլալով իրեն բնածին են եւ ընդարդոյ՝ ա-
ռանց իրական հետեւողութիւն ըլլալու:» Եւ, ար-
դարեւ, նա, որ չը գիտէ թէ դրաբարն ունի հանեւ
ու գրէն, շատ տրամադիր է կարծել թէ աշխար-
հաբարի գրէն հանելն ածընթագի թարգմա-
նութիւնն է:

Գալով յեւ+ բաւին, 'զոր մեծապատիւ պաշտօ-
նակիցներէս մին եւ վերմէ+ի ոսրուկ թարգմանու-
թիւնն հոչակեց, Այտընեանի կը թողում պաշտ-
պանել զայն. «Միտք առնելու է նաև որ քա-
նի մը ոճ որ զուտ տաճկերէնի երեւայթ ունի,
գտնուած է ոչ միայն նախնեաց ուամկ. լեզուին
մէջ, այլ նաև գրաբառին առաջին ժամանակ-
ներէն. ինչպէս է Ձեւ+ բաւ ոճն որ կը գործա-
ծենք տճկ. համեմատ. Բանին ձեռք չի տար. նոյն
կերպով եւ նոյն նշանակութեամբ կը գտնենք
գործածուած՝ Ձեւն բաւ՝ Ե գարուն սկիզբները:
— Այս գիտողութիւնն քանի մը ուրիշ դէպէ-
րու վրայ ալ կը ձգուի:»

Աշխարհաբարն բազմաթիւ գաւառալեզուներ
եւ գաւառաբարբառներ ունի, կ'ասէք:

Պէտք է գիտնալ թէ չը կայ լեզու, մշակուած կամ անմշակ, որ չ'ունենայ իւր գաւառալեզուներ եւ գաւառաբարբառներ։ Պէտք է գիտնալ թէ սոցա բազմութիւն կարող չ' խավիանել մտաւոր զարգացումն եւ հաւաքական առաջդիմութիւնն։ Շանշեանցի գործերն իւր գասագիրք կը գործածուին մեր դպրոցների մէջ, մեր դաստիքներ ալ Ռուսիաի հայ վարդարաններին մէջ կը գործածուին. ուրեմն գաւառալեզուներն անկարող են խլել համազգային յարաբերութիւններն։ Եւ, արդարեւ, կը կործանի մի ազդոյր անդամներէն մին « Քայլէ, եղբայր » կ'ասէ եւ միւսն « Քելէ, ախտեր »։

Նազարեանց, իւր « Յաղադս փորձական հոգեբանութեան ճառ »ի նշանաւոր առաջարանին մէջ, կը դրէ. « Իսկ որք շատախօսեն առ Հայս զանհնարութենէ գրելոյ յաշխարհիկ լեզու եւ զոյն ապացուցանել համարին 'ի մէջ բերելով գրազմութիւն այլ եւ այլ բարբառոց առ Հայս ըստ այլ եւ այլ աեղեաց, զսակասութիւն միոյ ընդհանրականի, զլարտուղութիւն աշխարհիկն բարբառոյ 'ի գրոցն, զխանդարումն նորին եկամուտ օտարոտի բառիւք եւ ոճովք խօսից եւ որ այլ այսպիսիք. արքդ այդոքիկ՝ խոստովանիմք աներկիւլ՝ ոչինչ ապացուցանեն յաջս բանագիտաց՝ բայց միայն զթանձր եւ զողովմ տգիտութիւն իւրեանց. զդոցա կարծիս ցրել եւ յաճիւն ըուծանել չ' գործ որում տեղեակն է ընթացից զարգացման եւ բարգաւաճանաց Եւրոպէականացն դպրութեանց, այլ վասն համառօտելոյ

մեզ զճառու շնա լիցի առաջի գնել խմաստակացր՝ յորոց միջի երեւի եւ սուս ոմն Սլիվիցկիյ՝ սցր տգէտ իւրոց իսկ հարագատ ազգի պատմութեանն՝ զլանդիրս զայսոսիկ. ուր են եւ չքացան բարգաւաճ այն լեզուք Յունաստանի եւ Հոռվամաց. ընդէր արտաքսեալ 'ի կենդանի կիրառութենէ յընկերական կենցաղն՝ կապեալ եւ կաշկանդեալ զնին 'ի լովի խորը մատենից իբրու յարգանդ գերեզմանի. ուր անհետացաւ սլասնականն որով երբեմն խօսէին եւ մատենագրէին արք սուսպիացիք. յինչ պատճառաց վինի պղատոնական եւ դիմութենեան աստիկաբանութեան եւ կիկերոնեան պերճ լատինախօսութեան յաջորդեցին առ Յոյնս ասացեալն նոր յունական ծանառու Պամանչի, ռաթօմալօսմանցո, իսկ առ Հոռմացեցիս՝ բարբառն հասարակ ովգարե օօզուօտ. ինչ Պետրոս խմաստուն թագաւոր Ռուսաց 'ի բաց զալաւոնականն վտարեալ քաղաքագրեաց զնոր բարբառն ազգային, ուստի հետզեաէ վերածեալ ծաղկեցաւ այժմեան լեզու եւ դպրութիւն Ռուսաստանեաց. ոյր վասն հին լեզու դրոց՝ որպիսի տեսանի 'ի թարգմանութեան աստուածաշունչ մատենին Ռուսաց եւ 'ի ժամանակագրութեան Նեսոսորի արեղայի կիեվացւոյ՝ ոչ պահեալ պահպանեցաւ առ 'ի լինել գործարան լուսաւորութեան՝ եթէ հնարաւոր ինչ էր այդ. ասասցեն մեզ հնամոլ խմաստակըդ, զի 'ի դոցանէ ուսեալ գիտացուք. ասասցէ մեզ եւ պարոն Սլիվիցկիյ՝ եթէ ուսեալ ինչ իցէ 'ի նկարագրէ քաղաքականութեան իւրոց իսկ համար

րիւն ազգի . լակ եթէ ոչինչ ուսեալ է դոցա
միանդամայն, ուրեմն մի ամաչեցեն նախ ին-
քեանք ուսանիլ եւ ապա զայլս ուսուցանել վա-
սն զի կոյր կորի առաջնորդ՝ երկոքին 'ի խոր-
խորատ անկանիցին :

Զը յիշելով հին լեզուներն, որք զուրի էին
միութիւնէ եւ մինչեւ խակ գրական միութիւնէ,
զի, 'զոր օրինակ յոյն հեղինակներին մէջ, չոմեր
յոնիական գաւառաւեզուն գործածած է, Պլա-
տոն ատտիկեանն, թէսկրիտ դորիականն եւ
Սափիով եւոլեանն, ձեր առջեւ կը հանեմ նոր
լեզուների վիճակն. քննեցէք 'զայն, եւ պիտի հա-
մոզուիք թէ ոչ մին ունի այն միութիւն 'զոր կը
պահանջէք :

Ֆռանսական լեզուն, այնքան պայծառ եւ այն-
քան ընդհանրացած, ոչ ապաքին ունի հակոռ-
նեայ գաւառաւեզուներ, որով մի ֆռանսացի,
մի ուրիշ ֆռանսացիի հետ տեսակցիլ ուզելով,
թարգմանի դիմել կը ստիսուի յամախ : ֆռան-
սաի մէջ, օչի լեզուն ունի ռաբաւ, բէդառ, նօսման,
ուռըդն, ըռէն կամ սուրապէն, շամբւու, բօսութէն,
սէնդուժու, բուռանժու, պէտչչն, պուռակինեն, քուն-
քնադու : գաւառաբարբառներն, օչի լեզուն ունի
բուօվանսաւ, լանկարուին, կասդն, օվլանէա, լիճուղին եւ
այլն գաւառաբարբառներն :

Թող չ'ասեն ինձ թէ սոքա գրականութիւն
չ'ունին եւ թէ գրական լեզուն մի է, զի կրնամ
ցոյց տալ ժամաներ, Օպանէներ, Միադրաւ-
ներ, Կուաներ, Ռումանիցներ, Սապօլիներ, թէ յ-
ոլիներ, որք բուօվանսաւ գաւառաւեզուով գրած-

են եւ կը գրեն : Կրնամ ցոյց տալ նաև Սպա-
նիաի երեք գրական լեզուներն . Գասդիյլեան,
Կալիսեան, Գադալոն-Վալէնսիական :

Մեք ալ, ըստ Այտընեանի, չորս գաւառապե-
ղու ունիմք, որք անհասկանալի չ'են մի ուշա-
դիր հայադէտի համար : Երկու բան դժարիմաց
կը հանդիսացունեն մեզ 'զայն . օտար բառերն,
որք մուտ գտած են նոցա մէջ եւ երբեմն այլտ-
փոխուած, եւ գաւառացիի ցոյտ եւ հնչուն ար-
տասանութիւնն, որով լեռնական Զէյթունցիի
« Զիւրս հազօր բեռ աւտարէօն վօկօ »ն մի հա-
նելուկ կը թուի մեզ, մինչ « Զորս հազօր բեռ
աւետարան վիայ » կը նշանակէ եւ ոչ որիշ բան :

Կոստանդնուպօլիսի գաւառաւեզուն կ'ասէ .
« Թախէմ մը ճէպէ պէլէի ճամպէնէ-ճէ-լներ օյնչախ
պէյս օյնարդչը կ'ընեն կոր ֆլէշը : » Վանի գաւա-
ռապեզուն կ'ասէ . « Էս +իմ նուքաֆ ճասանիր կ'եղ-
նայ չսա՝ ճէման նախու արէ, ճէւ չ'իմ պէտրէ՝ մտիկ
անիմ ահաբ ահաբ : » Տփլիսի գաւառաւեզուն
կ'ասէ . « Էս ինչ անիծտծ մարզի ռասու էկանք
էս օր տօ՝ հէնց ամէն բանն էլ նար ա գալիս :
Հարամ ըլի էն հացն էլ, էն ջուրն էլ, իսկայ բալի
մէջ ընկանք : » Իլլիվի գաւառաւեզուն կ'ասէ .
« Ա՛լ իժով պի սիրէի ըլլուռ հետ ճանի բնաճէւ-
նանը՝ քան քաջընաւոր վիրկող պարինաւն մօար,
որ անիտրը նացա հափին կի քաջին : » Օտար բառե-
րին տեղ գրէք հայ համանիչներն, եւ պիտի տես-
նէք թէ չորս գաւառաւեզուներն աւ դիւրիմաց են :
Ամեն լըզու ունեցած է այսպիսի բաժանում-
ներ, մինչեւ որ մին ի սոցանէ, գրական կամ

քաղաքական ներգործութիւնը, բարձրացած եւ ընդհանրացած է : Տանդէ, Խտալիսի անմահ բանաստեղծներէն մին, Դօսդանսի գաւառալեզուն նախընտրեց եւ նովառ գրեց իւր գործեր . եւ դա եղաւ այսուհետեւ Խտալիսի նոր գրական լեզուն : Այդ ընտրութիւն կատարուած է մեր մէջ . Կուտանդնուալօլիսի դաւառալեզուն կոչուած է նոր հայերէնի հիմն լինիլ, որպէս ոստանիկն հին հայերէնի հիմն եղաւ : Թէ մեր նոր գաւառալեզուների մէջ յոռէգայնն իսկ լինէր նա, ամբողջ ազգն պարտաւոր էր ողջունել՝ զայն իրը մի կատարուած իրազութիւն . Ճի լեզուն հնագոյն եւ քաղցրագոյն էր քան ճիլի լեզուն, այլ ոս եղաւ ֆունսերէնի հիմն :

Սակայն, մի անաշառ քննութիւնէ յետոյ, դիւրին է համոզուիլ թէ կոստանդնուալօլիսի գաւառալեզուն լաւագոյն է մեր միւս գաւառալեզուներէ, զի հին հայերէնին նմանագոյնն է իւր բաւակազմութիւնով, իւր ուղղագրութիւնով, իւր արտասանութիւնով, իւր քերականութիւնով, իւր գրականութիւն, ճոխ եւ ընդարձակ, նախաթոռ կը հանդիսացունէ՝ զայն մեր բոլոր գաւառալեզուների մէջ . Եւ զիւրին է նշմարել թէ սոքա ընդհանուր ձկտում ունին համակերպի նմա, որպէս կը վկացեն հեռաւոր երկիրներէ յլոււած յօդուածներն որք յաճախ կը հրատարակուին մեր թերթէրի մէջ . Այս լեզու մի Օտեանի գրիչն տակ կը վսեմանայ, մի Խրիմեանի բերանին մէջ կը թովէ, մի Ալիշանի խոնդն կը մարմաւորէ, մի Պէտրիթաշլետնի քնարն կը

վառէ, մի Դուբեանի յետին շունչն իը քաղէ : Այս լեզու չը պիտի մեռնի, զի անմահ պիտի մնան այն հանձարներ որք նավաւ եկան ի յայտ :

Ն. Զօրայեան, լուսամիտ հեղինակ, իւր « Ինթերցասիրութիւն »ի մէջ կը գրէր 1852ին . « Ինչ որ ընենք, որչափ ալ աշխատինք, ալ ասկէ ետեւ անհնար է մեզի, ազգին այս ցրուեալ վիճակին մէջ գրաբառ լեզունիս ընդհանուր լեզու մը ընելու : Այս կարծեքը ասկէ քանի մը տարի առաջին անգամ հրատարակելովս՝ ազգին մէջ ինքզինքնին ազգասէր կարծել տալու փափառող ունանք զիս թշնամանեցին . բայց ես ծիծաղեցայ վրանին, սպասեցի, որ ժամանակը օդնութեանո համար կարծեացս ուղղութիւնը հաստատելու . վասն զի, գիտէի, որ ատենօք Կալիբոսն ալ որբաքնուութեան տաեանին սուրբ գտաւաորները քիչ մնաց կը խորալին կոր ու իսրանէ իւր Շանհայ ըսելուն համար : . . . Բայց գոհութիւն Աստուծաց, որ հիմակ ժամանակը շատ փոխուեցաւ գոնէ մեր մայրենի լեզուին համար . ալ հիմաց ինծի հետ մէկ տեղ շատերն ալ համոզուած են որ գրաբառը հասարակաց լեզու չենք կրնար ընել, այլ փոխարէն մեր աշխարհաբառ լեզուն գարգարելու ու տարածելու . . . Եթէ մէկը կ'ուղէ մտաւորական մշակութեան մէջ առաջ երթալ, ու զինքը մտիկ ընողներուն մտացը վրայ մեծ ազգեցութիւն մը ունենալ համոզիչ ու ազգու լեզու մը ունենալով, հարկաւ սպատական է ծաղկեալ ու մաքուր լեզու մը ունե-

նալու, եւ այն լեզուն ալ գոնէ առ այժմ մեր
Պօլսոյ մաքրած լեզուն է ։»

Խորէն արքեպիսկոպոս Նար Պէջ, իւր « Արշակ
երկրորդ »ի առաջարանին մէջ, կը գրէր 1861ին.
« Մեքայս Ողբերգութիւնը Պօլսական բարբառով
գրեցինք, ինչպէս ուրիշ մեր ազգային նոր գեր-
թուածները . բայց ոչ եթէ սցսու արհամարհել
կուզեմք ազգային միւս բարբառները, որոց
առանձին յատկութիւնները կճանչնամք ու կապ-
առենք: Եթէ նախադասելի բան մի ունի Պօլսահայ
բարբառը, նորա դիւրընդել հլութիւնն է՝ որով
կիսոնարհի բանիբուն մատենագրին իրեն տուած-
գարձուածոցն ու փոփոխութեանցը . եւ այս
խկ է նորա յատաջագիմութեան գաղտնիքը,
որով վերջի քան տարուանո մէջ նշանաւոր
քայլափոխներ ըրած է, հետզետէ մաքրուելով
և մատենալով մեր ամէն բարբառներուն եւս
հասարակաց ազբիւրին, որ է Հայկազեան լեզուն:

Չեմք կրնար պահանջել որ մեր ամենայն քեր-
թուգըն եւ ողբերգուք սցն բարբառով գրեն.
բայց եւ չեմք կրնար մեր սրտին մեծ փափաքը
չյայտնել որ վերջապէս ազգային մատենագրիք
ջանան իրաց դնել իւրեանց նախալաշալունունք-
ները, անձնասիրութեան թելադրութիւնները,
անհիմն յամառութիւններն ու ազցական ար-
համարհութիւնները : Պէտք է, ո մատենա-
գիրք, ոկտաք է ընդարձակեմք մեր աչքին
հորիզոնը, ու միայն մեր գաւառներուն նեղ
եւ ամենուկ սահմաններուն մէջ չփակուիմք
չմասմք :

Պէտք է բարձրէն նայիմք այսպիսի խնդիրներուն
մէջ . ուամկին թաղումք ինքնահաճ ցած գաւա-
ռասիրութիւնը. մեք ոկտաք է մեր գաւառէն ա-
ռաջ մեր Ազգը սիրեմք, նորա պատիւը, նորա
օգուտն ու շահը վնտուեմք ու նախագասեմք,
եւ ոչ եթէ մեր քաղաքին կամ գաւառին երա-
զել պատիւը: Խալացին, Անդզիացին, Գերմա-
նացին, Գաղղիացին, Ռուսը: ու մեզմէ շատ հե-
ռու չեղող ազգ մը Յոյնը, ամէնքն եւս մեզմէ
ոչ ինչ պակաս բարբառներու ճիւղեր ունին,
բայց մատենագրութիւնը բոլորին մէջէն ընտրած
ու սեպհականած է մէկ բարբառ մի . այն եղած
է նոցա ազգային լեզուն, ու բոլոր ուժը նորա
վերայ թափած . որով եւ հետզետէ կանոնա-
ւորած են ու զարգարած, ամէն մատածութեան
ամէն գաղափարի ճկելով ու յարմարեցուցանե-
լով զայն Ահա Թուրինցին, Միլանցին, Վենետ-
իկցին, Սիկիլիացին . . . թէ եւ բերնով իրենց բար-
բառ խօսին, բայց գրչով Թոսքանացի բարբառը
կզբեն, եւս առաւել մատենագրական գրուած-
ներն որ բոլոր ազգին համար են: Նոյնպէս եւ
միւս կրթեալ ազգերը թէ եւ ամէնքն ալ համո-
զւած լինին որ իրենց իւրաքանչիւր տեղական
բարբառը գուցէ շատ աւելի գեղեցկութիւններ
ու պատուական հարստութիւններ ունի, բայց
երբ գրելու լինին՝ ընարուած ազգային մատե-
նագրական լեզուն կհետեւին. վասն զի գիտէ
եւ ամենայն ոք որ հասարակաց լեզուն պէտք
է զոհել առանձնական մատածութիւններն ու
տեղական անձնասիրութիւնները :

Ո՞չ նոյն կերպով կմտածէին նաեւ մեր նախ-
նիքը . չունէին եւ նոքա բազմաթիւ բարբառ-
ներ , ինչու Արարատեան , Կորճայից , Տայոց ,
Խութեցոց , Չորբարդ Հայոց , Սպերացոց , Սիւ-
նեաց , Արցախեցոց , Ռւտէացոց , Պարսկահայոց
. . . բայց մեր նախնիք ոչ եթէ այս բարբառ-
ներով կընէին իւրեանց մատենագրութիւնները ,
այլ ամէնքը միաբան՝ որ գաւառէ եւս լինէին՝
իրենց գաւառական անձնափրութիւնը Արարա-
տոյ բարբառին զոհ կընէին , եւ այն կհամա-
րուէր Ազգացին լեզու Հայաստանեայց Սոսր ա-
ռացոց են ոչ միայն մեր թարգմանիչներէն ի-
վեր նախնեաց մեզի ձգած մատենագրութիւն-
ները , հազար անոնցմէ այլ առաջ Մարտօնի
յայտնի վիայութիւնը : »

Ետեւ , մեր չորս գաւառալեզուների վրայ մի
ուշադիր ակնարկ ձգելով , պիտի տեսնեմք թէ
իլվովի գաւառալեզուն վուրկ է կարէւորութիւնէ ,
զի Բօլոնիաի Հայերն յոյժ սակաւաթիւ են եւ
հետի ազգային կեղրունէն . Վանի գաւառալե-
զուն ալ մի մեծ կարէւորութիւն չ'ունի , քանի
որ վուրկ է գրական մշակումէ , կը մնայ Տփղի-
սի գաւառալեզուն , որ , մեր գրականութիւնէ
յետոյ , նշանաւորագոյն գրականութիւնն ունի :
Պէտք է գիտնալ թէ սա աւելի տրամադիր է
տեղի տալ մեր գաւառալեզուի քան զրաբարին .
Նաեւ , ես համոզուած եմ թէ կարելի է մի ըն-
տրուզական հիմի վրայ միացունել Կոստանդնու-
պոլիսի եւ Տփղիսի գրական աշխարհաբարներն
որք արդէն մի անհաջոտ տարբերութիւն չ'ունին :

Մամուլն կոչուած է վերջին հարուածն տալ
գաւառալեզուների քասսին : Եւ , թէ գաւառա-
լեզուներն չը բարձուին իսկ բոլորովին , ինչ կո-
րուստ արած պիտի լինիմք . թող Պ. Պէտէլ
պատասխանէ ձեզ . « Անձնիւր խօսուած լեզու
կը պարունակէ մի քանի գաւառալեզուներ , որ-
պէս մի ուեւ կը պարունակէ մի քանի զանազա-
նութիւններ կամ տեսակներ . մին , մայրքաղաքի
մէջ գարձածուոծ , ճաշակով զտուած , ոճի հրա-
շակերտներով հաստատուած , վերջապէս կը լինի
գրական լեզու , բուն ազգային բարբառ . միւս
գաւառալեզուներն , նահանգների մէջ ամենու-
փուած , մի աւելի ազատ ընթաց կը պահէն , մի
յաւէտ կամ նուազ բացորոշ անհատականութիւն ,
եւ մի տեսակ բնածին ինքնութիւն որ , երբեմն ,
շատ հրաժարյ կը տայ նոցա : »

Սակայն , մեր ժողովի մէջ , խնդիրն կոստան-
դնուածօլիսի գաւառալեզուին վրայ է , քանի որ
կոչուած եմք օսմանեան Հայերի գաստիարակու-
թիւնն սոհմանադրել եւ քանի որ դա է նոցա
միակ զրական լեզու : Ես կը խստովանիմ թէ
նա ունի թերութիւններ , դուք ալ խստովանե-
ցէք թէ դիւրին է ուղղել այդ թերութիւններ :
Պէտք չ' զերի անել զոյն գրաբարին , որպէս
կը տենչան մի քանի հնամուներ . պէտք է գրա-
բարին հետեւիլ այն կետերի մէջ միայն ուր
գրաբարն լաւագոյն է աշխարհաբարէն . պէտք է
ընտրուզական լինիլ , յիշելով թէ , 89էն ի վեր ,
հեղինակութիւնն մեռած է եւ բանաւորութիւնն
յաջորդած նմա ամեն խնդիրի մէջ : Ոչ ոք կ'առէ

այժմ. Վարժապետն ասեց, նա ասեց (magister dixit, ipse dixit): Գրաբարն մի պատգամախօս է. անմոռթիւն է հետեւիլ գրաբարին, զի գրաբար է. ոչ ապաքէն ունի նա իւր այլանդակ թերութիւններ: Նա հարսունակ բառն ալ ունի. ով կը համարձակի լնդունիլ 'զայն: Պ. Մ. Աղաբէգեան կը գրէ «Կոռոնկ Հայոց աշխարհին»ի մէջ. «Կարծել թէ աշխարհաբառ լեզուն մոտեցնելով գրաբառին, կամ թէ աշխարհաբառին մոլութիւն, զարդարանք, զօրութիւն, ազդուութիւն տալու համար, ով զնորդէ որ էութիւն ոչ այս գարումս եւ ոչ եկող գարերումը կարող կը լինի ունենալ եւ շատ քիչ ճաշակ եւ գաղափար ունենալ է մեր նախնեաց լեզուի հոգւոյն եւ բնութեան վրայ, մանաւանդ ոսկի գարու գրականութեան:»

Մեր աշխարհաբարի թերութիւններն թող չը վշատեցունեն ըլ ձեզ: Յիշեցէք թէ աշխարհի գեղեցկագոյն լեզուներն անցած են այն վիճակէ ուր կը գտափի գեռ մեր լեզու: Թող ձեզ օրինակ լինի ֆուանսական լեզուն, որ այնքան պայծառ է այժմ եւ այնքան հաստատ. ինչ վիճակ ունէր նա իւր ծագումի մէջ. ոչ ապաքէն հարիւր անդամ ակարագոյն եւ թշուառագոյն էր քան մեր աշխարհաբար: Դուք, ոյց մէջ կան այնքան քոջահմուտ գասասառներ ֆուանսերէնի, կրնաք հասկանալ լուի-լը-ժէռմանիզի սա պաշտօնագիր. «Pro Deo amor, et pro christian po-

blo et nostro commun salvamento, dist di en avant, in quant Deus savir et podir me dunat, si salvarejo eist meon fradre Karlo, et in adjudha et in eadhuna cosa, » Եւ այլն. այսպէս էր քուանսերէնն իւր անցեալի մէջ: Եւ, կը կարծէք թէ լեզուներն արագապէս կը զարդանան. միթէ բնութիւնն գիտէ սստում: Այդ երդմաղերէ հինգ զար յետոյ, սապէս կը ճառէր Վիւհառառուէն. « Signour, li baron de France li plus haut et li plus poetiens nous ont à vous enuoies, et vous erient merci, ke pités il vous prengne de la cité de Ierusalem qui est en servage des Turcs, et ke vous voilliez aidier a le honte Ihesu-Crist vengier, et por cou vous ont esleus, k'il seuent bien ke nul gent ki sor mer soient, nont si grant pooir comme vous avés, » Եւ այլն. հինգ գարերի մէջ, այսքան քիչ զարդացած էր այն լեզու ոյր արդի փառաւոր վիճակն ծանօթ է ձեզ:

Ուրեմն ոկտոբեր է մշակել աշխարհաբարն համբերատար եւ յուալից, չը նմանիսով այն թեթեւ էակների որք, որպէս կը գրէ Վոլդէս, կ'ատեն ինչ որ ունին եւ կը սիրեն ինչ որ չ'ունին: Մշտկեմք 'զայն, եւ ոիտի գերազանցէ գրաբարին ամեն կեափ մէջ: Վիդգուռ Լանկլօա կը գրէ: « Երբ հայ գրականութիւնն, իւր բարբառի յարմար տառեր ընդունիլով, յոյն եւ տառի գրականութիւններէն նախընտիր հանդիպացաւ, մի այնպիսի երեւայթ ի յայտ եկաւ յանկարծ որ շատ արժան է բանասէրների ուն գը-

բաւել։ Հայ լեզուն, 'զոր ալ ժողովուրդը միայն կը գործածէր եւ որ, մի քանի դար, ուամիկ բարբառի վիճակին խոնարհած էր, Հայաստանի նուիրական եւ ուսումնական լեզուն եղաւ։» Տամբ աշխարհաբարին այս կարէւորութիւն, եւ մի չըեղագոյն երեւոյթ պիտի ստանայ մեր գրականութիւն։

Չը կայ ազգ որ հին եւ նոր լեզուների այս վեհ ունեցած ըը լինի. ըը կայ ազգ ուր նորն յաղթանակած ըը լինի վերջապէս։

Ժօաշն տիւ Պէլլէյ, մի նմանօրինակ սրոյքարի մէջ, կը զրէր. « Կը խոստովանիմ թէ լսափն եւ յոյն լեզուների հեղինակներն գերազանցած են ի մէնջ ճարտարութիւնով եւ ճոխաբանութիւնով, զի շատ դիւրին էր նոցա յաղթել այնպի-սի լեզուների որք անհլու չ'էն բնաւ։ Այլ թէ երկար եւ փութաջան հետեւիլով նոցա որք ա-սաջին ստացօղներն եղած են այնպիսի կարօ-ղութիւնների զորա բնութիւնն ուրիշների չ' վացած սակայն, մեք ըը կարենամք նոցա յա-ջորդել լեզուի մէջ, որպէս յաջորդած եմք ար-դէն նոցա մեքենական արհեստների մեծագոյն մասին մէջ եւ մինչեւ իսկ նոցա վարչութիւնի մէջ, ես չ'եմ կարօղ ասել մի այսպիսի խօս, զի մի այսպիսի նախատ մարդկացին միտին դէմ չ' միայն, այլ եւ Արարիչին դէմ, որ ամեն արա-րածի վրայ անբոնաբարելի օրէն դրած է ըը տեւել մշտնչենասպէս, այլ մի վիճակէ մի ուրիշ վիճակի անցնիլ յաւիտեան, միի վախճանն եւ ապականումն միւսի սկիզբն եւ ծնունդն լինի-.

լով։ Մի յանառ ընդդիմաբան պիտի առէ ինձ, վո՞ լեզու յոյժ կը յամէ ստանալ այն կատարե-լութիւն։ Ես կը պատասխանեմ թէ այս յապա-ղում բնաւ ապացոյց չ' որ մեր լեզու չը կարե-նայ կատարելսոգործուիլ, թէ այսպէս ապահով-է որ մեր լեզու պիտի կարենայ իւր կատարե-լութիւն պահպանել երկար, այնքան երկար աշ-խատանքով ստանալով՝ զայն, ըստ այն բնական օրէնի որ կը պահանջէ թէ ամեն ծառ, որ շատ կանուխ կը ծնի, կը ծաղկի եւ կը պաղպերի, շատ կանուխ ալ ծերանայ եւ մեռնի, եւ, ընդ-հակառակն, այն ծառ ապրի երկար տարիներ որ երկար աշխատած է արմատ ձգել։» Ապագոյն իրաւունք տուաւ ֆունասցի հեղինակին, որպէս եւ մեզ պիտի տայ իրաւունք։

« Կ'երեւի թէ ֆունասերէնն Զ եւ է դարերին մէջ ծնաւ, կը գրէ Քառմէս։ սակայն իւր ծնունդէ ի վեր անպատճիւ համարութիւնվ եւ սա-գէ լըս կոչուիլով, ժողովուրդի ստորին գառե-րին մէջ աքսորուած մնաց երկար, մինչ լսափ-ներէնն, զբագէ տների յատուկ իբր միակ բար-րառ նկատուած, գիտութիւնների եւ գեղա-տառների լեզուն մնաց գեռ մի քանի դար։ Իրերն շատ փոխուած էին թ դարի մէջ. լսափ-ներէնն կը մեռնէր իբր կենդանի լեզու, եւ խուժանի ռամիկ բարբառն մի այնպիսի ժողո-վուրդի լեզուն եղած էր արդէն՝ զոր Նախա-խնամութիւնն կոչուծ է մի ահազին դեր խաղալ մարդկացին ազգի բարյական եւ նիւթական ճակատագիրներին մէջ։» Մեք ալ, թողուրզ

գրաբարն իւր գերեզմանի մէջ , ծաղկեցունեմք միաբան ժողսվրդային լեզուն , զիտնալով թէ Հայաստան կրնայ լինիլ Ասիաի համար ինչ որ եղած է Ֆուանսա Եւրոպաի համար . —Առաջապահ քաղաքակրթական բանակի :

Եւ , խմաստափրապէս խորհրդածելով , ինչ կը նշանակէ առաջի լեզու : Միքայէլ Նալբանդեանց կը դրէ « Հիւսիսափայլ »ի մէջ . « Սրգո Ստեփաննոս Ռոկանեան . . . Աբովեանի . . . Վէրդ Հայաստանի անունով գործի մասին . . . ասումէ . « Անհնարին է այս գիրքը դատել եւ « րոպական կանոնով , վասն զի , ինչպէս բախնք , « ռամիկներու համար եւ ռամիկի ոճով գրուած « է այն , եւ իրեւ գրական չենք մը չընծայվիր « մեր առջեւ » : Եթէ Աբովեանի Վէրք Հայաստանին ունի արժանաւորութիւն , եւ եթէ այդ արժանաւորութիւնը կարելի է գնահատել , առաւ ուրեմն մի միայն Եւրոպական կանոնով , որ նայումէ միշտ գործի խորհրդին եւ թէ հեղինակը մինչեւ որ աստիճան կարողացել էր հասկանալ եւ լուծանել իւր առաջեւ դրած խնդիրը : Եթէ եւրոպական կանոնքը թևլունք ու ասիական աչքով նայենք այդ գործի վերայ , այն ժամանակ նա երեւումէ մեզ որպէս մի առասպել (Հիքեաթ) : « Ռամիկի համար եւ ռամիկի ոճով գրուած « այն » , ասումէ պարոնը . համաձայն չերեւուր ազգի համար է գրված . այն տեղ կայ ուստանելիք ոչ միայն շինականի համար , ոյլ եւ քաղաքացու , այլ եւ Հայոց կիսատ թերատ ուսումնականների համար եւս : Հայոց ազգը կո-

րուսած լինելով իւր քաղաքականութիւնը , անհետացած լինելով տոհմական ազնուականութիւնը առների , ռամիկը եւս չլայ , որ կարող է լինել այն տեղ միայն , ուր կայ ազնուութիւն : Ազնուութիւնը հարստութեան վերայ չ'է , եւ ոչնաեւ ռամկութիւնը ազքատութեան վերայ . այս բոլոէս մեր ազգի ամեն մի անդամնք հաւասար են իւրեանց մէջ : Ազնուական եւ ռամիկ չլինելով մեր ազգի մէջ , չունինք եւ այդ կացութենների սեպչական բարբառներ . հին եւ մեռած գրաբառ լեզուն ազնուական չէ , եւ ոչ կենդանի ժողովրդականը ռամկական , ինչպէս մի քանի վայր ի վերայ մարդիկ ասումեն :

Իրաւունք չ'ունի Պ . Աղարէգեան , երբ կը դրէ « Կռունկ Հայոց աշխարհին »ի մէջ . « Այսօր երթեմն ոչինչ համարուած ժողովուրդը վեր է կենում , կամք եւ ջանք է անում անտէր ու անօգնական իր եկեղեցին պայծառացնելու , իր ազգայնութիւնը վերակազմելու , իր լեզուն մշակելու , եւ փոխանակօգնուական ձեւնսու լինելու նրան , գտնուում են մեր մէջ մարդիկ որ յանդգնում առում են այս խեղճ ու թշուատ ժողովրդեան թէ՝ գու գտեհիկ ես , բարբարոս ես , լեզուդ քեզ նման խառնիճաղանչ ամրախի լեզու է , ձեռը վեր առ այդ քո ձեռնարկութենից , ոստանիկ լեզուով խօսի , նախարարաց պէս շարժի , Խորենացւոյն եւ Եղիշէի նման պատմութիւն գրէ , Օհաննէս խմաստափրի նման ճառեր խօսի :

Ուրեմն զգացէք աշխարհաբարի խորհուրդն , զի հարկ է « կենդանի մարդու հետ կենդանի

լեզուով՝ բարբառել», որպէս կը դրէ նապարեանց իւր « Հանդէս նոր հայախօսութիւնն»ի մէջ : Զգացէք թէ անհնար է յարութիւն տալ գրաբարին, նկատելով թէ անեղ ոկետութիւններ եւ սկայ ժողովուրդներ չը կրցան վերակենդանացունել իւրեանց հին լեզուներ, թէ եւ տիեզերական էին սոքա . չը կրցան կեանք տալ դիակին, թէ եւ այնպիսի ճիշեր թափեցին՝ զորս մեր աղդ անկարօղ է թափել . Զգացէք թէ ծաղրեմ է մտածել որ մեք մի բացառիկ աղդ լինիք տիեզերքի մէջ . զգացէք թէ չորս վարժապետ կարօղ չ'են չորս միլիոն անհատի դէմ մաքսախել եւ գետն դէպ իւր ակ մելել :

Մի պարոն կ'ընդմիջ՝ 'զիս, աւարկելով թէ նախդիրների բարձումն ազիտարեր եղած է արդի լեզուին եւ զայն խաւարի մէջ ձգած : Կը պատասխանեմ. մվէ կ'արդելէ նախդիր զործածել աշխարհաբարի մէջ, երբ հարկ է. նաեւ, որպէս զի ուղղականի եւ հայցականի շփոթն դադրի, բաւ է ուղղականն նախադաս գործածել միջաւ . երբ մի նաւազ կը վիրաւորուի մի զինուորէ, կ'ասեմ . « Զինուորն վիրաւորեց նաւազն . » երբ մի զինուոր կը վիրաւորուի մի նաւազէ, կ'ասեմ . « Նաւազն վիրաւորեց զինուորն » Այսպէս կը վարուին դրէ թէ բալոր նոր լեզուներն : Ուրեմն այդ միթութիւն ոչ անդարմաննելի է եւ ոչ այսպանելի : Դարերէ ի վեր կը խօսուի աշխարհաբարն, եւ յետին տղէտին չ'է պատհած չը հասկանաւ իւր ընկերի խօսակցութիւնն : Բուն ատրիէ յառաջ, « Ուղղախօսութիւն

արդի հայ լեզուին»ի գիտուն հեղինակներն կը դրէին . « Աս մըտքով է ահա, որ մենք աս գործն ի լոյս ընծայէցինք . վասիաքիլով՝ որ դէթ գրաբառին տեղ, անոր զաւակը՝ արդի լեզուն՝ պատշաճ վայելչութիւններն ու կանոնաւորութիւնն ըստանալով ազգին լեզուն ըլլայ եւ ոչ թէ խառնաբնգոր : Եւ եթէ աս փասիաքնիս կատարվի, ան ատեն դուստրն իր մօրմէն վար չը կըրնայ մնալ . Եւ եթէ վաեմութիւնիք չ'է, անուշութիւնիք ու պարզութիւնիք կրնայ՝ զանի գերազանցէլ : » Կը տեսնէք թէ այս ճշմարտութիւններ շատ հին են մեր ազգի համար, եւ սակայն դեռ մարդեր կան որք չ'են ուզեր համոզուիլ :

Տառչորս տարիէ յառաջ, կը գրէր նալբանդեանց . « Արժանապատիւ Խորէն վարդապետը այս օրերումն զուրս տուեց կամարթին Փրանսիական բանաստեղծի Les Harmonies մակագրով տաղերգութենների հայ թարգմանութիւնը հին լեզուով : Ազգային բանասէրքը, մինչեւ այժմ չկարողացան հասկացնել մեր բոլոր հեղինակներին թէ մի հին եւ մեւած լեզու, որ կորուսել էր իւր իրաւունքը ընկերական կեանքում, չ' կարող միջնորդ լինել կենդանի ժողովրդի մէջ գաղափարը ներս բերելու համար : Անտարակոյս տւելի հետ է հին լեզուով թարգմանել, մանաւանդ, ոտանաւորը, բայց միթէ հեղինակի նպատակը պիսի լինի հետ կերպով կատարել մի գործ, երբ այդ եղանակը անօգուտ էր ժողովրդին : Արդարեւ մեծ աշխատութիւն է յարգելի վարդապետի, կողմից, ոտանաւորով

թարգմանել ստանաւորը, որ դրված էր օտար լեզուով եւ ցաւումնք, որ այդքան քրտինքով յառաջ եկած դործը մեռած է ազգի համար : » Յաւալի չ' որ, դեռ այսօր, ստիպուած եմ կրկնել անմահ Նաբանդեանցի գանգատն:

Տասմի տարիէ յառաջ, կը գրէր Պ. Աղաբէդեան . « Երկու կարդ գրաբառասեր մարդիկ կան մեր մէջ եւ այս երկու կարդ մարդիկն են ջատագով եւ յորդորիչ նրա գործածութեան գրելումն ու սորվեցնելումը : Մին կարդն է բնաւ ամենեւին չգիտացողները կամ թէ իրանց պատանեկութեան ժամանակ պատահմամբ մի փոքր քերականութիւն սորվողները եւ կամ թէ առաջնորդներու գիւաններում եւ վանքերում իրանց կեանքն անց կացնողները եւ առհասուրակ հին եւ նոր գալրոցներումը ուսուցիչ պակասելուն, հայկաբան անունով գասառուութիւն անողները : Այս կարգին պատկանում են ընդհանրապէս հին ուսումնականք, եկելեցականք, վարդապետք եւ այլն եւ այլն : Միւս կարդն է երեսուն քառասուն տարի գրաբառ լեզուն սորվու համար իրանց կեանքը հալու մաշողները եւ նրանով իրանց մի վիճակ կամ պաշտօն աստիճան ձարսղները, վերջապէս իրանց գրաբառ լեզուին մէջ (որ մեր նախնեացը պիտի լինի եւ չէ) այնչափ երկայն կեանք անց կացնելուց յետոյ, նրա ոչ բնութիւնը, ոչ կերալորանքը, ոչ միութիւնը, ոչ պատմութիւնը, ոչ հանդամանքը եւ ոչ այն հոգին որ իրան այն աստիճան ազնուացրել եւ վենմացրել է, չհասկացողներն ու

չըգիտացողները : Իսկ գրաբառ լեզու ասուածն այսօր մեր մէջ, ուրիշ բան չէ այլ միայն բիւրաւոր խորդ բառերու, հազարաւոր անխմաստ ոձերու անընտիր հաւաքածոյ, ուռած փքուած գրուածքներու եւ քերթուածներու գասաւորաթիւն, որոնց գալափարն ըստ մեծի մասին տեղական լեզուին հոգին է եղել եւ շատ անգամ սառ հոգւոյ եւ խաւոր մոտաց պատկերն նրա միջում դրոշուած ալնի եւ անհամ դարձուածքներով, անորոշ եւ անյացտ բացադրութեամբ : Այս է այսօրուայ մեր գրաբառ լեզուն, որն որ համեմատելով մեր նախնի սուրբ հարց լեզուին հետ, կատարեալ բարբարոսութիւն է : » Մեք, որ պատիւ ունիմք գասառու լինիլ, պարտաւոր եմք ուշ դնել այս անաշառ վկայութիւնների :

Թողումք գրաբար գրելի տղայական ցուցամոլութիւնն, 'զոր այնքան գեղեցիկ կերաւով կը ծաղրէ Ուշք Հայաստանի' հոգէլից հեղինակն, երբ կ'ասէ . « Ծատ անգամ մէկ Հայ տեսնէլիս՝ ուզում էի լեսծ շունչս էլ հանեմ, նրան տամ. բայց ախ' լեզուս փակ էր, աչքս բաց . բերանս բռնած, միլոս խոր. ձեռս պակաս, լեզուս կարճ. գանձ չունէի, որ գործով ցոյց տայի ուզածս, անունս մեծ չէր՝ որ ասածս տեղ հասնի, մեր գրքերն էլ հրաժար, մեր նոր լեզուն էլ անդադիւ, որ սրտիս հասրաթը խօսքով յայտնէի . հրամայել չէի կարող, խնդրէի, աղաչէի էլ լեզուս մարդ չէր իմանալ, չունքի նո էլ ի ուզում՝ որ ինձ վկայ չ'ծիծալին, չասեն կոպիտ ա, յիմար ա՝ որ Քերականութիւն, ձարտասանութիւն, տրա-

մարանութիւն չըդիտի. ես էլ էի ուզում, որ առնեն՝ «Օ՛հ Հայէս Խորը Խրթին շարադրիլ դիտի, որ սատանէն էլ միջիցը մէկ « բառ չի կարող իմանալ, հասկանալ. » Ես էլ էի ուզում՝ որ իմ գլուխս ցոյց տամ, որ ինձ վրայ զարմանան ու ինձ գովեն՝ Ա՛ւ Հայէրէն շառ Խորը ուեղակ էմ: »

Թողումք գրաբարամոլութիւնն, որ շատեր դրդած է աշխարհաբարի Ծննդումն երազել:

Վկայ է ինձ Պ. Մ. Տէր Ազգաբեանց, որ կը գրէ « Կոռունկ Հայոց աշխարհին »ի մէջ. « Ապովեանի անունը դրականութեան մէջ էլ յայտնի է, ինչ պէս յիշվեց վերեւումը : Նու իւր կենդանութեան ժամանակը սկսել է տալել երեխաների համար գրքոյի այսպիսի մակադրով . Նախաշառէն Էրեւան է պէտք նորովարչէց, Երկու հան . այս գրքոյիը բավանդակում է իւր մէջ հայերէն այբուբէնը, Հայոց Քերականութիւն եւ քանի մի յօդուած երեխաների կարդալու համար: Յացտնի չէ ինչ էր պատճառը, որ նա չէ կարողացել վերջացնել սրա սպագրելը: Մենք տեսել ենք այս գրքոյի տպածթերը, որոնց տիպը շատ տնտիսան է: Զը լինի թէ այս հանդամանքն է պատճառ գառել չտպելուն. սակայն սպիներիցը սցսպէս ենք լրաւմ, թէ հանգուցեալ Կարապետ վիճակաւոր Արքեպիսկոպոսը, աւսոնելով որ այս գրքոյիը աշխարհաբառ լեզուով է շարադրուած, տպագրելը արգելել է: Երեւում է որ Բարձր Սրբազնը ուրիշների պէս կարծում էր, թէ աշխարհաբառ լեզուով բան կարդալն ու գրելը ազգի կործանումն է :

Վկայ է ինձ Պ. Մ. Աղանուր, այն գրական Դօրդումատօ, որ կը գրէ « Փարփիլ »ի մէջ. « Թուղ անիբարիութեամբ՝ ուսմիկ եւ աննուկը բարբառ մեր որ անկելոյ հայրենեաց յաւերժական յարացոց նկարի ի ցաւ սրտի, գոնէ ի տալի Ծննդեացի իսպառ եւ անհետացի ի միջոյ. . . Մեծ իմն գործ աղդամիրական վարձուք՝ ըստ մեր կարծեաց եթէ ամենայն ուրեք ուր գտանին դպրոցական մատեանքի լեզու աշխարհիկ եւ գուեհիկ իմի հաւաքեալ հրոյ ճարակ արացեն: Յուսամք սկսանիցի այդ բարեգործութիւն ի թէուզուիսա :» Բարեհոյ ծովին կը նշանակէ աստ վայենութիւն :

Ո՞չ ասլաքէն ամօթալի է այս բարբարոս մոլեսանդութիւն, մանաւանդ դաստիարակների հոմար, զի սոքա կոչում ունին ճակաս բարձրուունել նախապատճռումների դէմ եւ ծաւալել ինչ որ ճշմարիս է եւ արդար :

Ուրեմն հարկ է լրջապէս խոհիկ եւ ազատապէս խօսիլ, քաջ կը ուղարկու ինչ որ կարէւոր եւ ինչ որ անկարէւոր է ազգին: Հարկ է համոզուիլ թէ, արդի Հային համար, գրաբարն մի զարդ է եւ աշխարհաբարն մի պէտք :

Վկայ է ինձ մի սպջմիտ գրագէտ, որ, « Ծաղկի »ի 115 թիւին մէջ, կը գրէ. « Ազգի մը լեզուն զարդ մ'է թէ գործիմը եթէ զարդ մ'է, ըսելիք չունինք այնպիսի առարկումներու. իսկ եթէ գործի մ'է, ինչպէս կը նդունին լուսաւորութեան բարեկամները, ան տաեն լեզուն զարդ մ'ըլլալէ կը գարդի եւ հակառակորդաց առարկութեանց ալ հարկ չմնար, վասն զի մարմին մը որ մերկ է, կը

պարտաւորի ծածկուիլ քան թէ զարդարուիլ : Ընթերցողը , եթէ ուշխմ է , կրնայ սուարկութեանս ճշգութեանը համոզուիլ , երբ ազդին արդի զրական վիճակը լաւ մը կը քննէ : — Հեղինակութիւնները , թարգմանութիւնները , օրագիրները , բանակցութիւնը , գրակցութիւնը , պաշտօնական գրութիւնները աշխարհաբառ լիդուին վրայ կը ձուլուին եւ կը հրատարակուին . բացառութիւնը այնքան նուազ է որ չեմ ուզեր անդամ յիշել . ուրեմն մեր մտքին եւ սրտին գործին աշխարհաբառն է : Այսպիսի ակներեւ ճշմարտութենէ մ'ետք , կուրութիւն է արդարեւ անուղղակի կերպով եւ երկար միջոցի մը մէջ աւանդել աշկերտին գործի մը , զոր կրնայ ստանալ ուղղակի կերպով եւ կարճ ժամանակի մը մէջ . ահա այս է առաջին եւ զիսաւոր օգուտը զոր մանկացութիւնը պիտի վայելէ՝ գրաբառի ուսման համար վատնելու ժամանակին մեծագոյն մասը իր ընկերական եւ բարոյական կենացը հարկաւոր ուրիշ ուսումներու յատկացնելով : »

Եւ արդարեւ , իրը խմաստասէր խորհրդածելով , կատարեալ լեզու նա է որ կրնայ արտայայտել ամեն մոսածում եւ ամեն զգացում . աշխարհաբառն ունի այս կարօղութիւն , ուրեմն մի կատարեալ լեզու է . ենթագրելով թէ գրաբառն ալ կարենայ միտ եւ սիրա պատկերել հաւատարմագէս , կ'ունենամք երկու կատարեալ լեզու , աշխարհաբառն եւ գրաբառն : Սրդ , քանի որ այս երկու լեզուներ նոյն նպատակին կը ծառացեն , ոչ ապաքէն յիմարութիւն է նախընարել այն լե-

զու 'զոր գժար է ուսնիլ : Ուրեմն կը հարցնեմ . որն է գիւրին մեզ համար , աշխարհաբարն թէ գրաբարն , այն գրաբար 'զոր Հ . Ա . Բագրատունի , մեր առաջին գրաբարագէտ , « յետ քառասնամեայ անընդհատ ուսման եւ վարժից հայրենի բարբառոց ընդ հեղենականին , որոյ տեղեկութիւն կարեւոր պիտոյ է մերումն » , սապէս կը դատէ . « Ստկացն հարկ է եւ ՚ի նոսին իսկ ՚ի լեզուագէտ նախնիսն ընտրութիւն տանել . զի ոչ ամենեքեան ՚ի մի կարգ եւ ընդ մի համար են , եւ ոչ ամենեքին պատշաճք ՚ի կրթութիւն հայերէն վայելչաբանութեան : Եւ յընտիրսն անդ եւս նախամեծար ընտրելի են կատարելագոյն մասունք նոցին եւ հաստուածք ըստ խրատուն կույնութիւնոսի , եւ յայնո պարտ է ստէպ դեղերել եւ խոկալ : Գերակատարք նորա են , յորա ամենայն առերեւոյթ պարզութեամբն իւրեանց ձեւանալ գժուարին է եւ բազում քրառանց գործ : Իցեն թերեւո որ կերպարանիցին ՚ի Յովհան կաթողիկոս , ՚ի Նարեկացին , յոճ Եւսեբեայ եւ Խորենացոյն եւս եւ Ասկերերանին . այլ չիք ոք ուրեք երեւեալ միւս սմի եզնիկ կամ եզիչէ կամ աստուածաշունչ զրոցն ոճոյ զուգական . թէ պէտ եւ ջանան բազումք կամ թէ եւ կարծեն եւս հասեալ : »

կը տեսնէք թէ , ամեն անդամ որ մի ունէ ճշմարտութիւն հաստատել ուզեմ , ազգի մեծագոյն չեղինակներին կը զիմեմ եւ ոչ ինձ , որ նշանակութիւն չ'ունիմ բնաւ , զի զուրկ եմ ամեն հմտութիւնէ : Կը տեսնէք թէ , այս խնդիրի մէջ ,

այնքան առատ փաստեր եւ վիայութիւններ կը ներկայացունեմ ձեզ որքան դեռ ոչ ոք ներկայացուցած է գուցէ մի ուելէ պարագայի մէջ :

Եւ սակայն, կ'երեւի թէ այսքան հեղինակութիւններ չ'են կրցած խախտել մի քանի ժողովականների յամառ նախապաշարումն, գուցէ զի խօսեցայ այն աշխարհաբարով որ ատելի է նոցառւութի, պիտի փորձեմ հերեւլ գրաբարն գրաբարով, որ աւելի համոզիչ լինի գուցէ, զի սիրելի է նոցա :

Նաղարեանց, իւր «Յաղագս փորձական հոգեբանութեան ճառ»ի փառաւոր առաջարանին մէջ, կը գրէ . « Իսկ մեք ասեմք եւ կնքեմք . զիւրին եւս է յարուցանել զմեռեալս 'ի գերեզմանաց քան թէ միջնորդութեամբ հնոյն լեզուի վնորն լուսաւորել զգողովուրդ . խաւարն լուսով փարատի եւ ոչ խաւարաւ, կեանք 'ի կենդանութենէ աղբերանայ եւ ոչ 'ի մեռելութենէ . իսկ որ 'ի հակառակն բերի 'ի կարծիս, ԽԵԼԱԿՈՐՈՅՑ զնա ասել ոչ տարակուսիմք . Sapienti sat ! »

Եւ արդարեւ, ներեցէք ինձ խօսիլ առանց վարագսյրի, ձեր նախատակ կրկնապէս անմիտ է . կ'ուզէք մի մեռած լեզու կենդանացունել, առաջին խենդութիւն . կ'ուզէք մի կենդանի լեզու սպանել, երկրորդ խենդութիւն :

Ուրեմն արժան էք մի պատիժի . եւ ես յամառ գրաբարեաններին պատիժ կը սահմանեմ գործադրել իւրեանց մտածում : Թող գրաբար միայն զրեն նոքա, որպէս զի ժողովուրդն, փոշների տակ ձգելով նոցա գործեր, յայտնէ նո-

ցա թէ ոչինչ կը հասկանայ սիրիլեան գիրքերէ եւ անդրշիրմեան հծծւններէ :

Դուք կ'արհամարհէք ժողովրդային լեզուն . մեք չը պիտի արհամարհէմք 'զայն, զի մեր դրօշի վրայ արձանադրուած է . «Ամեն բան ժողովուրդին համար եւ ամեն բան ժողովուրդին հետո : » 1860էն ի վեր, ժողովուրդն ժողով է եւ ոչ հօտ . Հայն ալ ամեն սահմանադրական ազգի պէս, մի թագաւորք-ժողովուրդ է այսուհետեւ . Գործաւորն իւր գուէտվ, այնքան պատկառելի է որքան վեհապետն իւր մականով . Նա, որ ցնցոտի կը կրէր երէկ, այսօր ծիրանի կը զգենու :

Դուք կ'արհամարհէք ժողովրդային լեզուն . մեք պիտի պաշտեմք 'զայն, մեք պիտի բարէկարդէմք 'զայն, մեք պիտի վսկեմացունեմք 'զայն . Այս պայքարէ յետոյ, մեք խօսած պիտի լինիմք բաւական, եւ ալ գործի ժամն պիտի հնչէ մեղ համար . եւ պիտի առենէք թէ այս բերան չը գիտէ ստել *

* Մի բանի ամիսէ յետոյ հրատարակեցի «Գրական փորձեր»ս:

ՏԱՄԳՈՐԾՄԵՐՈՐԴԻ ՆԻ ՍՅ.

1874, ՅԱՆՎԱՐ 27.

Պարոններ,

Նախորդ նիստին մէջ աշխարհաբարն գրաբարին դէմ ընդարձակօրէն պաշտպանելէ յետոյ, կը գամ մի քանի բառ արտասանել այսօր եւ աւարտ տալ խօսերիս :

Չեր լեզուադիտական պայքարի պատասխանելէ յետոյ, կը փութամ ամփոփուիլ այն ըլջանակի մէջ՝ զոր մեր պաշտօն գծած է մեր չուրջ, զի մեր այժմ կոչուած եմք որոշել թէ որ աղդային լեզու պէտք է աւանդել նախակրթարանի մէջ, հին թէ նորն :

Ներելի չէ ծայրացել լինիլ ոչ մի լինդիրի մէջ. ոլէտք է օրինաւոր զիջումներ անել, նկատելով այն դար ուր կ'ապրի մարդ. եւ արդէն աղդամիտութիւնն չէ թողուր ինձ հաւանիլ որ Հայն թուրքերէն, ֆուանոերէն ուսնի, եւ չ'ուսնի իւր հին լեզու :

Կը հաւատամ թէ պիտի գայ մի օր ուր, աշխարհաբարի անկախութիւնն իրագործութիլով, գրաբարն պիտի զեղչուի մեր վարժութաններէ իր աւելորդ բեռ. մինչեւ որ ծագի այդ օր, իմաստութիւն է աշխարհաբարն ստիլովական հռչակել մեր դպրոցների մէջ եւ գրաբարն կամաւոր, աւանդելով հին լեզուն մինչեւ այն առ-

տիճան ուր աշակերտն կը սկսի հասկանալ մեր հին մատենագիրներ այդ կարօղութիւն ստացած կը լինի նա որ ուսած է գրաբարի քերականութիւնն եւ դիտէ լաւ թարգմանել գրաբարէ աշխարհաբարի. Սակայն, զիջում անելով, ի սուաջարկեմ ձեզ աշխարհաբար աւանդել նաև խակրթարանի մէջ, գրաբար ուսումնարանի մէջ:

Չ'եմ յուսար թէ հակառակիք սմա : Զերմագոյն գրաբարեաններն իսկ կը խոստավանին թէ, զրաբար միայն աւանդելով մեր գալոցների մէջ, կարելի չ'է ժողովրդային անել 'զայն կէս կամ մի գարէ յառաջ. ես գիտեմ թէ մի ցնորէ գա. Խուսինեան տոսած է. « Մարք են մարդկային լեզուաց ի բնէ ուսուցիչները. » արդ, մեր մայրեր, կարօղ չ'են եւ չը պիտի լինին երբէք զրաբար խօսիլ իւրեանց զաւակների հետ. ես կը մազթեմ որ այդ երազաւես զրաբարեաններ, յիսուն կամ հարկար տարի ապրիլի տեղ, հազարական տարի ապրին, որպէս զի իւրեանց աշքերով աեսնեն թէ, այդքան հեռաւոր գարերի մէջ իսկ, տնկարօղ պիտի լինին գտնել մի հայ մացը որ զրաբար խօսի իւր մանկիկի հետ. սակայն, մի վայրինեան ենթադրելով թէ իրաւոնք ունենան այդ կարմիր զրաբարեաններ, կը հարցնեմ դոցա. « Մինչեւ այդ կէս կամ մի գար, ինչ անեմք. չ'ուսնիմք այն լեզու զոր պիտի գործածեմք մինչեւ այդ պայմանաժամ. ապագային մէջ աւելի մերմակ հաց ուտելի համոզումով, գաղրիմք մեր ներկայ հաց ճաշակելէ : »

Սակայն, կ'ասէք ինձ, ինչ հարկ աշխատիլ

աշխարհաբարի վրայ, քանի որ սա մի միջոց է գրաբար ուսնիլի համար եւ ոչ ուրիշ բան: թէ այդպէս իսկ լինէր, կարելի չ'էր մեզ հրաժարիլ աշխարհաբարի ուսումէն: Ֆռանսերէնն, շատերի համար, մի միջոց է որով գիտութիւն կամ արաւետ ուսնին: Եւ սակայն գիտելք թէ որքան կ'աշխատին որպէս զի սահանան այդ բանալի: Մի չորեցարժ մեքենայ ունիմ որով պիտի մշակեմ հողս եւ որով հացս պիտի հանեմ. չ'ուսնիմ նորա գործածում: Խտալացին խտալերէնով կ'ուսնի լատին լեզուն. Եւ սակայն խտալերէնի վրայ կ'աշխատի երկար:

Գալով այն հնամոների որք կ'ուզեն բառնալ աշխարհաբարն, որպէս զի շուտ վերածնի գրաբարն, աւելորդ չ'եմ համարեր յիշեցունել նոցա սա տողեր, զորս կը գտնեմ « Աշխարհաբարի վրա առաջարկութիւն մը » դրբոցին մէջ. « Նախ՝ կարելի աւ ըլլար գրաբարը այս ճամբով տարածել ազգին մէջ, գոնէ կէս կամ ամբով դար մը հարկաւոր էր. մինչեւ այն ատենը հասնէր, մոքերը կոյր մնալու էին. Եւ այս սերունդին մեզը չ'էր որ կոյր ճնած կոյր մեռնէր: Երկրորդ՝ շատերը գրաբարի անձանօթ՝ միայն աշխարհաբար կը հասկընան, եւ տարիքնին առած, հազիւ ապրուսնին կրնան ճարել, նորէն լեզու սովորելու ատեն չ'ունին եւ կը փափաքին աշխարհիս մէջ անցած գացածն իմանալ, նոր բան լսել, սովորել ու զուարձանալ. Եւ ինչ լեզուով աւ ըլլայ, կ'ուզեն կարդալ, մոքերնին պարարելու համար, միայն թէ՝ այն լեզուն իրենք հասկընան: Ի՞նչ

խիզձ է, որ լուսաւորվիլ ուզօղ խմացականութիւն մը, 'զոր Աստուած պարզեւեր է, եւ որոյ ընթացքը մարդ իրաւունք չ'ունի արգիլելու, քանի որ մարդկային ընկերութեան կապ եղած ճշմարտութիւններուն դէմ չը գործեր, բնչ խիզձ է որ, խաւարի մէջ պահել կ'ըսպառնայ եւ կ'ուզէ մեռցընել այն խմացականութիւնը: » Այս պէս կը գրէր Օտեան, երբ դեռ պատանեակ էր:

Ուստի, կը կրկնեմ 'զոյն, կը պահանջեմ ի ճէնջ որոշել թէ աշխարհաբարն է նախակրթարանի միակ լեզուն: Կ'աղաչեմ ձեզ իրը յետին ազգաւէր, մի թափէք եօթնամեայ մանուկին վրայ մի մեռած լեզուի կնճուներն, մոռածելով թէ երեք-տասնամեայ ուսանուղներ իսկ կան յաճախ մեր ընտելարանների մէջ: Ուզզական, սեռական, տրական, գործիական, բացառական, հայցական, կոչական, ներգոյական, պատմական, պարաւական. հոգէլոյս գրաբարի այս տաս ականներ մի թափէք մանուկին վրայ, որպէս զի չը մնայ թշուառական: Հայ մանուկն, « ուզզական բան, սեռական բանն » հոլովելով, անբան կը դառնայ:

Ն. Զօրայեան կը գրէ իւր « Վարժութիւն ընթերցանութեան »ի մէջ. « Ասանկ կարեւոր նիւթի մը վրայ մինչեւ հիմայ շատ քննութիւններ ու շատ փորձեր եղած են ուրիշ երկիրներու մէջ, եւ բոլոր այն քննութիւններէն ուա հետեւութիւնը ելած է, որ մոտէ՝ այն ժամանակը միայն հաճախէած ու շահելով էը հործե, երբոր էրեն ներկայացած էրեւը բերութեամբ բառական էը հասկընայ: Այս կարծիքը որ հիմայ առ հասարակ ընդունելի եղած է,

զիս ալ համոզեց , որ նոր կարգավ սորվելու աը-
ղայոց համար այս դասագիրքը աշխարհաբառ
կամ տղայոց իրենց հասկցած լեզուվը ընեմ:
Արդարեւ , ինչպէս որ նորածին մանուկ մը՝ գեռ
լսած ձայներուն նմանեցունելու կարողութիւն
չստացած ու անոնց իմաստը չի հասկցած հետք
խօսելը զուր աշխատանք մըն է , ասանկ ալ նոր
կարդալսորվելիք տղայոց գլուխը՝ իրենց չի հաս-
կցած լեզուէն բառեր խառն ՚ի խուռն զիզելը
զանոնք ապուշ ընելու ջանալէն ուրիշ բան չէ :»

Ի՞նչ կ'ուզէք ուրեմն: Կ'ուզէք վհատեցունել
հայ ուսանօղն իւր գալոցական կեանքի առաջին
քայլերին մէջ , կ'ուզէք նորա սիրափ մէջ մի ան-
գուստ ատելութիւն վառել ուսումի դէմ , զոր
պարտաւոր էք քաղցր եւ հեշտ ներկայացունել
նմա :

Հարկ չ'է գրաբար աւանդել նախակլիթարանի
մանուկին , զի մը ազգ մի մեռած լեզու կ'ուս-
ցունէ նախակլիթարանի մէջ : Աշխարհաբարն
բաւ է նմա . կը կարծէք թէ երեք տարիներ
շատ լինին մեր նոր լեզուի ուսումին համար :

Այլ , կ'ասէք ինձ , աշխարհաբարն մի դասա-
կան լեզու չ'է , զի քերականութիւն եւ բառգիր
չ'ունի :

Նախ , ընդհանուր կերպով պատասխանելով
այդ առարկի , կ'ասէմ . թէ աշխարհաբարն քե-
րականութիւն եւ բառգիր չ'ունենար իսկ , ոչ
նուսգ մի կատարեալ լեզու պիտի լինէք : Լե-
զուն յառաջ կը ծնի թէ քերականութիւնն եւ
բառգիրն :

Ապա , մասնաւորելով պատասխանս , կ'ասէմ .
թէ աշխարհաբարէն մի անթերի քերականու-
թիւն եւ մի լիակատար բառգիր կը պահանջէք ,
կընաք հաստատել թէ գրաբարն ունի զայնս :
Ո՞ր բառգիր կընայ բացատրել սա տողեր .

« Տենչայ Սաթինիկ տիկին տենչանս

՚Զարտախսոյր խաւարտ եւ ըզ աից հաւարծի
ի բարձրիցն Արդաւանայ : »

Ո՞ր բառգիր կընայ բացատրել մեզ Գրիգոր
Մագիստրոսի հարիւրաւոր հայ բառերն : Ուրեմն
կընամք ասել թէ գրաբարն մի դասական լեզու
չ'է , քանի որ չ'ունի կատարեալ քերականութիւն
եւ բառգիր :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին առար-
կեց թէ , մինչեւ որ հայ ժողովուրդն իւր քուէպ
չը յայանէ թէ աշխարհաբարն իւր լեզու կ'ըն-
դունի , մեք կարօղ չ'եմք զայն նկատել նորա
լեզու : Զարմանալի մոտածում , որ , թէ ուզիղ
չ'է , ծիծաղացարժ է զէթ : Ո՞ր ազդ վարուած է
այգիէս . մեր պատկեր գուէտրկութիւն արած են
գրաբարին համար : Եւ ինչ . մինչեւ որ մի մարդ
չը խստավանի թէ մարդ է , կարելի չ'է մարդ
նկատել զայն :

Մեծապատիւ պաշտօնակիցներէս մին առար-
կեց թէ աշխարհաբարն կեանք չ'ունի իրր լեզու ,
զի չ'ունի ձեմարտն : Ի՞նչ , առանց ֆռանսական
ձեմարտնին , պիտի չքանամը մուտանսի լեզուն :

Բառգիր կը պահանջէք . այլ արդէն գրաբարի
բառգիրներին մէջ աշխարհաբարի բազմաթիւ
բառերն մուտ գտած են . « Բառգիրք հայկա-

զեան լեզուի »ի մէջ, 700 աշխարհաբար բառեր կան. նաեւ, մասնաւոր հրատարակութիւններ ալ տեղի ունեցած են, ոյց մէջ հետաքրքրացարք է Ծիկկսի բառգիրն որ 6000 բառեր կը պարունակէ : Եւ սակայն կը խոստովանիմ թէ այդ հրատարակութիւններ անկատար են դեռ. մեք չ'եմք մտադրեր օգտաւէտ գիրքեր տալ ի լսոյ, այլ այնպիսի գիրքեր ոյց ծախան կարենամք հանել, զի մեկենասների սերունդն սպառած է մեր մէջ :

Քերականութիւն կը պահանջէք . ահա Շռէօտէր Հօլլանտացին, ահա Միմիթար, ահա Արիկս Ամերիկացին, ահա Խոռոչնեան, ահա Քիրէ ճճեան, ահա Այտընեան եւ գեռ ուրիշներ որք աշխարհաբարի քերականութիւններ գրած են: Այտընեանի գործն մի հրաշակերտ է որ կրնայ գրաբար քերականութիւնների նախանձն խոկ շարժել:

Կը տեսնէք թէ աշխարհաբարն ոչ բառգիրէ զնորդ է եւ ոչ քերականութիւնէ :

Այլ ինչ հարկ մեղ բառզիր եւ քերականութիւն. իմ գրութիւն, որպէս յայտնած եմ արդէն, դաստիքի դէմ է :

Գործադրեցի 'զայն Շահնազարեան վարժարանի մէջ, երբ, Վարժապետեանի եւ Միքայէլեանի իմաստուն եւ հեռատես վարչութիւնին տակ, նորա աստղ այնքան վառ կը փայլէր հայ հորիզոնին վրայ . աֆողեցայ, առանց գրաբարի, աշխարհաբար ուսցունել աշակերտներիս, ոյց յօդուածներն կը գեղազարդէին յաճախ « Երկրագունս »ի էջերն :

Դասատուն մի կենդանի գասագիրք է, որ կ'ուզզէ իւր աշակերտի աշխարհաբարն ըստ իւր անձնական համոզումի եւ ոչ ըստ գրաբարին, որպէս կը պահանջեն մի քանի միջնադարեաններ . բռնութիւն է դա. դասատուն մի թուանշան չ'է, մի մարդ է խիզձի եւ համոզումի տէր :

Արդէն Ուսումնական խորհուրդն ընդունած է նախակրթաբանի մէջ աշխարհաբար գրել տալ. թող լրացունէ այս քայլ, գրաբարն բառնալով անտի: Այս ընթաց գրաբարի սպառնում չ'է, որպէս պնդեցին մի քանի պարոններ, մոռնալով թէ նա մեռած է արդէն. սովու, ընդ հակառակն, գրաբարի ուսումն պիտի դիւրանոյ: Այտընեան, մեր ժողովրդացին եւ գրական լեզուի պէտքն հաջակելով, կը գրէ . « Եթէ մինչեւ հիմայ գրաբար հայերէնի քերականութեամբ կը մոտածուէր նոյն կրկին կարօտութիւնը լեցընել, երկար փորձառութիւնը ցուցուց այդ տաժանական միջոցին անդաւականութիւնը, որով երկու լեզուին ալ ծանօթութենէն կը զրկուէր ուսանողաց մեծագոյն մասը : Իսկ թէ արդի լեզուին պարզ քերականութիւնը միտք առնողին, նոր գրաւոր լեզու մը ձեռքն ունենալին զատ՝ նաեւ գրաբարի ուսման անցնիլն որչափ դիւրացած կ'ըլլայ, այնպիսի տեսութիւն մըն է՝ որ կարծենք թէ առանց փորձառութեան ալ իւրովի կ'արդարանայ . » Այսպէս կը վկայէ Այտընեան, որ վախագ չ'ունի բնաւ դահիճ լինիլ գրաբարին :

Արդարեւ, կրնաք երեւակայել թէ որքան
15

պիտի դիւրանայ դրաբարի ուսումն, երբ, 'զոր օրինակ, ուսուցիչն ասէ ուսանողին. « Որդեակ, նախակրթարանի մէջ ուսար արդէն բայերի ապառնին, մայրենի լեզուիդ վրայ. այժմ, ուսումնարանի մէջ, կը յայտնեմ քեզ թէ մեր պատեր մի տարբեր լեզու կը գործածէին, որ հրաբոր կը կոչուի : Հին Հայերն, պէտք սէրեմ, պէտք սէրես, պէտք սէրէ, պէտք սէրէն, պէտք սէրէն, պէտք սէրէն առելի տեղ, կ'ասէին. սէրէնց կամ սէրէնցէն, սէրէնցէն, սէրէնցէն, սէրէնցուն+ կամ սէրէնցէն, սէրէնցէն+ կամ սէրէնցէն, սէրէնցէն : »

Ուստի, կ'աղաջեմ ձեղ, կ'աղաջեմ ձեղ աղդիս կողմէն որ այս ժողովի վրայ դրած է իւր յօս, մի մեռած լեզուի դագաղն մի նետէք հայ ապագայի առաջին քայլափոխին դէմ :

Մեռած է նա, թէեւ չ'ք ուզեր խստովանիւ ՝զայն, զի մարդ անմահացունել կ'ուզէ ինչ որ կը սիրէ :

Բանաստեղծն անմահ տաղերի մէջ կը ձուլէ այն անուն ՝զոր պաշտեց . երաժիշտն անմոռաց նուազներով կը պատմէ իւր սէր. նկարիչն հեռաւոր գարերի կը կտակէ այն կոյս ճակատ որ խանդավառեց ՝զայն . արծանադործն մարմարի եւ պղինձի վրայ կը թափէ այն օդային հասակ որ հրապոր ազգեց նմա. եւ սակայն ժամանակին իւր ահեղ հեղեղի մէջ կ'առնու այդ ժաղիկ էակներ, առ ոչինչ զրելով իւրեանց սիրահարների ճիգերն : Ամեն բան դէս անկում կը դիմէ. Արարիչն միայն կանգուն կը մնայ իւր արարածների աւերումին մէջ. Մի մարդ կընայ իւր ա-

նունով լնուլ երկին եւ երկիր. այլ երբ կը մեռնի, ինչ կը թողու իւր փառքէ. — Փոշի : « Կըսէ Աննիալան . . . , » կ'աղաղակէ Յորնալ. Expende Annibalem. . .

Երբ մի լեզուի յիշատակութիւնն լսեմ, կը յիշեմ այն ժողովուրդ որ կը գործածէ ՝զայն Ես, 1789ի թոռ եւ 1860ի զաւակ, կ'ատեմ հին լեզուներն, զի կը յիշեցունեն ինձ թէ հին ազգերն ստնակոխ արած են ազատութիւնն, քանի որ կ'ասէին. « Սահման քաջաց զէնք իւրեանց. » ստնակոխ արած են հաւասարութիւնն, քանի որ կ'ասէին . « Պլատես օնք ևլոյն անթրաու (Ելոսացիներն մարդ չ'են). » ստնակոխ արած են եղայրութիւնն, քանի որ կ'ասէին. « Վա վիլիս (Վայ յալթուողներին). » այլ չ'եմ ատեր գրաբարն. կը սիրեմ ՝զայն, զի կը յիշեցունէ ինձ մի փառաւոր անցեալուր Հայն արծիւ էր եւ ոչ սողուն :

Երբ եկեղեցի կ'երթամ, մեր նուիրական քերթօղներ կը ներկայանան ինձ, որք, կրոնի եւ ազգի սէրով վասուած, դաշիճին առջեւ կը ժպտէին եւ յաճախ օտար արշաւների դէմ թումբ կը կանգնէին : Կը ներկայանան ինձ այն դարեր ուր հայութիւնն ազգերի թիւին մէջ դասուած էր, ուր մեր առիւծազօր գտհականեր, իւրեանց անյաղթ քաջերով, կը գային իւրեանց հոգիներ պարարել աստուածային սլատարագով. եւ երբ « Միշտ անշարժ պահեա « զամթոռ հայկաղեան » բառերն կը լսուէին, թագաղաղորդ գլուխն մի յուսահայտ ակնարի կը ճգէր իւր զինուորների վրայ, մի հծծիւն կ'ընթանար տաճարին մէջ, եւ

պղինձ զրահների տակ պղինձ սիրտեր կը բարախէին, կը ներկայանան ինձ մեր բանակներ որք, յետին ճաշակն եւ յետին ըմպանակն առնուլով, բոնաւորների դէմ կը թուչէին քաջալանջ :

Իսկ երբ կը լւեմ հայ երէցն որ դարերէ ի վեր կ'աղաղակէ. «Աղատութիւն եղաբաց մերոց գերելոց, » սիրտս տիտուր խոհերով կը պաշարուի եւ կ'ասեմ. «Ո՛ Տէր, Բրբ պիտի լսես այն եկեղեցի որ խաչիդ համար չարչարուեցաւ այնքան : »

Ա՛հ, մեր լեզուներ կաշկանդուած են, եւ մեք լեզուի հինն եւ նորն կ'որոնեմք : Մեք կը նմանիմք այն անմիտ կարքեղոնացիների որք չ'ողբացին երբ կապտուեցան իւրեանց զննքերէ եւ լացին երբ ստիպուեցան յանձնել իւրեանց գանձեր : Մեք մեր յաս դրած եմք ոչ մեր վրայ, այլ մեռեալների վրայ : Կ'ուղեմք խօսիլ հին քաջերի լեզուն կապիկի պէս, մեք որ չ'եմք կրեր նոցա հոգի : Հայաստանի հին զաւակներն առիւծ էին եւ կը մռնչին, մեք եղ եմք, ուստի կը բառաջնմք . եւ եղ եմք, զի այնքան կը սիրեմք մեր լուծ : Մեք չ'եմք Արամի զաւակներն, որ սուր կը միսէր կողին մէջ թէ չը փշրէր բռնաւորների գանկերն : Մեռնմք, անարժան եմք հայ անունին . . . :

Ա՛հ, թէ այնքան դիւրին լինէր յարութիւն տալ մեռեալներին, որպէս կը կարծէք գուք, ես հայ քաջերի գերեղամաններն կը բանացի, ի լոյս կը կոչէի նոցա վեհափառ ստուերներ, իմաց կը տացի նոցա թէ հայութիւնն դէպ անդունդ կը

դիմէ : Զայն կը տայի վարդանի. նորա խաչանիւ դրօշի տակ յառաջ կը խիզախէինք անպարտելի, եւ աղդային փրկութիւնի արեն, ծագիլով վերջապէս Մասիսի կատարին վրայ, բոց եւ բորբոք կը թափէր հայրենավառ հոգիների մէջ . . . : Ա.ՅԼ., ալարոններ, ինչ որ մեռած է, մեռած է, եւ ինչ որ կենդանի է, կենդանի է :

ասպետական խրոխտով կը յարձակէին ժողովրդային բարբառին դէմ. աշխարհաբարի շանչն գիրեւտար արաւ նոցա ամբոխ և կութիւն կը պահեն նոքա . բաւ է դա աշխարհաբարի յաղթանակին համար :

ՏԱՐԱՆԴԻ ԴՐՈՒՅԹ ՆԻՍՏ.

1874, ՄԱՐՏ 10.

Պարոններ,

Լսեցի թէ մի քանի ժողովականներ գանգատած են ինձ դէմ, առարկելով որ, երկար ճառերով, Վարժապետական ժողովը « Զերազական ժողով »ի վերածած եմ, որպէս կ'ասեն բառաստեղծ բողոքիչներս : Այդ պարոններ կը մտնան թէ ստիպուած էլ երկար խօսիլ, քանի որ ես, միակ աշխարհաբարեան, կը պատասխանէի բոլոր ժողովականներին, որք բազմաթիւ ճառերով պաշտպանած էին գրաբարն, երկարածդելով աշխարհաբարի դատափետումն որպէս դատարանի մէջ կ'երկարածդէն մեծ ոճրագործների հարցաքննութիւնն : Այլ պիտի լուեմ ես այսօր, որպէս զի հասկանաք թէ դիտեմ լուել :

Միայն թէ մի բան պիտի յիշեցունեմ ճեզ : Երբ գրաբարին դէմ կը ճառէի մեր նախորդ նիստերի մէջ, շատ ժողովականներ կը յայտարարէին թէ պիտի պատասխանէին ինձ անպատճառ, ճառիս աւարտէն յետոյ . աւարտեցի 'զայն. այլ, ոչ նախորդ նիստին մէջ եւ ոչ այսօր, ոչ ոք ելաւ ինձ դէմ : Մի տարբեր խնդիր երեւան հանեցիք, եւ սկսեցաք նովաւ զբաղիլ: Ո՞ւր մնացին այն կատաղի գրաբարեաններ, որք

§ Ա.Ավեգերսիդի ՆիՍ.

1874, ՄԱՐՏ 17.

«Պարսն ատենապետ,
Հիւանդ եմ մի քանի օրէ ի վեր . ուստի կը
ցաւիմ որ ստիպուած եմ բացակայ մնալ Վար-
ժապետական ժողովի այսօրեայ նիստէն :

Զեր հրաւիրագիրի մէջ կը յայտարարէք թէ
ժողովն գասագիրքի խնդիրովն պիտի զբաղի այ-
սօր . կ'աղաչեմ որ, թէ կարելի է, չը ժակէք
այդ խնդիր մինչեւ յաջորդ նիստն, ուր կը յու-
սամ թէ պիտի կարենամ ներկայ գտուիլ եւ
կարէոր գիտօղութիւններ ներկայացունել այդ
խնդիրի վրայ :

Հաճեցէք ընդունիլ, պարսն ատենապետ, մե-
ծարանքս եւ բարէկամութիւնս :

Հասողիւղ, 17 մարտ, 1874.

ՎԵՐՋԱԲԱՆ

Իրր եզրակացութիւն այս էջերի, երկու առա-
ջարկ կը ներկայացունեմ սիրելի ազգիս .

Ա. Կազմել մի Վարժապետական ժողով, որ
անկախ լինի եւ ուր անձնիւր գաստիարակ ա-
զատութիւն ունենայ սլարդել իւր գաղափարներ .

Բ. Հաստատել մի Վարժապետանոց, որ կու-
սակցական շահերէ վեր լինի եւ ուր սլարաս-
տուին լրւսամիտ գաստիարակներ :

ՄԻՆԱՍ ԶԵՐՈԶ»

ՎՐԻՊԱԿ

<i>հջ</i>	<i>Տող</i>	<i>Մասաւ</i>	<i>Ուղիղ</i>
10	2	ինւր աճնիւր	իւր անճնիւր
46	25	բարձրագոյններն	բարձրագոյններն
51	5	վրայ	վրայ .
62	4	չէ	չէ
120	26	աշխարհաբարն	աշխարհաբարն ,
128	20	պայքըի	պայքարի
149	29	տեղ կութիւննե-	տեղեկութիւննե-
166	5	Մեքայս	Մեք այս
175	20	օդնական ձեռնտու	ձեռնտու օդնական
182	12	մ'ետք ,	մ'ետք'
	14	մը ,	մը '


ՑԱՆԿ

ՄԱՐԴՈՒ

Հայոց	Հայոց
Հայոց առ Հայոց առ	Հայոց առ Հայոց առ
Հայոց առ Հայոց առ	Հայոց առ Հայոց առ
Հայոց առ Հայոց առ	Հայոց առ Հայոց առ
Հայոց առ Հայոց առ	Հայոց առ Հայոց առ

ԶԵՆ	6
ՆԱՄԱԿ ԱԹ ՀԵՂԻՆԱԿՆ	ե
ԸՆՏՐՈՒԱԿԱՆ ՔԵՐՈԿԱՆՈՒԹԻՒՆ ԱՐԴԻ	
ԱԶԳԱՅԻՆ ԼԵԶՈՒԻ ֊	թ
ԱՌԱՋԱԲՈՆ	ժե
ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ ՃԱՂՈՎ	
Առաջին նիս	41
Երկրորդ նիս	46
Երրորդ նիս	54
Չորրորդ նիս	63
Հինգերորդ նիս	67
Վեցերորդ նիս	80
Երեսրորդ նիս	85
Ուրերորդ նիս	86
Իներորդ նիս	89
Տասերորդ նիս	92
Տասմիերորդ նիս	104
Տասերկուերորդ նիս	125
Տասերեերորդ նիս	142
Տասչորսերորդ նիս	186
Տասմինգերորդ նիս	198
Տասվեցերորդ նիս	200

ՎԵՐՋԱԲԱՆ	201
ՎՐԻՊԱԿ	205
ՑԱՆԿ	205



ՀՀ Ազգային գրադարան



NL0342308

